



ԻՐԱԾ

Պատօնսաթերթ
Ասրիսութեալսաւ
ՀԱՅՈՒ
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ

ԿԱ. ՏԵՐԵ

Ռ-Թ-Ժ

1987



ԱԼԻՆ

ԱՄԱՍԱԳԻՐ
ԿՐՈՆԱԿԱՄ - ԳՐԱԿԱՄ - ԲՈՒԱՍԻՐԱԿԱՄ

ՊԱՇՏՈՆԱՄՔՆԵՐ ԿՐՈՒՄԱՐԴԻՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքութեան

ԿԱ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1987

Օգոստոս - Սեպտեմբեր - Հոկտեմբեր

Թիւ 8 - 9 - 10

1987

August - September - October

No. 8 - 9 - 10

S I O N

VOL. 61

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY
OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



St. James Press, Jerusalem

904-58

18474 29/3

ՓՈԽԱԿԱՐԳՈՒԹԻՒՆԻ

ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ ՀԱՅԱ. ԵԿԵՂԵՑԻՈՅ

Ժ.Բ.

ՊԱՀՔԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑ Եւ ԱՍՏՈՒԱԾՊԱՇՏՈՒԹԵԱՆ ԼԵԶՈՒՆ

Կը հասնինք վերջապէս ԶԵԿՈՒՅՑՈՒՄին մատնանշած ԲԱՏ-
ՐԵԿԱՐԳԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ այս երկու հարցերուն, որոնց մասին մեր
տեսութիւնը անկարելի չենք կարծեր միանդամայն ամփոփել
Այսոնի այս թիւն մէջ:

Պահքի խնդրոյն մասին յընդհանուրն համամիտ ենք ծրա-
գրին մէջ պարզուած կարծիքին՝ վերապահութեամբ մը լոկ:
Մենք չենք մտածեր, ինչպէս կը թուի խորհիլ Գերագոյն Խոր-
հուրդը, թէ ցայսօր պահք «պահողներն էլ մեծ մասամբ ոչ իբր
ապրում, այլ իբրեւ սովորոյթ են պահում»: Ո՞չ. բնաւ. կը ճանչ-
նամ դեռ շատ շատեր, որոնք այսօր իսկ, եւ քիչ մը ամէն տեղ,
պահեցողութիւն կ'ընեն, այսինքն ինքոյնին սննդական զրո-
կանքի կ'ենթարկեն պարզապէս կրօնական պարտականութեան
զգացումով: Ու այս մասին երկու տարի առաջ կը գրէր մեզի
իր ժողովուրդին ճշմարտապէս հոգեւոր հայր պատկառելի եւ
գիտուն արքեպիսկոպոս մը թէ կը վախնար որ լեռնական գիւ-
ղացիները, հոգեպէս եւ բարոյապէս մաքուր հաւատաւորներ,
որոնք մեծ թիւ մը կը կազմեն իր թեմին մէջ, պիտի խորապէս
վրդովուին իրենց հաւատքին մէջ: Այսպէս որ բոլորովին ուղիղ
չէ ըսել թէ «այս հարցը կեանքն ինքն է լուծել» արդէն: Եւ յե-
տոյ, եթէ պահքը հոգեւոր ապրումի տեսակէտով ոչ մէկ նշա-
նակութիւն չունի այլեւս, ինչո՞ւ Գերագոյն Խորհուրդը պար-
տադիր ընել կ'ուզէ զայն Ս. Զատկի եւ Ս. Ծննդեան շաբաթա-
պահքերուն, եւ ամէն Ուրբաթ օրերուն, որոնք ինաչելութեան
յիշատակին են նուիրուած:

Զենք անդրադառնար տակաւին հարցին առողջապահական
կողմին, զոր շատ ողջամիտ ոգուով վեր կ'առնէ բժշկապետ Ա.
Բաբայեան իր «Եկեղեցական Առողջապահութիւն» խորագրով
ուսումնասիրութեան մէջ, պահքի նշանակութիւնը գիտականօրէն
բացաարելով, եւ անոր մէջ տեսնելով ժողովուրդը «Հանապա-
զօրեայ մասկերութիւնից» զգուշացնելու, «այսինքն մսեղէնի եւ
բանջարեղէնի փոփոխութիւնով որոշեալ ժամանակներում մար-
դուս առողջութիւնը աւելի ապահովուած» լինելու կարգադրու-
թիւն մը Եկեղեցւոյ կողմէ, որ այն հին բարի օրերուն ժողովուր-
դին հոգեւոր եւ մարմնաւոր բովանդակ կիանքին վերհսկողու-
թեան եւ ուղղութեան պարտականութիւնը կու տար ինքոյնքին:
Ոչ ոք կրնայ ուրանալ այս տեսութեան բացարձակ ճշդութիւնը.

մսակերութեան եւ ոգելից ըմպելիի մոլութիւնը ունեցող ժողովուրդներու մէջ չափազանց շատ են կաթուածի, քաղցկեղի եւ ուրիշ հիւանդութիւնները որոնք «համեմատաբար շատ սակաւադիք են հացեղին եւ բանջարեղին առաւ գործածող (պահք պահող) ժողովուրդներու մէջ»: պատկեր՝ որ ճշմարտուած կը գտնենք մեր առջեւ ու մեր մէջ, քաղքենի եւ գիւղական կամ լայնօրէն բարեկեցիկ եւ չափաւոր տնտեսականի տէր ընտանիքներու կենցաղին մէջ, ուր գիտենք թէ առողջութիւնը ո՞ր կողմն է աւելի ամուր:

Բայց արդար չենք գտներ ծանրանալ այժմ այս կէտին վրայ, քանի որ հանրային եւ անհատական առողջապահութիւնը աւելի գործնական եւ ապահով ձեռքբերու մէջ կը գտնուի ներկայիս, շնորհիւ քաղաքային իշխանութեան ձեռնարկած միջոցներուն եւ առողջաբանական գիտութեան լայնօրէն ժողովրդականացման:

Ու պահքի մասին վերեւ մեր ակնարկած նկատողութեան վրայ հիմունելով, կը կարծենք թէ փոխանակ վերցնելու պահքը, լաւագոյն է կամաւոր թողուլ զայն, պարտաւորիչ ընելով միայն քրիստոնէական երկու մեծ տօներու եւ Ուրբաթ օրերու պահեցողութիւնը, եւ այդ օրերուն նաեւ միայն արգիլելով պսակի կատարումը, ինչպէս կ'առաջարկէ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ, եւ ինչպէս ժամանակաւ Հոգելոյս Տ. Եղիշէ Պատրիարք Դուրեան առաջարկած էր Հոգելոյս Տ. Գէորգ Ե. Կաթողիկոսին: Կամաւոր թողունելիք միւս պահոց օրերուն պսակի կատարումը արգիլելու տեղի չկայ բնաւ. երկուքն ալ սուրբ են, պսակը իրբեւ Խորհուրդնեղեցւոյ եւ պահքը իրբեւ բարեպաշտական գործ: Ի հնումն արգիլուած էր պահոց օրեր պսակ կատարել, պարզապէս՝ որպէսզի, ինչպէս կը հասկցուի Շնորհալիի մէկ ակնարկութենէն, ապաշխարութեան օրերու մէջ խրախճանական ցնծութիւններ չըլլան: Այժմ, առ հասարակ, հարսանեկան այն հին բազուսատօները չկան արդէն, եւ նոյնիսկ կարելի է կանոնադրել որ այդպիսի օրերու պատահած պսակները տրուին անհանդէս պարզութեան մէջ:

*

Գալով երկրորդ խնդրոյն, «Աստուածպաշտութեան լեզու» հարցին, այդ մասին կատարելապէս նոյն կը պահենք մեր տեսութիւնը, զոր յատուկ գրութեամբ ժամանակին ներկայացուցած ենք արդէն Մայր Աթոռոյ, եւ Սիմենի մէջ ալ հրատարակած: Ներուի մեզի հետեւաբար նոյնութեամբ վերաբատապել զայն հոս, իրբեւ մեր անխախտ համոզաւմը վերաբերութեամբ որքան նուիրական նոյնքան շահեկան այս խնդրոյն:

«Եկեղեցական Բարեկարգութեան կարեւոր կէտերէն մին եւս պաշտամունքի լեզուին՝ անսինքն Գրաբարի խնդիրն է»: Հարցը կը դրուի սա կերպով. քանի որ Գրաբարը ընդհանուր առմամբ անհասկնալի է ժողովուրդին, անիկա անլեւս չի կրնար

**ծառանել հոգեւորապէս, չկարենալու հաւատացեալին հաղորդել
Ս. Գրոց աղօթքներու, երգերու եւ զանազան ընթերցուածներու
իմաստը:**

Եթէ լոկ այս տեսակէտէն, այսինքն հասկացողութեան
անկիւնէն նայուի խնդրոյն վրայ, պէտք պիտի ըլլայ այն ա-
տեն ոչ միայն իսկոյն Աշխարհաբարը ընդունիլ Եկեղեցւոյ մէջ,
այլ տաճկախօս հայերուն համար եւս, որոնք փոքրիկ թիւ մը
չեն ներկայացներ, որդեգրել Թուրքերէնը, իսկ ի սփիւս աշ-
խարհի ցրուած հայագաղութներուն համար, որոնք հետզհետէ
Մայրենի լեզուն կորսնցնելով տեղական երկրալեզուներուն վար-
ժութիւնը միայն կը ստանան տարուէ տարի, կարգադրել որ իւ-
րաքանչիւր գաղթավայրի մէջ գործածուի զոր օրինակ ֆրանսե-
րէնը՝ ֆրանսայի, Անդղիերէնը՝ Հնդկաստանի, Անդլիոյ եւ Ա-
մերիկայի, եւ Սպաներէնն ու Փօրդուկալերէնը Հարաւային Ամե-
րիկայի գաղութներուն համար, առանց յիշելու Արեւմտեան եւ
Արեւելեան բարբառներու առթիւ եւս ուրոյն տնօրինութիւն մը
ընելու հարկը:

Արդ, ըսենք նախ թէ անհասկացողութեան հարցը մի-
միայն լեզուի խնդիր չէ. Ս. Գրքի, կրօնական եւ Եկեղեցական
զրուածքներու հասկացողութեան համար եթէ ոչ հաւասար այլ
բաւական կարեւոր չափով անհամատեշտ է նաեւ կրօնական կըր-
խութիւնը: Տակաւին պակաս քան կէս դար մը առաջ, հրբ գեռ
մեր վարժարաններուն մէջ կրօնի ուսումը ունէր իրեն արժանի
տեղը, երբ մեր քահանաները իրենց կոչումին աւելի արժանա-
ւոր անձեր էին՝ ընտանեկան յարկերէն ներս ալ կենդանի պա-
հելու համար միշտ Եկեղեցւոյ եւ կրօնի հոդին, երբ Եկեղեցա-
կան պաշտամունքին խուռներամ բազմութեամբ ներկայ կը
գտնուէր միշտ ժողովուրդը, Գրաբարը առհասարակ հասկնալի
էր նոյնիսկ տաճկախօս գաւառներուն մէջ. պարզ է ուրեմն թէ
քոլորովին արդար չէ նախնեաց լեզուին վրայ ծանրացնել պաշ-
տամունքի անհասկնալիութեան ամբաստանութիւնը:

Բայց կայ տակաւին ուրիշ կարեւոր պարագայ մը, որուն
կարելի եւ ներելի չէ անուշաղիր մնալ: Ի՞նչ բարդութիւն պիտի
ստեղծէ Եկեղեցւոյ ներքին կեանքին մէջ՝ բազմաթիւ եւ այլա-
կերպ լեզուներու այդ յաճախութիւնը, դժուարացնելով իրարու-
հետ հաղորդակցութիւնը միեւնոյն Եկեղեցիի զանազան մասե-
րուն, որոնց համար ամենէն կարեւոր պէտքերէն մին է լեզուի
միութիւնը: Եւ յետոյ, պէտք չէ բնաւ մոռնալ թէ Հայտատան-
եայց Եկեղեցին, իրբեւ գերազանցապէս ազգային Հաստատու-
թիւն մը, կոչումն ունի Հայութեան մէջ պահպանելու ինչ որ
ազգային է եւ ազգին հոգւոյն հետ կը զօդէ իր ժողովուրդը: Գրաբարը, իրբեւ մեր պատուական նախնեաց լեզուն եւ բար-
բառը, միակ կապն է այսօր, որ կը միացնէ զմեղ տակաւին մեր
նախնեաց հետ. ու Եկեղեցին է, այժմ, այն գանձարանը, ուր
մեր անցեալ սրբութեանց հետ կը պահպանուի դեռ Գրաբարը.

անոր վտարումը մեր Եկեղեցին՝ գրեթէ պիտի նշանակէր խղում մեր նախնեաց հետ, ինչ որ անշուշտ ցանկալի չէ ոչ մէկ Հայու։ Եթէ Կաթոլիկ Եկեղեցին, իր հօտին այլացեղ եւ այլալեզու աղդերը իրարու հետ կրօնական կապակցութեան մէջ պահպանելու միջոցներէն մին կը նկատէ պաշտամունքի լեզուին միութիւնը, եւ ատոր համար մինչեւ Հնդիկ ու Զինացի կաթոլիկներուն կը հարկադրէ Լատիներէնը, որ անոնցմէ ոչ մէկուն համար սակայն ունի կենսական կարեւորութիւն մը՝ ո՛չ քրիստոնէական եւ ո՛չ ազգային տեսակէտով, եթէ Օքքուոքս Եկեղեցին, միւնոյն պատճառով եւ առաւել իրաւունքով անշուշտ թէեւ նուազ չափով մը կը հարկադրէ իրեններուն՝ Յունարէնը, Հայաստանեաւոյց Եկեղեցին առաւելագոյն եւս աստիճանով ունի իրաւունք եւ նոյն ատեն պարտականութիւն Հայ ժողովուրդին իբր հոգեւոր պաշտամունքի լեզու հարկադրելու Գրաբարը, իբրեւ լեզուն՝ որով Քրիստոնէութիւնը քարոզուեցաւ եւ հաստատուեցաւ մեր մէջ, որուն միջոցաւ Ազգը տիրացաւ իր ցեղային գիտակցութեան եւ տոհմիկ գրականութեան, որուն մէջ կը պահարանուին մեր մտաւոր եւ բարոյական, քաղաքական եւ կրօնական անցեալին բոլոր յիշատակարանները, եւ որուն աղերսը, վերջապէս, շատ աւելի սերտ եւ յստակ լինելով մեր արդի լեզուին հետ քան Լատիներէնը՝ իրմէ ծնած Ծոման լեզուներուն հետ, ունի ամէն առաւելութիւն՝ ոչ միայն օգնելու Աշխարհաբարի զարգացման, որուն համար անհրաժեշտ է որ անեղծ մնայ անոր հետ մեր մտքին եւ սրտին հաղորդակցութիւնը, այլ նաեւ իրմով անքակ պահելու համար մեր հոգւոյն կցորդութիւնը մեր նախնեաց հոգւոյն հետ, պէտք է մնայ անիկա լեզուն մեր պաշտամունքին։ Միւս կողմէ սակայն լաւագոյն է եւ կարեւոր որ մեր ամբողջ ժամակարգութիւնը տպուի առձեռն հատորի մը մէջ, նոյն էջին վրայ սիւնակի մը մէջ դնելով Գրաբարը, եւ առընթեր՝ երկրորդ սիւնակի մը մէջ՝ Աշխարհաբարը եւ կամ հաւատացեալին հասկցուած որեւէ լեզու։ Կարելի է նոյնպէս Վ. Պատարացը եւ աղօթքները եւ շարականները բոլորովին պահելով Գրաբար, քարոզանման մէծ աղօթքները կարդալ միայն Աշխարհաբար, իսկ Հին Կտակարանի եւ Առաքելական ընթերցուածները նոյնպէս կարդալ լոկ կամ նաեւ Աշխարհաբար։ Աւտարանի ընթերցուածները պէտք չկայ բնաւ Աշխարհաբարի վերածելու. այնքան պարզ է անոնց Գրաբարը, ինչպէս իրենց իւմաստը»։

Ու ա՛յս է արդէն նաեւ Գերագոյն Հոգեւոր ժողովին տեսութիւնը, որու՛ միայն կը յանդի, հարցին բոլոր դժուարութիւնները նկատի առնելէ վերջ։

(«Սիսն», 1938 նոյեմբեր)

ԹՈՐԴՈՄ ՊԱՏՐԻԱՐՔ

ՎՐԱՅԻ ԱԿԱԴԵՄԻ

ՄԱՐՏԻՐՈՍՆԵՐ

Քրիստոնէւթիւնը, համեմատած այլ կրօններու (միասուածեան կամ ոչ) ամենէն աւելի հասեղք ունեցող կրօնը կը հունդիստնուոյ (Մէկու կէս միլիառի կը մասնուոյ թիւը անոնց):

Քրիստոնէւթեան էական տարրերութիւնը միւր կրօններէն կը կայսնայ առաւելաբար այս իրազութեան մէջ թէ ան հիմնուած է սպզակի Աստուածորդիէն, մինչ միւսներու հիմնադիրները սոսկակոն մարդ-արարածներ են եղած, խայթը եւովզ երբենք մեղքէն և նուաճուելով մանէն, իրենց երկրաւոր կետնքի և առափելութեան տաւարախ գտանալով հոգին: Մարդկե՛ր որոնց գերեզմանները կան մինչև այսօր ո՛ի միջի մերումաւ:

Կրօնները տարրեր են ճարման նաև իրենց աճման և զարգացման ճամբաներով: Քրիստոնէւթեան ամենէն աշխառու տարրերութիւնը միւսներէն կը կայսնայ նաև այս իրազութեան մէջ թէ ան տուած է մեծագոյն թիւը նահատակներու և մարտիրոսներու, նախ քան պետական-քաղաքան իշխանութեանց ճոնաշումը ընդունիլը և անէն ետք, ըշնթացս գարուց, մինչև վերջին ժամանակները:

Որքան սրտառուէ է արդարեւ պատկերը նախնի քրիստոնէներուն, որոնք ակոր ոյժերով կը ծառանային հեթանոսաշխարհի բռնութեան դէմ ու իրենց մարմինները սիրայօժար կը յանձնէին սուրին ու գահինին, իրենց հոգիները որքայօթեան տօմարին մէջ արձանագրած ըլլալու գօրաւոր ու պայծառ հաւատաքով:

Ասթիւ է փաղանգը քրիստոնէւթեան յաղթանակին համար իրենց կեանքի յօժարակամ ընծայարերած սուրբերուն: Անոնք կը պատկանին բոլոր ժողովուրդներուն, գոտովարդերուն և սեներուն: Խահատկութեան պատկը ընդունողներէն զատ, սուսաւոր է թիւը նաև անոնց՝ որոնք զահած են իրենց ժամանակն ու հան-

դիստը, նիւթակոնն ու կետնքի բորիքները, տանելու համար քրիստոնէւթեան լոյսն ու բարիքը՝ անյօյս ու անլոյս զանգուածներուն:

Ըստած է իրաւամբ թէ Քրիստոնէւթեանը գոհոզութեան կրօնքն է: Զոհոզութեան անատակ անհատը արժանի չէ կոչուելու Քրիստոնէնայ, այսինքն հետեւորդ Քրիստոնի, որ գերագոյն զոհորիբութեան օրինակը տուաւ մարդկութեան Գողգոթայի խաչի բարձունքն:

Գիտանք ուրեմն պայծառակերպել մեր հոգիները Քրիստոնէւթեան լոյսով, այս օրերուն մանաւանդ, ուր թէն մեզմէ չի պահանջուիր կարմիր նահատակութեան զոհոզութիւնը, բայց ուր միւր կողմէն այնքան ստուարացած է թիւը կեղծ քրիստոնեաներուն, այդ պիտակը եպերելի անարժանութեամբ իրենց անձերուն վրայ կրող:

Գաղջ ու կեղծ քրիստոնեաներ (լոյն չէ անջրպես երկուքին միշէ) վլսասկար ու նոյնիսկ վասնգաւոր են քրիստոնէւթեան գատին համար: Անոնք, գայթակղեցուիչ իրենց օրինակով, ներսէն կը հարուածին հիմները իրենց (իբր թէ) պատկանած կրօնքին: Ու գիտենք թէ ներքին թշնամիին գերը յաճախ աւելի վճարական է, երբ բաղդատուի ծոնօթ ու սրտաքին թշնամիի բացայայտ գերին:

Մարտիրոսները ուրոյն գատակարգ մը կը կազմեն քրիստոնէական սուրբերու մեծ ըստանիքին մէջ: Անոնց անձին օրինակը կրնայ ըլլալ և պէտք է որ ըլլայ գերագոյն խրախոյսը մեր կթոս ու վարանու քայլերուն: Խնչ խօսք, որ եկեղեցւոյ աւանդական կարգն ու սարքը Բարեկարգութեան պիտակին տակ քանդել ժպրհող ազանդամոլներ դուրս են հանած իրենց տօնակարգէն, ժխտելով ինչպէս Տիրամօր՝ այնպէս ալ անոնց արդար ու ազգու բարեխօսութիւնը Տիրոջ գահուն առջև:

Մարտիրոսներու համբուրելի ոգին է որ կոչուած է զրահելու մեր հոգիները աշխարհի մութին ու մարդերու պարզած չարիքին դէմ:

Գլուրդ Ս. Ճինևակիջեմն

ՆԻՒԹԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ

Զափազանցած չենք ըլլար ևթէ ըսենք
թէ ներկայ մարդկութիւնը գարձած է
բոլոր ժամանակներէն աւելի նիւթապաշտ
ու արծաթասէր։ Ատոր պատճառները ուրունել դիւրին է սժանց հոմմոր և գժուար
ուրիշներու։ Նիւթը։ Նիւթին կարի՞քը՝
բոլոր դարերուն, կենսական որքան դրաւ
իչ ու հրապուրիչ մարդկային ցեղին, ի
հակադրութիւն, յաճախ և դժբախտաբար,
հոգիին ու կրօնքին, վերացականին պատ
մուճնովը հոնդերձուած յաճախ մեր
տեսլազուրկ աչքերուն։

Ի՞նչ է, վերջին հաշուով, գերը, կո-
րիքը կրօնքին ու հոգենոր ապրումին,
ֆորհոյի հոգերով կրանուած ու խճող
մեր կեանքին մէջ։ Զէ՞ կորիէլի ապրի
առանց անոր։ Զէ՞ կորիէլի երջանիկ, առ-
նուազն ինքնորու ու հեշտ կեանք մը
վարել առանց անոր։ Կրօնտկան պարտա-
ւորութիւնները անհրաժեշտ մեր բազմու-
տեսակ զրադումներու կողքին։

Անաւասրկ հարցումներ, զորս պիտի
ստանոնք, երբ փորձնենք մարդերու մաս-
ծողութեան մոգնիսը ուղղել նիւթէն վեր
ու տարրիր իսկութիւններու եւ անա-
պատճուը այսօրուան մարդկային ընկե-
րութեան պարզած անստոյդ ու անհաստատ
վիճակին։

Չունինք այսօր հոգիի մարդեր, ո-
րոնք դարերու խաւարը ճեղքելու չափ
ունինային ոյժ և քաջութիւն, բերելու
համար խացուաւուծ մեր էութեան՝ բալու-
անը աներկրային, մեր բորբոքած կիր-

քերու հրդեհին՝ մեղմաձայն անձրեց երկ-
նային բարիքներու և օրնութեանց։

Կը սպասուէր որ զոյդ աշխարհասա-
ան պատերազմները յդկէին մեր խաճմբ-
տանքը ու վանէին մեր մաքերէն հիւսնդ
այն գողագիարը, թէ մետաղն ու հրոգէնը
կրնան բանալ դուռը երջանկութեան, ո-
րուն փակուած մուտքին առջև կը կինայ
նաև այսօրուան ալ մարդկաւթիւնը, տա-
սապակուծ ու չլորուն։

Հանդուրժողութիւն, ազնուութիւն,
ներզամատաթիւն և նման առաքինու-
թիւններն են միայն որ կրնան կետնքին
տալ հոմ և իմաստ, և աշխարհին՝ խազա-
զութիւն, Առաքինութիւններ՝ որոնք
կարմիր բերքն են մեր հոգիին։

Եթէ մարդը անասունէն կը զատորոշ-
ուի Ասուուծոյ շունչէն փրթած իր հո-
գիով, ապա ուրեմն որքանո՞վ տելի հորկ
է մեզ հոգալ անոր կարիքները և ջանա-
գիր ըլլալ անոր բողբոջումին։ «Մի՞ շի-
ջուցանէք զնոգին», կը պատուիրէ Սըր-
բազոն Մատեանը մեծ Առաքեալին բեր-
ով։ Եւ մեր հոգինները կրնան պարար-
տանալ միայն նիւթէն գերակշիռ իսկու-
թիւններով ու տուեալներով։ — Ազօթք,
հոգենոր խոկում, խստավանանք և Հա-
զարդութիւն, բարեգործութիւն, և վերո-
յիշեալ ու նման առաքինութիւններ։

Նիւթն ու հոգին էրկուքն ալ ունին
իրենց անուրանալի պահանջները։ Այս
առթիւ ինչպէ՞ս չյիշել Տիրոջ խօսքը.
«Տուք զկայսերն կայսեր և զկատուծոյն
Ասուուծոյ»։

Երանի՞ անոր որ ունի իմաստութիւնը
Աւետարանի Անիրոււ Տնտեսին, նիւթին
բարիքները ծառայեցնելու իր հոգեկան
կարիքներու գոհացումին։

Գլուխ Ս. Ճինիվիջեան





Ա. Ն. Վ. Ե Ր Ն Ա. Գ Ի Ր

Բարեկամներ, հեռու, մօտիկ,
Կը հաւատամ ես տակալին
Թէ բարի է մարդն հողածին,
Զեռքէն ելած իր Աստուծոյն:

Զի մարդն հրաշք, լաստ խորհուրդի,
Եւ իմաստի լայն առազաստ,
Կը կըրէ շունչն անմահական
Արարիչին տիեզերքի:

Հոգիս դեռ չէ ծախած ինքովինքն
Ուկի հորբին, կը հաւատամ
Ես տակալին բարեկամին,
Սիրտը որում կը տըրափէ

Սիրտիս հետ հաշու եւ կը բաժնէ
Ուրախութիւնն ու տրտմութիւնն,
Համակեդրոն մեր սիրտերուն,
Ուրկէ կ'անցնի վազգն նոյն արեան:

Հեռու չէ օրն, երբ պիտ' գրկուին
Զոյգ աշխարհներ, երկինք, երկիր,
Համբոյյրով աստուածային,
Նոր երկումբավ մը բեղմնաւոր:

Կը հաւատամ թէ ապագան,
Արշալոյսի պէս ոսկեգունդ,
Պիտի բացուի երկրի վըրայ,
Եւ գահիններն մեր օքերուն,

Ծունկի եկած գոհերուն դէմ,
Ապաստանած անոնց գուրին,
Պիտի ողբան ռնիրներն սեւ,
Անխղճօրէն զոր գործեցին:

Ժամանակներն մութ եւ անգայտ,
Սիրոյ երաշեռվ լուսնան պիտի,
Արտախուրած սիրտերը մեր,
Ոսկի կապովն երկինքներու:

Ժամանակի թելն ոսկեհիւս,
Փարքած ինքինն աախարակին
Յաւերժութեան, պիտի կարէ
Պատմունան նոր հէֆ մարդկութեան:

Մարդ չէ եկած աշխարհը այս,
Կերն ըլլալու անարգ մահուան,
Գիտէ թէ կայ ձեռք մը բարի
Զինք տանելու անմահութեան:

ՃՈՒՐՆԱՄ



Ք Ա Ռ Ե Ա Կ Ն Լ : Բ

Հեռութեան, նեռան ջրերն նէմեաք կը մրմնջեն,
Արանեսներն նորէն կարօսով կը կանչեն.
«Եկուր, բնութիան զաւակ, մեր զիրկը բաց է, եկուր».
Ու ես նոս նստած աննար՝ կը հառաջեմ:

Արխմէն կը սիրեմ նամքաներն այս հեռաձիգ,
Դաշերն այս կանաչ — Մայրական անուս զիրկ,
Այս բուփերը չսած իրիկուայ աղօրքին,
Ու այս սաղարքազեղ ծառերն ծանրամիրգ:


Կատակ չէ* — Մայր Երկիր, վերջապէս
Թէպէտ ալ միանամ պիտի ժեզ,
Պիս' չրզզամ ծոցիդ մէջ նս բու սերդ,
Պիս' այլեւս չըտեսնեմ դէմքրդ ես:

Զհասկցայ, կիանք, ես ժեզ — իրակա՞ն ես թէ երազ,
Գաղցնիմիդ ակն գտնելու նիզս օգուտ մը չըրաւ,
Զեմ որոնեւ ա'լ, ուս է, կը խսանայ մուրը ալ,
Գիտեմ, ծարաւ եմ եկիր ու պիս' մեկնիմ ես ծարաւ:

:

Օրէ-օր կ'աղուորնան իմ աչքին
Փուփիդ ինկ ու ծուլսդ, նողդ ու ջուրդ.
Գիտեմ, ա'լ պիս' մեկնիմ իմ կարգին,
Յոււերդ գէթ մընային նոզւոյս խորն:

Մ. ՄԱՆՈՒԿԻԵՎՆ



Գ. Ա. Ռ Ե Ա. Կ Ն Ե Ր

Կեանիք կը դառնայ աւելի դաման,
Օրեն աւելի անդէմ, ցաւաներկ.
Մէր, յարգ ու պատի կը դառնան ամոն,
Նահանջի մէջ են ա'լ աղօթն ու երգ:

Հովիր կը փիեն, մռմիր կը մարին,
Ցոյսի կահրեղը լո՞ւ կը ովլալայ.
Հոզին կը դառնայ դրամի գերին,
Բարին մարզեռու ցաւին դէմ կու լայ:

Կասկածն է մեր մարզեռու որտին,
Վասահութիւնը կորած է կարծէք.
Զկայ սիրոյ հուրն որ լուսէ չորս դին,
Խաւարի մէջ է մարզկութիւնը ճէք:

Նախանձ, բամահրանք ու ատելարիւն
Մեր որտի դրան կեցած են պահակ.
Այս տամին դէմ, զարց ու այլանդակ,
Զարը կը խնդայ բարձր, լիահազագ:

1987

Գ. ՃՈ.ՐՏՈՒՐ



ԱՐԵՎԱՊԱՏՈՒՄ

1. — Վարք Մատոսյի. — Հայոց Հայութ-
գիտական Տարեգրքի մէջ (1983-1984,
էջ 54) կը կարգանք. «Ն. Ակինեանի պիե-
րակազմած» բնագիրն արժանի է մէծա-
գոյն ուշադրութեանն. — Ն. Ակինեանի
սփյուռքակազմած բնագիրը՝ Սիսոյի մէջ եր-
կից արժանացած է մէծագոյն ուշադրու-
թեան (1953, էջ 262-264, և 1956, էջ
192-193, 235-238):

2. — Շարտիան. — Նոյն, էջ 434 կը կարդանք. «Յայտնի չէ թէ այժմ ո՞ւր կրնայ մասցած ըլլալ 1166 թօւին գրուած թանկադին այս Շարտկանց»: ... Հարկ է սրոնել Նոր Զուղայի, Երուսաղէմի և այլ կեդրոններու մէջ»: — Դժբախտաբար յիշաւ իրաւուչ թանկադին Շարտկանց չի գտնուիր Երուսաղէմի մէջ:

3. — Յանձն Տորօնեցի. — Նոյն, էջ 442, թիւ 21 ծանօթաւմիւնը կ'ըսէ. Ալ-յուրբեանցի հայ պատմիչ Ներսու ցանկին մէջ Յոհան Տարօնեցին (թիւ 22) նոր տիւնն մըն է իրքի պատմիչ։ — Այսուրբեանցի ցանկին մէջ Յօհան Տարօնացիէն անժիշտ դապէս տառջ յիշուած է Յօհանի Կողեան (թիւ 21). Արդ՝ Յօհան Կողեանը նոյն ինքն Յօհան Տարօնեցին է (Տես Հայ Գրողներ, 1971, երրուսաղէմ, էջ 174-ը).

4. — Παραγωνισμών. — Συστήνουσαν
ρωνή βασικέρην μέχρι (1984, Ρήβη 14, έξι
249) ήτοι η πρότων φ. εφαρμοστείσθαι την
ορθούσιαν και αποδεικνύειν . . . τη ροπαλητήσθαι
Ο. Θαύροβανης Κανένανθής φραστηρωνισθεί
ορθούσια. + τη ροπαλητήσθαι Ο. Θαύροβανης
Ζευπαρηστανη μέχρι ήτοι φανετηρή 4 ορθούσια.
Ρήβη 1463 και 3471 Ρήβη, Ρήβη 3470 και
3472 αναποδογύριστη.

5. — Ենելիքամ. — Ժե. Դարի Յիշա-
տակարաններուն Գ. Հատուրին մէջ (1984,

երեան), էջ 475, ստորին լուսանցքին կը
կարդանք «Ծածկագիրը կարդացվում է
Ենիքրամ»։ — Ակնարկուած ծածկագիրը
կը բարկանայ վեց գիծուկէն նշաններէ և
պիտի վերծանուի Աղամալք։ Հմես. էջ 408.

8. — Սովհալիք. — Խոյն հստորին
մէջ, եզ հ48, կը տեսնուի ծածկագիր մը,
աինակիտազիք, «որ, ըստ առղատակի ծա-
խոթութեան, պկարդացվում է Յակիք, և
դրաւած է Կարմիր մելանով, հաւանաբար
ձևագրի ծածկազն է»։ — Մեր վերծա-
ռումը ստուե.

7. — Սամկապիր. — Նոյն հատորին
էջ. Էջ 834, Մինսս զպրի գործածութ
եածկագիրներուն մէկ մոսին համար կ'ըս-
տի, այսոնքիցիք չետրողացանք վերծա-
նելը. — Եթիւնու ծածկագրութիւնը, հան-
դերձ լժան վերծանութեամբ, Կարելի է
ուսնել Ա. Յ. Զեսագրաց Ցուցակի Հ. Հա-
ռորին մէջ, Էջ 85: Այդտեղ տուած ենք
առաջ երկոյիք ծածկագրութեան բանալին:

8. - Ցովիաննեն հպիսկոպոսապես. — Աղջմազգէպի մէջ (1985, թիւ 3-4, էջ 258) լր Կարդանք. «Առատի, մեր զարկածին համաձայն՝ այս գրութիւնը — Ապացոյց և հէտք է կերպարել Անատոլիիս Երէցին».
— Անգույցոյց վերսագիրը կրուզ այդ գըր-
ւածքը հնագոյն և հուսատի տուեալնե-
ռու համաձայն կը պատկանի ոչ թէ Անա-
ռոլիս Երէցին, այլ Աղիքանդրիս Ցով-
աննէս Ա. Եպիսկոպոսապետին (Ցնս Հասկ,
1966, էջ 277).

9. — Թուական. — Երեսանի Համալսարանին Բանքերին մէջ (1986, թիւ 2 էջ 34) կը Կարգանք. «Փրկչական ԱՄԽԸ (1248) թուականը ունենալու համար Հայոց թուականը պիտի լինի ոչ թէ ՈՂԵ, ոչ ՈՂԵ ... Հետեւաբար, նշուած երկու

յիշատակարանների տարեթուերն էլ սըրբագրելի են Ա-ի ՈՂե-ն պիտի լինի ՈՂԵ, իսկ Բ-ի ՈՂԵ-Ը՝ ՈՂԵ։ — Այս կրկնակ սրբագրութիւնները տևելորդ են։ Ճիշդը Հայոց ՈՂԵ (= 1246) թուականն է։ Իսկ Քրիստոսի Մանդան թուականը (ՈՄԵԼ = 1248) նշանակուած է ըստ տաճարահան հաշուի (Տիմք. Սամուէլ Անեցի, ժամանակագրութիւն, 1893, Վաղարշապուտ, էջ 74-75)։

Մեր միջնադարեան ժամանակագիրներէն ոմանք գործածած են Քրիստոսի ծննդան թուականը, ասոր սկիզբը համարելով Ն. Ք. 2, ինչպէս հօս։ Տես օրինակներ, Ա. Գ. Արքանամեանի Հայկական Մածկագրութիւն գրքին մէջ (Երևան, 1978, էջ 198, 201 և 216)։

10. — Աբեղայի որդիներ։ — Փիլիսոփայական Տարեգրքի 1985 հատորին մէջ (Տպ. 1986, Երևան), էջ 68, գը յիշուին «Երեղայի որդիներ»։ — Այսինքն՝ որդիք Զիրեղեայ (Տես Մատթ. Խ. 20)։

11. — Աբանազինես։ — Յագհաննես Երգնկացիի Բանք Զափու հատորին մէջ (1986, Երևան), էջ 279 գը կարդանք. «Աթանազնեայ սուրբ Վայոյի՝ Աթանազ» (296-373) Աղեքառնդրիայի յոյն պատրիարքը . . .։ — Աթանազինէս Եպիսկո-


պոս, հրաշտպործ սուրբ և մարտիրոս, որուն նշխարնները Կեսարիաք Ղետնդիսա Հոյրապետէն իրքեւ պարգև ստացաւ Ս. Գրիգոր Լուսուորիչ։ և Հայոստանի թիրեւով զետեղեց Վահագնի մեհենատեղւոյն մօտ։

12. — Ի, յօս. — 1987ին տպւած Yovhannes Tlkurantsi և the Mediaeval Armenian Lyric Tradition տիտղոսով գրքին մէջ կը կարդանք, էջ 39, տող 3. “If I remember love, if you forget love”, իրքեւ թարգմանութիւն «թէ սէր, յիշես ու թէ չիշես տողին» (էջ 203). — Ուստի ուղղելի է If you remember love. ”

13. — Բգրիբեղն. — Նոյն, էջ 48, տող 13, “Like gold foil held close to the taper”, իրքեւ թարգմանութիւն «Ճէս ուղթիթեղն ի մանի ի մօտ տողին» (էջ 205). — Հոս հայերէն «զզթիթեղն» բառը տպագրական էիր գրեպակ է. ուղղելի է բզզթիթեղն»։

14. — Ցեսդ կոչին. — Նոյն, էջ 49, տող գորէն 5, գը կարդանք. “Wherever you went they would call you back”. — Բնագիշը կ'ըսէ. էջ [206]. «Բնդ որ հրթառ յիտք [իտոդ] կոչին»։ ‘այսինքն’ “Wherever you went they would follow you.”

Ն. ԱՐԹ. ՄԱՎԱԿԱՆ





ՎԵՆԵՏԻԿ ԵՒ ՎԵՒՆՆԱ

(Նորայր Ն. Բիւզանդացու անհիպներից)

Սանօրուբին. — Ստորև հրատարակուող յօդուածը անտիպ պահւում է նորայր Ն. Բիւզանդացու դիւնաւամ՝ Թղթապանակ 4:ս. 2:1-28, Վաւերագիր 2:20, նրա իսկ ձեռքով էջակալուած 36 էջ, անստորագիր։ Մրան կցուել է Դ հատուածի սևադիր տարրերակը, 3 էջ, որի տակ հեղինակը նշել է «Ստորագիր», 10-30 Ապրիլ 1903։ Գրուածքը մի քանի տարրերակ ունի։ Արտասպում ենք այն օրինակից, որ սևադիր է, ինչպէս երեսով է անփոյթ ձեռագրից և բազմաթիւ սրբագրութիւններից, ինչպէս նաև հետեւալ տողերից։ Ապրիլ 10-18, 21-29։ Ակասյ ըսդօրինակել զյզելին ի 29 Ապրիլի, ի ժամ 12։ աւարտեցի յ2 Մայիսի, ի ժամ 8 երեսոյից, և տարրերիւը դարձեալ 1903 է, քանի որ էջ 13-ի վերին լուսանցքի ձախում հեղինակը նշել է իր մի յաւելման թուականը՝ «30 Ապրիլ 1903»։ Առյնպէս էջ 24-ում՝ «1 Մայիս 1903»։ Էջ 27-ում՝ «Եւ եւ 1903ին», էջ 33-ում՝ «2 Մայիս 1903»։ Խսկ առաջին էջի ձախ անկիւնում հեղինակը գրել է «Եւրազ», հաւանաբար երրորդ տարրերակը կամ սևագրութիւնը, քանի որ դիւնանում պահւում է 20 էջանոց մի անաւարտ սևագրութիւն ևս, ոյոյ թղթապանակում, Վաւ. 2:19։ Հեղինակն այս յօդուածը գրել է Ստորագիր քաղաքում բնակած ժամանակ. էջ 34-ում նշել է՝ «Կը մնամ սառնեամանութ աշխարհի մէկ անկիւնը»։ բացի գրանից, գիտենք, որ նա 1903-ի վերջաւորութեանն է տեղափոխուել վենետիկ։ իր մի այլ գրուածքում երեսում է, որ այդ տարուայ նոյնիբերին էր հաստատուել այստեղ։

Հրատարակուող գրուածքում հեղինակը յիշատակել է իր հետեւալ աշխատութիւնները։

«Հայկական բառանոնուբին», Կ. Պոլիս, 1880։

«Քննասեւ» (իր յօդուածների ձեռագիր ժողովածու), պրակ Ա, 15 մայիս 1887. պրակ Բ, 3 գեկտեմբեր 1887, Ստորագիր։

«Կորիւն Վարդապետ» եւ նորին բարգմանուբինեն, Թիֆլիս, 1900։

«Քննայտառուբին Հայրուսակի», որի ձեռագիրը գնել է Գ. Լուսինեան բառարանագիրը և Խուրիել Վիեննայի Միխիթարեան Միարանութեան. Հ. Ներսէս Ակինեանը հրատարակել է «Համելիկս ամսօւայքում» 1921-1925-ին և 1925 թ. առանձնատիպ։

Մեզ յայտնի չէ, թէ հեղինակը ո՞ր հանդէսին, ո՞ր թերթին կամ ո՞ւմ էր ուղարկել իր յօդուածը՝ անշուշտ հրատարակութեան համար. յամենայն դէպս ոչ մի տեղ չհրատարակուեց, Կարծում ենք, որ Միխիթարեան Հայրերն այսօր ոչ մի անպատճենութիւն չեն տեսնի այն լոյս ըսծայելու մեր նախաձեռնութեան մէջ, քանի որ շատ հետաքրքրական է մեր բանասիրութեան պատճութեան և նորայրի հայագիտական աեսակէտների լուսաբանման համար։

ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ
Ժնեւի համալսարան

Հ. Ղազիկեանի յօդուածն շատ գեղեցիկ է անոնց համար՝ որ համաժիտ են Վենետիկության թագավորութեալ պարագաները և աւելի ըստիք թարգմանութիւն պիտի չկարենար երեսն բերել Եզնիկին ինչնին (Բագմանվակ, 10ա, Մարտ, 122 Ա), և կամ՝ որ չերի Ա. Առանձիկ և Ս. Մեսրոպ գերեզմանէն եւ լէին, աւելի ըստիք թարգմանութիւն պիտի չկարենային ըսելու, ինչպէս ըսեր է առջացեալ սիրուն զաւակն՝ Հ. Արսէն Սիւնդիքի (անդ, 124 Բ). Նմանապէս Հ. Մէնէդիշնանի քննագաւառութիւնն յոյժ չըմտական է անոնց համար՝ որ Յանդրատունուոյ գլուխ խոնարհեցնելով հանգերձ իրը հայացիտիք և օքոջ հայերէնագիտիք, անսուս պատգամներու պէս կ'ընդունին Վիեննացւոյն վճիռները, թէ այս քոջ հայերէնագէտն ոչ միայն ուսկիդարեան գրող էն, այլ և օքիջակ հայերէնագէտա մը, ասանգին քերականական սխալ մըց գործող, շխայտառակութեան կոթող մըց անկող, զզումեցուցիչ (անտարակոյս գաղղիկին դէցուանք)՝ գայթեամեներով չսայթաքող. և այս ամենայն՝ Բագրատունուոյ դրած քանի մը գործելով:

Երկու կողմերն այլ Վենետիկ և Վիեննա, ցորչափ հանխակալ կործեօք (քրիյց) բառուած կոչկանդուած միան, պիտի շարունակին ըրունակուի լինել յոչ ինչ պէտա՞ հակառակ ուստիքիական պատուէրին, պիտի ուրանի փրկունքը և արժանիքը, պիտի արհամորեն անգուսնեն մէկզմէկ, և ուրիշ բայց պիտի չշանին, բայց եթէ թաս, նիւթական և բարոյական:

Ա.

1836 ին երեք Վենետիկի Մխիթարեան վարդապետներ, Հ. Գ. Մարքիէլ Աւետիքեան, Հ. Խոչատուր Սիւրբէլեան, Հ. Մկրտչէ Աւգերեան, յետ յիսնամեայ (1784-1834) տաժանելի տշխառութեան հայկապ դործ մը հրատարակեն «Նոր Բարզիք Հայկացեան լիզուիք մակագրաւ, յընդար-

* Բնագրում վակագէցերի մէջ դրուած բառերն էլ հեղինակային են, եթէ մեր Ա. Մ. Մարտրագրութիւնը չեն կրում: Մ. Մ.

ծակ Յառաջարանի — զոր նախագրունք կոչած են — ծանօթութիւն տալով թէ ինչ մեթոդի կոմ ճանապարհի հետեած են ի յօրինումն հակայտկան մատենին: Յառաջարանին Հինգերորդ հատուածին մէջ՝ որու վերնագիրն է Շմարութիւն մատենից և մատենագրաց, յորոց քաղեցան բառք Բառարանիօս, կը գրեն բազմերախ Հորդին մի լեզուագիտութեան մասին ընտրութեան պէտք են ընդ մատենագիր գրագէտ և ընդ հետեակ, ընդ բառս և ընդ ոսու առաջնոց և միջնոց և վերջնոց: . . . Հանրական հմտութեամբ գիտելի է ամեննեցուն, զի ընտիք հայկարանութիւն փայլէ յիսկի դարու Սրբոց Թարգմանչաց մերոց, որպէս ի շարագրութիւնն ասատ, ըստ նմին և ի գիրս թարգմանեալու ի նոցանէց: Այս Ռուսի գարօն՝ Աւգերեանի և իր երկու գործակցոց համար բովանդակ Հինգերորդ գարն է, այս ինքն՝ Առաջին և Երկրորդ Թարգմանչաց համագումար ժամանակն, ինչպէս որոշ շակի կը յայտնաւի Յառաջարանի Վեցերորդ հմտութեան մէջ՝ իրագունչիր մատենի և մատենագրի վրայ տրուած համառու տեղերութիւններէն: Եւ այսպէս, մինչդեռ եզնիկ և Կորիւն գրուն և հորացատ հայկարանա են, Ագաթանցեղոս վկամ և հարազատ հայկարանա, Բուզանդ քաջ հայկարանա, Ասկերեանի Մասթեան Մեկնութիւնն սկանէելի հայկարանա, Բարսզի Վեցաւերայն սքաջ հայկարանա, կը տեսնենք որ Խորինացին ալ՝ «Գլխաւորն յԱշակերտու Սրբոյն Սահակայ և Մեսրոպայ, յեկըրող կազի Թարգմանչաց, գլուխ երթելոց յԱղեքսանդրիս և յԱթէնս, բոլորից գերազանց, կատարեալ է ի հայկարանութեան և ի հելլենարանութեան: Այնչափ կատարեալ՝ որ Եւսեբեայ Քրոնիկոնին տէս հայկարանութեամբ պանծածի թարգմանութիւննը՝ կորելի է ի ձեւն հուենացւոյ եղած համարել: Ուր ընդ հակառակն՝ Փիլոսի Երրայեցւոյ ձառք և Մեկնութիւնք թէպէտ են սթարգմանութիւն հելլենարան բոլորովին՝ ըստ կազմութեան, այլ սեանչելի հայկարան (ուրիմն հաւասար Մատթէյ Մեկնութեան յիսկերական բառից), ըստ ճոխութեան հին բառից, և են երկասիրեալք ցյերիցաղոյն (իմա՞ յԱ-

ռաջին) Թարգմանչաց՝ նախ քան զգնալ կրտսերպոյն գառակցաց (իմա՞ Երկրորդ Թարգմանչաց) յԱթէնս. քանզի հետք բանից և բառից Փիլոնի կան յայտնապես ի գիրս Խորհնացւոյն, Մամրէի և Եղիշէի։ Ոչ ինչ ընդհատ և Գրիգորի Նազիսանցացոյ ձոռից Թարգմանութիւնն է գործ Ալաջին Թարգմանչաց՝ հայ հայկաբան (հետեւորոր զուգապատճե Բարսղի Վեցուրեկին)՝ խառն ընդ հելլենորութեանն Քո՞ղ Յանախապատճեմ գրոց քրուն և հայքալատ հայկաբանութիւննը (հաւասար Եղիշէոյ և Կորեան)։ — Դաւիթ Անյազթի վերոգրեալ իմաստութիւնամ Հարցմոնց՝ զնչդրիս և վսեմագոյն (առաւել քան զԱ- զՄթանգեղոյն) հայկաբանութիւննը. — զԵ- զիշէի ըընտիր և պանծալի ոճն հայկաբա- նութեան։ — Մամրէի ըընտիր հայկա- բանութիւննը. Թո՞ղ սա և Հինգերորդ դարեն վար իշնելով՝ Պարիդեայ հոյա- կապ հայկաբանութիւննը, և զայլ նոյն- պիշիս։

Նոյն ժամանակներուն մէջ, անդին, Վիեննական բաժնին Միսիթարեանք, լա- ւագոյն և պայծառագոյն գաղափար չու- նէին Հայ լեզուի Ոսկեդարուն վրայ, զոր կը դնէին ի Չորրորդ զարու, Թարգման- չաց առաւներն ալ ըստ կարդի առաջնու- թեան շարելով «Մովիս Խորենացի, Ար- ձան, Սզնիկ»։ (առև կիրոջի Երուսաղե- մացւոյ Կոլումբ ընծալուրեան, Վիեննա, 1832, Առ ընթեցողս, երես 2)։ Այլ ահա 1838ին (կամ 1837ին) յանկարծ կ'իմանան թէ ցայնժամ սիստեմ են հաւատարիմ մնալով այն Հայերէնին՝ զոր 1773ին ի- րենց հետ տարած էին ի Վենետիկոյ նախ ի Տրիեստ և ազա ի Վիեննա, և թէ Ու- կեղինիկ Հայերէն կոչուելու արժանի լե- ցուն՝ մի միայն Սահակայ և Մաշտոցի, և սոցա ձեն նաև սևն կամ անմիշական Աշա- կերտաց լեզուն է ի Հինգերորդ դարու։ Մեծ և բեղմնաւո՞ր գիւտու. Ի՞նչպէս նոր Հայկացեանի գիտուն հեղինակներն հաս- կըսած չեն զայս՝ երբ կը մաղէին Ա և Բ

Թարգմանչաց բոլոր գրեանքը. ի՞նչպէս չեն նշարած՝ գոնէ ընդ աղօտ՝ զլոյն և խոր անջրպետն ընդ մէջ եւսերեայ և լիո- րենացւոյ, Ոսկերեանի և Փիլոնի, և Կ'ապշիմ Մակայն իրաւ է որ մինչև ըը- նիւտան միլիոնաւոր խնձորներ ինկան խնձորենիներէ, և ածանորութեան որէնքոք դանիլու փառքն՝ անգղիացի երկնարաշ- խին պահուած էր։

Ի տեսականն (théorie)՝ ես, աշակերտ Մ. Ղոգարու, աղաջին և ցարդ միայնակ ի Վեննացացւոց, վաղուց ըմբռնած եմ զոյն բարձր Նշանակութիւնն զոր ունի ընդհանուր Հայ մատենագրութեան համար Վիեննականաց գիւտոն, և ըստ այնմ կա- րողացած եմ ընել ինչ ինչ հայկաբանու- թեան գիտողութիւններ յերկասիրու- թեանն Հայկական Բառակննուրիւն (կ. Պո- լիս, 1880, ուր տես զերեսսն 27-29, 46- 47, 50-51, և զծանօթութիւնս 64 երե- սին); Վերջին երկասիրութիւնս ալ, Կո- րիւն Վարդապետ և նորին քարգմանուրիւն (Տիգիս, 1900), նոյն գիւտին վրայ հիմ- նըլած է։

Իսկ ի Գործնականն (pratique)՝ քա՛ւ լիցի որ միարանիմ Վիեննացացւ, քա՛ւ լիցի որ գրաբար գրելու համար՝ առաջ- նորդ ընարես և կանոն բաներ զնկարա- գիր Ուսմանց Հ. Մատաթիւայ Գարագաշ- եանց (Վիեննա, 1845). որչափ ալ ուրիշ կողմանէ մեծարյա ըլլաց ինծի հեղինակին գիրաւութիւնն է. Այս մատենիս մէջ կ'ըսուի յերես 28, թէ Առաջին Թարգմանիչք ։ Կամ որ նոյն է՝ Ոսկեգարու մատենագիրք ոչ ինչ թողած են մեզ զուսումնական իրաց, զՓիլիսոփայութենէ կամ զՈւսու- զութենէ (Mathématiques) այլօվքն հան- գերձ, այլ մեծաւ մատար ձառեր և Պատմութիւններ. թէ Ոսկեգարու մատե- նագրաց ոճն կատարեալ է ի Պատմականաց ի Վարդպապետականս, և Վիպանականական (Բանապահզծութեան կամ Դիւցազներգու- թեան մէջ. ինչպէս կ'ուզեն հասկըցիր, առև անդ զծանօթութիւն 67 երեսին): «Բայց (կը յանելու Գարագաշեան շերես 29) բազու ուրեք ի սոսա (այս ինքն՝ ի Թարգմանութիւն Ազաթանգեղայ, Բու- ջանգայ, Ոսկերեանի Մեկնուրեանն Յով- հաննու, Բարսղի Վեցաւրեկին և ի գործս

¹ Պատման և մի Հարցմունք՝ որ հրատա- րակեան յԱրարատ ամսագրի, 19(2, Ուսումնա- բեր-Հայկամբեր, երես 899-962. Շեարի Հար- ցացոյ և փիլիսոփայի Ար իմաստարդական և լի- մասարդելի հարցաւածու։

կորեանն), մանուռնդ յոժանս, փիղիսո-
փոյտկան ճշգութիւն անուռանց (= բառից),
մէկին և որիչ յայտարարութիւնք (= բա-
ցարութիւնք, expressions) ակաւ են.
մարթ է ասել թէ այս միայն է թերակա-
առութիւն նշամաբետ յոն ժամանակիս այ-
սորիկ, որ յայլց կուսաց քան զամենայն
ժամոնակաց ոճն նախամնեար և ազնուա-
գոյն է, որպէս վկայեալ է յամեննեցունց:
Արդարեա այս թերակաբարութիւն, որ ի
չէինելոյ յայնժամ տակաւին լեզուին
ծաղկեալ յուսօմունս գիտութեանց ծագէ,
ի նիւթո գեղեցիկ ուսմանց չէ ինչ ըիծ.
բայց ի փիլիսոփայական եւ ի նիւթ ու-
սումնակաւ ոչ բիծ միայն է, այլ եւ խո-
շնցուն մեծ: Գարագաղեան գիտէ թէ
ուսումնական նիւթոց վրայ ոչ ինչ գրր-
դատ ունինք յԱռաջին Աշակերտաց, որ է
քսել՝ թէ գիտութեանց համար Ասկնդար-
եան Հայերէն այբա է և չեաւոր. Կը
խոստովանի թէ Առաջին Աշակերտաց ձա-
ռական և Գամամտկան գրաւուծոց մէջ ըրա-
զում ուրեք և մանաւանդ յօժանս» կը
պակասի սփիղիսոփայական ճշգութիւնն
բառերու և բացարարութեանց որ թերա-
կատարութիւն է և լուշընքոն մեծ. համայն
և այսպէս 45-46 Երեսներուն մէջ կ'ըսէ
որ արդի ժամանակոց Հայերուա արքան
և զԱռաջին Թարգմանչաց լեզուն գքան
զայրա առաւել ազնուագոյն հաշուել, և
զնոյն ընտրել օրինակ բարութ ճաշակի
ի հայ բարբառա: Այս լեզուիս հետեւ ծէ
նա ինքն ի վերոյիշեալ մատենին, (իս-
սելով զԱռազողութենէ, զՃամարողութենէ,
զՆշանագրով զՃամարողութենէ (Algèbre),
զԵրկրաչափութենէ, զՓիլսկեան գիտու-
թենէ (Physique), զՄեքենասկան ուսմանէ,
զԲիմետկան ուսմանէ, և զայր գիտու-
թեանց՝ որ ի սպառ անծանօթ էին Առա-
ջին Աշակերտաց): Հ. Յավսէի Գաթըընեան
ի թորգմանութեան հոգիմայեցի առամա-
գրին Կուրտիսի և այլուր, և ա'յլ Վիեն-
նական Հարք, որոնց համար բատկոն չ
Ասկեղարեան (կամ ինչպէս յանախ ուրի-
շառով կ'ըսէն՝ Մեխորակեան) լեզուն գտա-
ւած է:

Թէ ինչպիսի՞ մհետմեծ անպատճենութիւնը և անտեղաւթիւնը յառաջ կու գան: բայ մասին չխառը և բայ մասին թերակացար լեզուի մը միայն կապուելով, և իր խոսան՝ մէկդի նետելով զայն երդ կայնակիդ շրջանն Հայ մատենագրութեան որ կը սկսի Հինդիրորդ դարու 465—470 տարիներէն և կը փակուի Ծնորհալիք և Լոմբրոնացի Ներսէսներով ի կատարուծ երկոսասաներորդին, գծուար չէր նկատելն, և շատ գեղեցիկապէս նկատած է Գարագաշեանի մատենին հրատարակուութենէն տարի մը վերջը՝ ևնոր ժամանակներուս տառչին համերէնագէտն, մեծանունն Հ. Արակն Բագրատունի (Հայ-Բագրատն, երես 103): Յօդուածն Շայերն գրաբառ լիզուու լատինրեան վրայ զոր հրատարակած է Բագրատունին Բագրամիպի մէջ (1846, Յուլիս, երեսը 196Ա-204Բ): Կը զօրէ և այսօր. ու ես իսկ մտադիւր կը ստորագրէի և իթէ Բագրատունին (որ շատ խոնարհ մարդ էր և զերիտասարդաց կարծիս բնաւ չէր արհամարներ, ինչպէս անձամբ գիտօմ³), իմ խորհրդովս՝ նախ և յառաջ զինանձնօրէն վկայէր ստուգութեան և կարեւութեան համահայր եղբարց գիւտին՝ զոր բալրուցին անդիտանու կը ձեւացնէ, և ապա ի գովութենէ Տեսականին անցնէր ի մաքառումն ընդդէմ Գործնականին, այլազգ գաստուրէր 201Ա թիջին մէջ նշանակեալ հետեւի մատենագրաց ցանկը, ջնջէր 197Ա թիջին 24-34 տողերը, 197Բ թիջին 6-15 տողերը, և քանի մը կծու դարձը-

3 [2. Արևին Բագրատունին ծնուել է 1790ին
և մահացել 1810ին։ Նորայր Ն. Բիշվանդացին
Պ. Ղազար քրմակը 1814ին, Միքայիլաբեան Գար-
գապեան եղ ձեռնարբարեկ 1815ի գարենանց,
ուստի տառեկ ու լսեկ մեծանուն բանասէցին
(Մ. Մ.)]։

2. Մենք պատճեն ենք առաջին մեծ անդրատաւ
թիւն և առ Սուրբ Սահմակ, և հաւան չեմ
Այսունիւնքի Գլուխական Քերականութեան 41-47 եւ^ա
ըստ ներքուն Մենք պատճեն Սահմակի անդրատաւական

ւածներ՝ որ միանգամայն հակառակ կ'ել նեն 196 թ իջին մէջ գրուած ազնիք յայտարարութեան. «Մեր միտքը և փոյթը հակառառութիւն և վիճաբանութիւն չե ուրիշն դէմ, որուն և իցէ, հապա պարզապես ճշմարտութեան և օգտի սէր, և վնասին դէմը առնելու ճանաւուրեան եւ օգիք սէր նպատակ ունեցողն՝ լուսաւորելու համար կը բռնէ զջան, ո՛չ թէ այրելու»:

Բազմավիպի նոյն յօդուածն, փոփոխաւած այսպէս ինչպէս կը բաղձայի, կը ստանար զիս կատարելապէս ձայնակից, և ինձի հետ բոլոր անկողմնասէր մարդիկը, Թանգի ո՞ր անկողմնասէրն է որ լիովին իրուունք չտայ Բագրատունոյն ընդդէմ Գարագանանի, երբ առ գիշ բռն որ Առաջին Թարգմանչոց գրոց մէջ դառնէ, չար և բորի, ճիշդ և ոչ ճիշդ, ա՛յն միայն ազկէ և բանով կ'առնաւ, միւս ժամանակաց ընտիր հայկաբան հեղինակներուն ա՛լ լաւագոյն և ազգային բառով և սնով զրուցածը կը նետէ: Զոր օրինակ, չ'ըսեր Ալյերեզուրիւն, Կատակերգուրիւն Կատակերգուկ, այլ Երգմանուրիւն (70), Զալորիրիւն (70), (Առիկեան, 70, Կոմ) Երգայարդար: — Երբ պինչ որ Առաջին Թարգմանչոց մատենագրութեանց մէջ չի տեսներ կոմ չի գտներ, թէն Երկրորդ Թարգմանչոց ժամանակին ու Հինգերորդ Երկուսաներորդ գորերուն մէջ շատ վայելուէ և հայերէն մտքով բառած կայ՝ կը մերժէ, չ'ընդունիր, ու անհնց տեղ նորանոր բառեր ու տառցուածներ կը հնարի, որպէս թէ Ասկեղուր մատենագրաց հաւատար՝ լեզուին տէր և իշխանն ըլլար: Զոր օրինակ, չ'ըսեր Բնանակն առուես (Կամ Տրամաբանուրիւն), Ալվուրիւն (Կամ Անակուրիւն), այլ Խօսունն, Էլբոնուրիւն: — Երբ մեաջին Թարգմանչոց ո՛ւ և իցէ բառը՝ որ թէ և ուղիղ գործածուոծ ըլլայ, բայց անհնցէ զերջն նկող մատենագիրներն՝ բառին առմունքը աւելի ճշգելով՝ ուրիշ մորի առեր ու սովորական գործացեցր են, Գարագայշեան՝ բռն հին նախնացը միայն կ'առնու կ'անցնի ու բովանդակ լեզուն և ամենուն միտքը կը խառնարնգորէ: Զոր օրինակ, չի գործածեր Ասուածաբանուրիւն, այլ

Ասուածիսուրիւն, քանզի հին նախնիք՝ Ասուածաբանուրեան ըսեր են Ասուածիսուրիւն, միջւգես յետագայ հեղինակներն ու հրմանենք՝ Ասուածիսուրիւն ըսելով Կ'իմանանք յատկապէս Ասուածոյ խօսիլը մարգարէից հետ, Կամ հրշաւուկի ու մարգարէի բերնով՝ ազգի մը հետ իսկ ասուածածոյին իրոց գիտութիւնը սորվեցնող ուսմոն՝ ըսեր են ու կ'ըսենք Ասուածաբանուրիւն: — Երբ պինչ նոյնանշան բռն որ Առաջին Թարգմանչոց ժամանակին մէջ չի պատահէր, թէ և ընտիր ու պատասկուն բռն ըլլայ՝ Կ'արհամարնէ, չի բանեցըներ, ու բանեցընոզն ալ իրեւ թէ հերետիկոսի կամ բարբարոսի տեղ կը դնէ: Այսպիսի իրողութեան հետեւանքն կ'ըլլոյլեզուին բառերու միերքը նուազեցընել, որով լեզուն կ'աղքատանայ ու կը տկարանայ: Ո՞ւր դնենք որ բնուակարէի չէ պատցուցել՝ թէ այն բառերն հին Թարգմանչոց ատեն չկային, կամ թէ արհամարնէի են եղերս: (Ասոր օրինակը ևս պիտի տամ՝ երբ խօսքիս կարգն հասնի և Մարքեմայի): — Երբ պհանակութեան ոգուով յափշտակուած ու միա՛յն տուածին Թարգմանչոց բռն գործածելու տեխնիկա քով՝ զանոզան բաներ մի և նոյն բռնով կ'անուանէ, ու մեծ խառնակութեան ու շփութեան պատճառ կու տայ: Զոր օրինակ, Balance և Pendule = Կուոնց. Dogme և Théorème = Հրամանէ. Observation և Théorie = Նկատուրիւն: — Երբ պինական բռն մը՝ հին նախնեաց, բայց անյարմար և անիմտոս մէկ բառով կը բացարէէ: Զոր օրինակ, Météore = Ձքուցրիկ իրու: Եւ կոմ երբ պինչ նախնեաց մէջ չի գտներ, յանձնէ կը յօրինէ, Կործեցեալ հետեւողութեամբ Առաջին Թարգմանչոց, բայց ոչ ինչ պակաս անյարմար և անիմտոս: Զոր օրինակ, Elasticité = Վարելուրիւն, Elastique = Վարելիիր: Եւ կոմ երբ պինքն իսկ իրեն միարան չէ, մերթ կը հոռոմանայ ու կը գրէ Scostastique = Անզանաթիկեան, փոխանակ ըսելու հայերէն Գրցոցուան: մերթ կը հայանայ ու կը գրէ Mystique = Անհերգական, փոխանակ ըսելու յօնարքէն Միւսիթիկեան: (տես Բազմավիպ, 1846, երեսք 197 թ – 200 թ): Ստուգիւ կարի խոհական և արգա-

բացի գիտողութիւններ՝ որ գետին ինկած չեն նոյն իսկ ի վասն Պաշտպան Սուրբ Աստուածածնի, և որոնցմէ բաւական օգտածած է Հ. Մրապիսն իմինան իւր Գոլդպիերեն-Հայերեն Բառացրց մէջ (Լիննա, 1853): Զգան հոն՝ 1. Կուոց = Balance, 2. Երգայարգա = Comique, 3. Վարելութիւն = Elasticité, 4. Վարելի = Elastique, 5. Ընթանարիւն = Habitude, 6. Խօսունն = Logique, 7. Աւունն զրուցիկ իրաց = Météréologie, 8. Նրամնիք = Théorème, 9. Երգոնակնուրիւն = Tragédie. Ինչպէս և ոչ 10. Բարբառացուն = Dictionnaire (Նկարագիր Ուսմանց, 44, 46), 11. Ճանաչողականն կամ Գնումնիքնանն = Сномоніque (անգ. 12, 166, 168), 12. Մետափիլական վիճակն վիդիսովիայուրիւն = Метафизіque (անգ. 295): Որոնց անդ բարեյիշտակ Հայրն գրած է՝ 1. Կեփ. 2. Կատակերգական. 3. Գրականուրիւն. 4. Զգական. 5. Սովորուրիւն (Ուսակուրիւն). 6. Բանական առուես. 7. Օգեւեւորախասուրիւն. 8. Տեսուած, Տեսուկն յուղագրուրիւն. 9. Աղբերգուրիւն, Յոխազերգուրիւն. 10. Բառագիրեն. 11. Արուես Նիուելյոյ զետմացուց արեւու (զոր Հ. Մանուէլ Քանչափեան յիտալերեն-Հայերեն Բառարանին, Վենետիկ, 1804, կոչած է Ասուերազիուրիւն). 12. Բանզունցուրիւն: Իսկ Comédie և Théologie բառերուն գիմաց կը Կարդանք թէ Կատականուրիւն թէ Զայլուրիւն, թէ Աստուածախասուրիւն թէ Աստուածաբանուրիւն ոչ Հ. Մատաթիս վշտականաց, ոչ Հ. Արուես:

Ավելիդար Հայերենն անբաւական է այսօրուակ Հայոց գրական պիտօնքը լեցընելու: Աւասիկ ճշմարտութիւն զոր պարտական են դաւանել Վիեննայի Միթթարեանք, եթէ սիրող են ճշմարտութեանն Հնար է որ առ Աստուած աղօթք մը, խրատական, վարդապետական, կանոնական, պատմական մասն գրաւած մը, համառատ վկայաբառութիւն մը, աշխատելով, ջանալով, արիւն քրտինք մտնելով, մնք բոլոր ուշադրութիւնը լորիկավ յաջողինք թարգմանել կամ գրել ոյնպէս որպէս եղանիք պիտի գրէր. Ամսն Հռովմաց այժմ է Ասուածախասուրիւն՝ որ կ'ըստ թէ կիսկանեան սճով կը գրէ արձակ

և ոտանաւոր, փոքր բաներ՝ որ չեն հասնիր Տիտոս Լեիոսի Հռովմեականին և Վիրդիլիոսի Էնեականին ընդարձակութեան: Իսկ նոյն Եզնըկեան բարբառովլ — Գարագաշեանի ձախողուկ գործն մէջտեղն է — բացարձակապէս անկարելի է որ գրենք լիսկատար Քերականութիւն, Բնագանցութիւն, Բնագիտառութիւն, Տարրուուծութիւն (Chimie) և Քիմիագործութիւն (Alchimie), Երկնաբաշխութիւն, Բուսաբանութիւն, Գրանաչիւ, և այլն: Գրամե որ Ուկեդարն անկառիկ մոտ մը կը մատակարաբէ մեզ՝ այս գիտութեանց միոյն կամ միւսին բառերուն և բացարձութեանց. Բայց այն սակաւաիկան՝ շատ անգամ կ'ամ թերակատար է, չունելով սփիդիոսափայական ճշգութիւնն, կ'ամ լոյց եւ նապաղ, թէ աւտ ե գրողն նոյն ինքն սքանչեի եզնիկն ըլլոյց: Գիտութիւնն ճշգութեան հետ կը պահանջէ մեզմէ սեղմ և ամփոփ լեզու. Գաղթացին կ'ըսէ. Le consonant est plus grand que le contenu. Ժնանք այ հարկադրաւած ենք նոյնակս ըսել. Բավանդակիչն մեծ ի ան զրովանդակեալն, թողով որ եզնիկ միան գրէ. «Եղորում իցէ ոք, այն յորում էն, քան զայն որ ի հմա էն՝ միծ գատանից» (Ընդլեռ Ալյանց, 23), մանուածապատ նախադասութիւն մը 13 բառերով՝ զոր մեզ արձան է 5 բառերու ամփոփել. 2 բառ միայն առնելով յԱնկեդրանան գրչէն, իսն զ և մեծ:

Առաջին Թարգմանչաց գրեթէ բոլոր մտաենագրութիւնն անըստգիւա և ամէն ընտիր քերականութեամբ գրուած են: Եթէ Սուրբն Սահակ կ'անուանէր Շնպրութիւն զայն զոր յաւուրց ածափ Դաւիթ Անյաղթի մենք կը կոչենք Քերականութիւնն, ոգեղ բառ, բայց յոտուկ. Եթէ Սուրբն կ'ըսէր Շնպրունկանուան, Միաբար, Բազմաբար. ըստ Դաւիթ Անյաղթի և ըստ մեզ՝ Քերանուն, եզոկի, Ցոքնակ և, Քերականութիւնն լոկ չորս հինգ բառերով շաւարտիր, Երբ մատվարժ աշկերտներն այնպիսի վեհագոյն վարժապետի չուրչը պատկառանօք կը բոլորուէին որպէս զի Սահակեան հրաշալի Հայերէնին գաղանիքները ուսանին, թէնչպէս կ'աւանդէրն առ նոյն անման Կաթողիկոսն՝ թէ այս ինչ աեղ պարտիք Ապօսնի դնել, այս

ինչ աեզ Սարբադասական։ Թերեւ կ'ըսէր «Ավանդի»՝ որ Ասկեղարու մէջ կը գըտնըւի, մի անգամ Ապառնի, չորս անգամ Ապառնիք։ բայց տարակոյս չկայ որ չէր ըսեր ՇՄարագառական, չէր ըսեր նու և Սուրահետ, Միջակիէս, Ներգործական, Կրաւուուրիսն այլ ի՞նչ։ ո՞վ դիմէէ։ Կարեւը հարկ է ուրեմն որ գիտութեանց վրայ Տառելու համա ճիշգ և որոց լեզուով գրելու համար Ոսկեղարու վաթանամեայ անձուկ շաջանակէն գուրս ելնենք եթէ չենք ուզեր սովաման մեանի, և մեզի պաշտը փնտունք այս Հոյո մատենագրաց քով՝ որ ծաղկեցան 465—470էն մինչեւ 1200 տարին։ Կամայ ակամայ պէտք է իրաժարինք Ունկեդարեան ըլլալու փառասիրութենէն և դառնանք ըլլալու Միջանգարեան, ինչպէս եղած է Հ. Սրտպիսն իմինեան, որ խրատ. ուելով ի Բագրատունուոյ՝ Դաւիթ Այուղթի հետ կ'ըսէ Բանական Արուեստ, Բնագանցուրիւն։ Խորենցույ հետ՝ Ոլբերգուրիւն, Կատակերգ(ակ). Ստորին Հայերէնի Հաղինակաց հետ՝ Բառաղթիք։ ինչպէս եղած է Գրագառչեան անգամ՝ որ կը գրէ Աւակ, Զառիկ (Նկ. Աւաւ., 268), Քիլիական (264) և այլն։ Եւ երբ Միջնադարեան մատենագիրներէն ալ ձեռնունայն մեկնինք, կարոտութիւնն կը բռնադատէ զմեզ որ նոր բառեր սաեղծենք, կամայ ակամայ բարբառուանեմիք, (քաղաքի մենք բարբառուինց ենք համեմատութեամբ Սահակայ, Մաշտացի, Եղնըկայ, Կորեան, Արրանամու Զննակացւայ), և կամայ ակամայ բարբառուուրեան վերջին աստիճանը հասնինք՝ զոր օրինակ երբ մտարերենք գրաբար Տարբալուծաքիւն շարագրեւ։

(Տարունակելի՝ 1)

* Վեհեննական Հայրեն՝ միջնադարեան Ասուրակետ տագեցը բառը փոքրած են Մեսոպոտամիզու բառով փոխանակել, և ըստած են, ովն (Հ. Փիլիպպու Համեմեան, 1840)։ Սուր սիրի, Սուր նանախեց։ — ա'յլ ան (Հ. Եփրեմ Զաքրինեան, 1850) Կիսասիր։ — Երբորդ ան (Հ. Սրտպիսն իմինեան, 1853)։ Մրակէս, Մրատիսն Սահակ և Մեսոպատ ի՞նչ կ'ըսէին պիտի անդիտանանք միշտ, թէպէտ և գործերն աւրիւրապատկիրն

ՀԱՅ ՆԿԱՐՈՂՆԵՐ

ՍՏԵՓԱՆՈՍ ԱՌԱՆՁԵՑԻ

(1440?—1500?)

Անուանի ծաղկող Ստեփանոս Եպս. Առընջեցի ծնած է ԺԵ. Դարու Երկրորդ քառորդին վերջերը ենթաջրաբարը։ Սպրած եւ աշխատած է Առընջուց Վանքին մէջ ընդհանրապէս։ իր մանրանկարչական գործնէութիւնը կ'ընդգրկէ Երեք տասնամեակ (1471—1497)։ Այդ շրջանի արդիներէն ծանօթ են հետեւեալները, զասաւորուած ժամանակագրական կարգով։

1. — Շարակնոց, 1471։ Գրիչ՝ Ստեփանոս Եպիսկոպոս։ Նկարող՝ Ստեփանոս Եպս. Առընջեցի։ — Զեռ. Նոր Զուղայի, Բ. Հատոր, թիւ 14։

2. — Մաշտոց, 1476։ Նկարող՝ Ստեփանոս Եպս. Առընջեցի։ Ստացող՝ Դանիէլ Վարդապատ. — Զեռ. Նոր Զուղայի, Ա. Հատոր, թիւ 321։

3. — Աւետարան, Այրիվանիր։ Գրիչ՝ Ստեփանոս (1476)։ Մաղկող՝ Ստեփանոս Եպս. Առընջեցի (1477)։ Ստացող՝ Արապ Երեւանցի. — Յիշու. ԺԵ. Դարի, Բ. Մասն, թիւ 499 եւ 529։

4. — Աւետարան, 1477։ Գրիչ՝ Վրթանէս։ Մաղկող՝ Ստեփանոս Եպս. Առընջեցի։ Ստացող՝ Շմաւոն կուսակրօն քահանայ։

5. Քիւրտեան կր գոէ. «Դատելով իր մանրանկարներէն կրնանք ըսել թէ ան վարժ եւ վարպետ գծագրիչ է, բաւական տաղանդով» (Հասկ, 1951, էջ 248)։

6. — Շարական, 1487, Տրիխիս։ Գրիչ՝ Մկրտիչ Երէց (1455)։ Նկարող՝ Ստեփանոս Եպս. Առընջեցի (1487)։ Ստացող՝ Տիրատուր քահանայ։ — Զեռ. Ս. Յ. թ. 1657։

6. — Մաշտոց Ձեռնադրութեան, 1494։ Գրիչ՝ Գոփգոր քահանայ։ Նկարող՝ Ստեփանոս մի վան Առընջուց։ Ստացող՝ Ստեփանոս արհեպիսկոպոս։ — Զեռ. Երեւանի, թ. 1071։ Յիշու ԺԵ. Դարի, Գ. Մասն, թիւ 268։

7. — Աւետարան, 1496, Սաղմոսագանք։ Գրիչ՝ Ավանէս արեղայ։ Սաղկող՝ Ստեփանոս Առընջեցի։ Պատուիրատու Սպահան։ — Զեռ. Երեւանի, թիւ 4260։

Յիշտ. ԺԵ. Դարի, Գ. Մասն, թ. 307 և 313:
8. — Աւետարան, 1496, Կաւառան Վանք: Սաղկող՝ Ստեփանոս Եպս. Առընչեցի: Ստացող՝ Ամիր Եղիշին. — Զեռ. Երեւանի, թիւ 6352: Յիշտ. ԺԵ. Դարի, Գ. Մասն, թիւ 311:

9. — Ճաշոց, 1496: Սաղկող՝ Ստեփանոս Եպս. Առընչեցի: Ստացող՝ Մերովը քահանայ. — Զեռ. Նոր Զուղայի, թ. 212: Յիշտ. ԺԵ. Դարի, Գ. Մասն, թիւ 355:

10. — Աւետարան, Քանայգեռոյ Ուխտ: Գրիչ Իգնատիոս (1496): Սաղկող՝ Ստեփանոս Առընչեցի (1497): Ստացող՝ Գալուստ միայնակեաց, որդի Ինորի. — Յիշտ. ԺԵ. Դարի, Գ. Մասն, թիւ 308:

ԿԱՐԱՊԵՏ ԲԵՐԿՐԵՑԻ (1449? – 1500?)

ԺԵ. Դարու յայտնի նկարողներէն Կարապետ քաՅանայ ծնած է նոյն դարու Երկրորդ քառորդին ենթադրաբար: Որդին էր Տիրատուրի: Եղած է աշակերտ Մինաս կրօնաւորի: Իր կարգին եղած է ուսուցիչ Աղթամարցի Յովսէփի և Պարսամ գրի: Ապարձ եւ աշխատած է Երեկի քաղաքին մէջ: Իր գրչական եւ մանրանկարչական գործունէութիւնը տեսած է շուրջ Երեք տասնամետ (1472–1500): Այդ շրջանէն կրնանը յիշել հետեւալները:

1. — Աւետարան, 1472, Քերկի: Գրիչ եւ նկարող՝ Կարապետ քահանայ: Ստացող՝ Դուխտար, գուստը Կարապետի. — Ցուցակ Զեռ. Եղոյ, Էջ 42:

2. — Աւետարան, 1473, Քերկի: Գրիչ եւ ծաղկող՝ Կարապետ քահանայ, աշակերտ Մինասի: Ստացող՝ Մարտիրոս տանուտէր. — Զեռ. Երեւանի, թիւ 5067: Յիշտ. ԺԵ. Դարի, Բ., թիւ 446:

3. — Աւետարան, 1475: Գրիչ Մելիքիսէթ կրօնաւոր, որդի Ղազարի (Հալապ): Նկարող՝ Կարապետ Քերկրեցի: Ստացող՝ պարոն Ֆարան. — Զեռ. Հալէպի, թ. 4է: Յիշտ. ԺԵ. Դարի, Բ., թիւ 550:

4. — Աւետարան: Սաղկող՝ Կարապետ Բէրկրի: — Զեռ. Երեւանի, թիւ 6505:

5. — Ճարակնոց, 1488, Քերկի: Գրիչ Կարապետ: — Յիշտ. ԺԵ. Դարի, Գ., թիւ 150:

6. — Մանրուսմունք: Գրիչ Կարապետ Քերկրեցի. — Զեռ. Երեւանի, թիւ 7209: Յիշտ. ԺԵ. Դարի, Բ., թիւ 447:

7. — Ճարական, Վանդիր Անապատ, ուր կը գտնուէք գրիւր «կարիպ եւ տրխուր եւ տրտում դիմաւք»: Գրիչ եւ նկարիչ Կարապետ Քերկրեցի. — Զեռ. Ս. Յ. թիւ 1916:

8. — Ճարակնոց, 1498, Քերկրի: Գրիչ եւ ծաղկող՝ Կարապետ Քերկրեցի: Ստացող՝ Ստեփանոս Կրօնաւոր. — Զեռ. Երեւանի, թիւ 2445: Յիշտ. ԺԵ. Դարի, Գ., թ. 357:

9. — Աւետարան, 1500: Գրիչ Յակոբ քահանայ (Արծէկ): Սաղկող՝ Երեկրցի տէր Կարապետ, որդի Տիրատուրի: Ստացող՝ Նիկողայոս Վարդապետ. — Զեռ. Երեւանի, թիւ 6273: Յիշտ. ԺԵ. Դարի, Գ., թ. 397:

ԺԶ. ԴԱՐ

ՊԱՐՍՈՒՄ ՔԱՀԱՆԱՅ

(1455? – 1520?)

Պարսամ ծաղկող ծնած է ժԵ. Դարու Երկրորդ կիսուն սկիզբները ենթադրաբար: Եղած է աշակերտ Երեկրեցի Կարապետի: Իրեւ սարկաւագ կը յիշուի 1491ին: Իր գրչական եւ մանրանկարչական գործունէութիւնը կը տարածուի Երկու տասնամեակներու վրայ (1490–1509): Այդ շրջանի իր արդիւնքն կրնանը յիշել հետեւեալները:

1. — Աւետարան, 1490, Երենկան գիւղ (Աղքակ): Գրիչ Մարգարայ քահանայ: Սաղկող՝ Պարսամ: Կազմող՝ Վարդապ: Ստացող՝ Արագչայ տանուտէր. — Զեռ. Երեւանի, թիւ 5134:

2. — Աւետարան, 1493, Աղթամար: Գրիչ Յակոբ կրօնաւոր, որդի Յովսէփայ: Սաղկող՝ Պարսամ: Ստացող՝ Խոջայ Միրիշան: Կը պարունակէ ստացողին եւ կողակցին պատկերները. — Զեռ. Երեւանի, թ. 4957: Յիշտ. ԺԵ. Դարի, Գ., թիւ 252:

3. — Աւետարան, 1498: Գրիչ, ծաղկող եւ կազմող՝ Պարսամ քահանայ: Ստացող՝ Թավրէզ, գուստը Եղիկանց Եղօին. — Յիշտ. ԺԵ. Դարի, Գ., թիւ 362.

4. — Աւետարան: Սաղկող՝ Պարսամ: Ստացող՝ մահուսի Վարդան քահանայ. — Զեռ. Զ. Բիտտի, թիւ 567:

Հայոց Սիրաբիի Տէր ներսէսեանի, այս ծեռագրին նշարները նշանակելի մերձաւորութիւն ունին Մինաս Ակարողի ժաղկած ծեռադիրներուն հետ:

5. — Աւետարան: Մաղկող՝ Պարսամ. — Զեռ. Երեւանի, թիւ 9660: Եիշտ. Ժ. Դարի, Գ., թիւ 241:

6. — Աւետարան, 1508, Գենեկանց գիւղ: Դրիչ՝ Մարախի: Մաղկող՝ Պարսամ: Մտացող՝ աէր Սիոն. — Զեռ. Երեւանի, թիւ 5441:

7. — Աւետարան, 1519, Մոկս: Մաղկող՝ Պարսամ քահանայ, աշակերտ Քերկրեցի Կարապետի. Մտացող՝ Ցովանէս տանուտէր. — Զեռ. Երեւանի, թիւ 5145:

ԿԱՐԱՊԵՏ ԲԱՂԻՇԵՑԻ

(1455? – 1526?)

Բաղիշեցի Կարապետ արեղայ ծնած է ԺԵ. Դարու Երկրորդ կիսուն սկիզբը ենթադրաբար: Որդին էր Մտափանոսի և Ալամշահի: Իր զրչական և մանրանկարչական գործունէութիւնը տեւած է կէս դար (1477–1526): Այդ շրջանի արդիւնքն կը դնանք յիշել հնտեւեալները:

1. — Շարական, 1477, Գոմաց Ուխտ (Բաղէշ): Գրիչ՝ Կարապետ արեղայ: Մաղկող՝ Մարտիրոս Վարդապետ: Մտացող՝ Թումայ արքեակիսկոպոս: Կը պարունակէ Թումայի և Կարապետի նկարները. — Զեռ. Ս. թիւ 1669:

2. — Գանձարան, 1485, Գոմաց Վանք: Գրիչ եւ ծաղկող՝ Կարապետ Բաղիշեցի. — Զեռ. Երեւանի, թիւ 5515:

Գ. Արք. Ցովսէփեանի գնահատումով Կարապետ Բաղիշեցին «րնտիր գրիչ է, միջակ մանրանկարիչ» (Մի էջ Հայ Արուեստի և Մշակոյթի Պատմութիւնից, 1930, Հալէպ, էջ 45):

3. — Մաշտոց, 1502: Գրիչ՝ Կարապետ Բաղիշեցի. — Զեռ. Երեւանի, թիւ 5166:

4. — Աւետարան, 1505: Գրիչ՝ Կարապետ, որդի Մտափանոսի: Մտացող՝ տէր Գրիգոր. — Ցուցակ Զեռ. Մշոյ, էջ 49:

5. — Աւետարան, 1511, Վան: Գրիչ՝ Զաքարիա արեղայ. Մաղկող՝ Կարապետ Բաղիշեցի: Կազմող՝ Ցովսէփ Վարդապետ. — Զեռ. Երեւանի, թիւ 2552:

6. — Յայսմաւուրք, 1526: Գրիչ՝ Բաղիշեցի Կարապետ Կրօնաւոր: Մաղկող՝ Մարտիրոս (Ս. Կարապետի Վանք Մշոյ): Պատուիրատու՝ Սիոն տանուտէր. — Ցուցակ Զեռ. Մշոյ, էջ 50:

ՑՈՎԱԿԻՓ ԱՂԹԱՄԱՐՑԻ

(1470? – 1544?)

Ցովսէփ Վարդապետ ծնած է ԺԵ. Դարու Երրորդ քառորդին վերջերը հաւանաբար: Որդին էր տէր Աւազի և Սէհրիարի: Եղած է աշակերտը եւ նոգեւոր որդին Քերկրցի տէր Կարապետի, որուն մօտ սորված է մագաղաթ զինել, գրել եւ նկարել: Իրեն աշակերտած են Կարապետ քահանայի որդի Սարգիս քահանան եւ Զաքարիա Կնունցի: Իր գրչական եւ մանրանկարչական գործունէութիւնը տեւած է մօտաւորապէս չորս տասնամեսակ (1497–1533): Այդ շրջանի արդիւնքն կրնանք յիշել հետեւեալները:

1. — Շարականոց, 1497ին, Արգելանայ վանքին մէջ, զրած եւ ծաղկած է Ցովսէփ Կրօնաւոր: Մտացող՝ Մտափանոս Կրօնաւոր, որդի Ցովանէսի: — Եիշտ. Ժ. Դարի, Գ. Մասն, թիւ 328:

2. — Աւետարան, 1497, Աղթամար: Գրիչ՝ Մատթէս Կրօնաւոր, որդի Կարապետի, աշակերտ Ցակոր Կրօնաւորի: Նկարող՝ Ցովսէփ Կրօնաւոր: Մտացող՝ Թումայ, որդի Շատիկէկի: — Զեռ. Երեւանի, թիւ 158: Եիշտ. Ժ. Դարի, Գ. Մասն, թիւ 334:

3. — Աւետարան, 1497, Աղթամար: Գրիչ՝ Մատթէս արեղայ: Նկարող՝ Ցովսէփ: Պատուիրատու՝ Բէկի, գուստը Ծորտակիսի: — Զեռ. Երեւանի, թիւ 3534: Եիշտ. Ժ. Դարի, Գ. Մասն, թիւ 335:

4. — Մաշտոց, 1499, Աղթամար: Գրիչ՝ Թումայ քահանայ, որդի եւ աշակերտ Գրիգոր քահանայի: Մաղկող՝ Ցովսէփ: Պատուիրատու՝ Խամօշ, գուստը Դագարի: —

Զեռ. Երեւանի, թիւ 6326: Յիշտ. ժե. Դարի, Գ. Մասն, թիւ 861:

5. — Մաշտոց, 1530, Լիմ Անապատ: Գրիչ եւ ծաղկող՝ Յովսէփ արեղայ Աղթամարցի: Ստացող՝ Պարսամ միայնակեաց Ուրանցի. — Զեռ. Ս. թիւ 302:

Եկեղեցւոյ հիմնարկէքը ներկայացնող նկարը (էջ 1c), ըսա Սիրարփի Տէր ներսէսանի, նոյնութեամբ ընդօրինակուած է Խաչատուր քահանայի կողմէ, 1704 թուին:

6. — Մաշտոց, 1533, Լիմ Անապատ: Գրիչ եւ ծաղկող՝ Յովսէփ Աղթամարցի: Ստացող՝ Յովհաննէս Զանազիզ. — Զեռ. Երեւանի, թիւ 945:

ՆԵՐՍԷՍ ԵՐԵՑ

(1480?—1540?)

Գրիչ, ծաղկող եւ կազմող ներսէս Երէց ծնած է ժե. Դարու վերջին քառորդին սկիզբ ենթադրաբար: Որուն էր Յովհաննէս քահանայի եւ Տովլաթի: Եղած է աշակերտ նաղաշ Յովհաննէսի: Ապրած եւ աշխատած է Սպիրիտ զիւղը (Կեսարիա): Քառորդ դարու (1511—1535) իր գրչական գործերէն ծանօթ են,

1. — Աւետարան, 1511, Սպիրիտ: Գրած եւ հաւանաբար նաեւ ծաղկած է ներսէս Երէց: Ստացող՝ Յովհաննէս Կաթողիկոս Թէկուրանցի. — Զեռ. Հալէպի, թ. 4:

Յուցակազրող Արտաւազգ Արքեպս. Սիւրմէսանի համաձայն Ալրուեստի եւ գոյներու տեսակէտով չորս [Աւետարանիներու] նկարներն ալ յաջող են եւ ճոխ: . . . : «Բոլոր խորաններն ալ հայկական արուեստի իրական սրանէնելիքներ են» (Յուցակ Զեռագ Հալէպի, 1935, էջ 7):

(9)

2. — Մաշտոց, 1535, Խաթիկեա: Ներսէս Երէց շինած է մագաղաթը, գրած, ծաղկած. նկարած եւ կազմած է. — Արշակ Ալպօյաննեան, Պատմութիւն Կեսարիոյ, էջ 1852:

ԳՐԻԳՈՐԻՍ ԱՂԹԱՄԱՐՑԻ

(1480?—1544)

Գրիգորիս Կաթողիկոս Աղթամարցի կը պատկանէր իշխանական ընտանիքի մը: Կայըրը կը կոչուէր Խսկէնտէր, իսկ մայրը՝ Շահում: Իր ծննդեան թուականը ենթադրաբար կը նշանակուի 1480: Իր ուսումը ստացած է Աղթամարի Կաթողիկոսական դպրանցին մէջ, ուսուցիչ ունենալով Գրիգորաբրւնապետը եւ Յովսէփ Աղթամարցի գարդապետը:

Ան մին է միջնադարեան մեր մեծագոյն տաղասացներէն: Աւելէր նաեւ նկարչական ծիրը որոշ չափով: Մանօթ է իր կողմէ մասամբ նկարազարդուած Սղերսանդի Պատմութիւնը, որ կը կոէ Ս. Յ. Զեռազրաբատան 473 թիւը:

Պատմութիւն Սղերսանդի, 1536ին օրինակուած Վարազի մէջ, նուրատնի որդի՝ Սրճշեսի Մարգարէ արեղայի ծեռքով, իր անձին համար: Գրիգորիս Կաթողիկոս Աղթամարցի գծած է Երկու երկուտաննեակ պատկերներ, մինչ բազմաթիւ տեղեր, ուրոնք վերապահուած էին նկարներու համար, կը մնան դատարկ. — Զեռ. Ս. Յ., թիւ 473:

Արտարոյ սուրբ զրոց, աշխարհիկ բովանդակութեամբ Երկի մը նկարազարդումին ծեռնամուխ ըլլալը ցոյց կու տայ թէ Գրիգորիս Աղթամարցին ունէր նիւթին յարմար պատկերներ ծեւակերպելու եւ նկարակերտելու բնածին կարողութիւն:

Ն. ԱՐԲ. ՇՈՎԱԿԱՆ

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

ԱՐԱՅՈՒԹԻՒՆ ՓՈԽՄԱՆ ԱՍՏՈՒԱՇԱՌՆԻ

Մինիթար Այրիվանեցին, Սիւնիաց Ստեփանոս Եպիսկոպոսին նույիրուած կենա սագրութեան մէջ կը խօսի նաև անոր քրոջ՝ Սահակուլիստի մասին. «Յա արարադար բազում և մեղեդիս և կցուրդա ծնընդեան և փոխմանն, յորոց մի է Արքունի Մարիտմեց (Ֆարեգին Արքեպոս. Յովսէփեանց, Մինիթար Այրիվանեցին, Նորադիւա Արձանագրութիւն և Երկիր, Երաւանէմ, 1931, էջ 19):

Մննդեան կցուրդը, Սահակուլստ ծայրանունով, 1951ին հրատարակեցինք Հասկի մէջ, վերցնելով Ա. Յ. թիւ 1741 ձեռագրքէն:

Նկատի տանելով Այրիվանեցիի հաւագրումը, թէ Փոխման կցուրդ ալ գրած է Սահակուլստ Սիւնեցին, վերոյիշեալ ձեռագրքին, ինչպէս նաև Ա. Յ. թիւ 2431 կացրդարանին մէջ գտանք այդպիսի գրութիւն մը, զոր կը ներկայացնենք առորեւ:

Բնագիրը առած ենք թիւ 2431 (=Ա) ձեռագրքն, և համեմատած թիւ 1741 (=Բ) կացրդարանի պարունակածին հետ, որ մանր տարրերութիւններ միայն ունի. Երկուքն ալ խաղագրուած են ճախ կերպով:

Այսաւը բազմութիւնք առաքելոց և սուրբ կուսանացն ժողովեալք ի միտուին, կոչեցեալք ի Հոգոյն ը Սըրբոյ ի փոխումըն ը կուսին ը Մարիամու Առաքեւածածին, ակըն ունելով գալըստեան Որդոյն Աստուծոյ:

Եկեալ արարութիւն⁽¹⁾ լուսեղէն կառաւքան մարմական ը գասիւք առ ը կոյսն և մայրն և բնակարան Հոգոյն ը Սըրբոյն⁽²⁾:

Այսաւը տեսեալ⁽³⁾ ըզոուրը ը կոյսն ամպեղէն⁽⁴⁾ կառաւք համբարձեալ ի յերկինս, մըտանելով ի յառագուստ ընդիմասուն սուրբ կուսանացն:

Իսկ բազմութիւնք հոգեղինաց զըւարթնոցն աղաղակէին⁽⁵⁾ ասելով. Աւրենեալ ևս ամէնաւրհնեալդ⁽⁶⁾ ի հանայս, որ ես բարեխաւս վասն աշխարհի առ սրդիտ քո միածին:

Վասնորոյ և մնք բազմութիւնք⁽⁷⁾ հաւատացնելոց առ քեզ ապաւինիմք, տիրունի և մայր մարմանցելոյ Բանին, առ սրդիտ քո և Աստուծ ը մնք անդադար բարեխաւսեալ⁽⁸⁾ վասն անձանց միրոց⁽⁹⁾:

Դիսելի է որ այս կցուրդին մէջ գործածուած կարգ մը բառեր և տայթներ կը գտնուին Սովոչս Քերթողի գրած վերափոխման Տօնին առաջին օրուան Հարականին մէջ,

Ն. ԱՐԲ. ԾՈՎԱԿԱՆ

(1) Ա, արարիչն

(2) Ա, Սըրբոյ

(3) Ա, ա-

(4) Ա, ամբեղէն

(5) Ա, աղաղակէին

(6) Ա, ամենաւրհնեալդ

(7) Ա, բազմութիւնք

(8) Ա, բարեխաւսեալ

(9) Բը չունի՝ վասն անձանց մերոց:



ՀԱՍՏԱԿԻ

ՄԱՍՆԱԿՈՐ ՊԱՏՄԱԳՐՈՒԹԻՒՆ

Ա. ՆՇԱՆԻ ՎԱՆՈՒՅ ՍԵԲԱՍՏԻՈՅ

ԳԼՈՒԽ ԺԷ.

Յաղսպա Առաջնորդութեան Տ. Կարապետ Բ. Նշանի Մհեմաստանին և անձնուէր Հովհանն Սեբատեան գաւառին Տ. Կարապետ Վրդպաւ. այս՝ որպէս յիշտասկեցաք ի վեր անդր՝ վարժեալ և զրդացեալ յատ Գերամեծար Տ. Տ. Յակովը Սըրբազն Արքեպո. ի և պրալոյս օճամբ ՚ի նմանէ յամի Տեառն 1798 = ԱՄՆի, ընդ շնորհափայլ Տեառն Յովհաննու ընկերակին իւրոյ ՚ի վարդապետական նախընծայ կեանս իւր հանդիսանայ մեղսւածան գործակից և լծակից Յովհաննու օծակին իւրոյ և Տունս Ա. Նշանեան իւրամբ պործի ընդ հօգեգդոն սնուցեալսն ՚ի ծոց իւր: Կարապետ Վրդպաւ. յաւուրո Առաջնորդութեան Տեառն Յովհաննու անձնուէր և խոհական գործակից գտեալ նմատիւ և գիշեր անդադար տքնի ՚ի շինութիւն և ՚ի պոյժառութիւն Ա. Վանուցս, և պատուի ՚ի Տ. Յովհաննէս Արքեպո. է տթուակցութեան, գաւազանակրութեան մեծարանօք, որոց արդարե արժանաւոր էր իրաւամբր և յետ վազմանման Տեառն Յովհաննու Արքեպո. ի միաձայնութեամբ գանական միաբանակից Ս. Հարց և համօրէն ժողովրդեան ազերասնօք հաստատի Առաջնորդ Պատրիարքական հրամանաւ և արքունական հրավարտակաւ և ժամանէ ընդհուար հոնակա օրհնամիքի ՚ի Տ. Կարապետ Ա. Պատրիարքէն կ. Պալոս յլեմի Տեառն 1830 = ԱՄՀՅԹ. և Կարապետ Վրդպաւ կայիշեալ զարժանաւոյց տրիտուրն եւ բախտագիտական զգացմանց աստուածաւ-

սէր ժողովրդեանն գուն գործէ և քանզես արգիւնուորել զստանձնեալն իւր զգաւտոն Առաջնորդական և հանապատորդէ ՚ի սկիզբն պաշտամանն նպաստիւք բարեպաշա Գասապակեան Մ. Յակոր աղայի՛ նորոգէ զգաւիթ Ա. Աջանտի Տաճարի Ս. Մենաստանիս՝ բառնալով գիրկուց կողմանց զդրանդեօքն խորանածեալնամբարձ հնոցեալ խորիուլ չէնսն ՚ի գաւաթիւն և հորթեալ վայելչապէս: Փոխադրէ նաև զնչիսարս Գետադարձ Պետրոս Կաթողիկոսի՝ ՚ի մէջ նոյն Ա. Աջանտայ Տաճարին:

Եւս այսորիկ ազերո մատուցեալ առ Հիւպատոսն Խուռական՝ յաջողի քորուկիր որմով շրջապատել զՍ. Լիճն Քառասնից Մանկանց և այնու պաշտպանել ՚ի գորչ ապականութեանց անօրինացն և զԱ. Քարտն իջմանա փսխագրէ ՚ի վանս Սուրբ Նշանի: Եւ զմերձակայ գետինս Ա. Վանուցն մատումբ իւիք կրկին կցորդեալ պարտիզին բաւական ընդորձակութեամբ ընդդայնէ բարեպաշտական ձեռնատուած թեամբ Եօզզատացի Փափակեան Յովհաննէն իշխանին, հաստատուն և մարդաչափ բարձ ձրութեամբ քարաչէն պարսպաւ պատշմա պարեաց զպարտէզն և ՚ի ննջեն նորին հոգեսէր իշխանին՝ Յովհաննու, հանկուացնէ զմարմին նորո առաջի արտաքրին դրան Ա. Աջանտի մտորան՝ ՚ի վարձած տրութիւն բարեացն և ՚ի քաջալերած անձնան ժողովրդական գաւաթաշտից: ՚ի սմբին մասրան նակի ՚ի հիմանց կանգնէ նաև Տ. Կարապետ Վրդպաւ. զվանս Ա. Հրեշտականպետի բովանդակակ օրհնամիքի ՚ի արդարա բարեաց վարդապատիքն և ՚ի սմբին մասրան նակի ՚ի հիմանց կանգնէ նաև Տ. Կարապետ Վրդպաւ. զվանս Ա. Հրեշտականպետի բովանդակ օրհնամիքի բարեյիշատոնի Յան բութիւն վարդապատիքի, Միարանի Առյն վանուց: Եւ մինչզեռ Տ. Կարապետ վարձած լինարձ դապետ՝ նորընտիր Առաջնորդն Սթրան տիք խոկայ և անձնանձիր անքնի՞ր բարձ

զորդութիւն Ս. Վանուցա և 'ի շահ Հայրենացն, այլ զի ամենաչարն Սատանայ մախաց հանուպազ ընդ բարիս՝ վասն այս սորիկ արկեալ զմանացաւ թայն իւր 'ի սիրած չարակամաց սմանց չարտիսոսել և զրպարտել տայ՝ զմաքրակինցաղ վարուժ փայլեալն զԾ. Կարապետ Վրդպատ. և տառապարտ յառնեն գրգռմանն է յուզմունք ո'չ սակութ. մինչ հասանել ազմկանն 'ի Պատրիարքարան կ. Պոլսոյ, սրոյ վասն Տ. Կարապետ Վրդպատ. ընկալեալ զդիր հրաւիրանաց 'ի Տ. Ստեփանոս Ազաւնի Պատրիարքէ յամի Տեսոն 1831 = ԱՄՁ մեկնի 'ի Անքառափոյ և փութայ 'ի կ. Պոլսոյ, 'ի քննութիւն ասացելոցն զինքենէ: Խոկ 'ի տեղի իւր Պատրիարքարկան հրամանաւ գայ փօխանորդ՝ ասս 'ի Անքառափարթուզիէոս Վրդպատ. ոմն, և անկարոց լինելով հասավարել զգաւան հազիւ մացեալ ամիսս ինն մեկնի փութանակի:

իսկ Տ. Կարապետ Վարդապետ՝ պահանջէ խիստ քննութիւն՝ի Սրբութան Պատրիարքէն, սակա որոյ կոչին զգրպարտիչսն հանդէպ նմին և Ասեան Կազմեալ սկսունին քննել զատցեալսն և յիտ մանրամասն քննութեանց՝ բացայաց լինին անհին թշնամանք և ստայօդ բարուրանք, որով բարձրագլուխ պանծայ անմեղութիւն Տ. Կարապետ Վրդպատ.ի և արդարացցեալ շնորհաքն Աստուծոյ և պարզերեան հանդիսացցեալ հայրական վեհանձնութեամբ ներումն շնորհէ մոլորեալ ամբաստանողացն և մեծարեալ յԱւագոց և յիշխանաւորացն կ. Պոլոսյ վերադառնայ յԱթուն իւր՝ ի ընդառաւուն Սեբաստիա, յարուն ողպաւրդն համօրէն ակնդէտ պատսէին բերկրագտար գտլստեան Ա. Հօրն իւրեանց, և խնդրտից սրտիւ և վաղպատկան ոգով անցեալի ի գլուխ պաշտօմանն իւրոյ կրկնակի փառօք և անըսպատ ողորմութեամբն Այ. հավուէ և միիքիթարէ զհօսն իւր սիրեցեալ. Եւ քանզի քրտնաշխատ վաստակաւոր էր Հայրենեացն և արժունի մեծամեծ զարձարարութեանց, ուստի և սիրայօժար խրցիրդավ Միաբանակից Ա. Հարց և սրտեանդն տենչանօք հոգեսէր ժողովրդեանն, Տ. Կարապետ Վրդպատ. առաքի՝ի գերագան Մայր Աթոռն Ա. Էջմիածնի տա ի ստանայ պետու և

զօծումն եղիսկոպոսութեան նահոնդիք իւ կամքին Այ. վայելեալ զեպիսկոպոսակոն երկնապարգե պատկն յըրջանկայշատակ Տ. Յովհաննէս Ը. Սրբազնություն Կոթուղիկոսէ Կարբիցույ յԱմի Տիառն 1835 = ԱՄՇԴ վերադասնայ ՚ի ծոց Աստուածապահ Քաղաքիս, ՚ի հովանաւորութիւն հրաշապանծ Ա. Մենոստանիս, ՚ի հոգեոր զմայմունս Միաբանուկցաց Ա. Ուխտիս և յանչափ հրճաւանս համօրէն ժողովրդեանն, որք լցեալ տրատառուք և սրտարուխ յուզմամբք ոչջագուրեն զիառուառորեալ Ա. Հայրն իւրեանց զպատաւելին ՚ի մեծագոյն իշխանութեանց, եւ չնորարարաչին օճաւթիւն նորտապահ Տ. Կարտապիտ Ա. Եղիսկոպոսի Սեբաստուցոյ բառզում բարիս և չանեկոնութիւնս երեր յերկիրն Սեբաստեան բերկրատիթ գուլըստիմքն, Ա. Նշանեան Աթոռն մեծապէս պանծաւար ՚ի շրջակայ առնմանակից գուստով՝ նոգեոր և նիւթական ճոխութեամբ և Նահանգն Սեբաստիոյ գամ քանզամ բարեյաջազութեամբք քանեկալի և գովելի հանդիսանաւար ամենից, խնամօք Ամենակալին և ազգանուուք ջանիւթ Վերատեսչին իւրոյ Տ. Կարտապիտ Ա. Եղու որ վայելէր զընդհանրական համակրանս և զէշմարիս մեծարանս՝ ամենայն գասու ժաղավրդեանն, Կարտապիտ Եղու միաբան նորհրդով և գործակցութեամբ իշխանուց և երեկեաց քաղաքիս ջանահնար լինի նաև ՚ի Հիմանէ վայելչապէս և հոյակապ կտուցանել զՄայր Եկեղեցին քաղաքիս և յեր բազմադիմի աշխատութեան յաջողի առնուուք զրամանագիր արքունական վասն լինութեանն՝ ձեռամբ Բէշիտ Փաշայի, փուստակալին նահանգիս, և նպաստիք ստուածասէք բոլոսքրդեանն ձեռն արկանէ ինսւթեանն և հանգիւառարարապէս կոտարէ զարարողութիւն հիմարկութեանն և հաստույ յուսուուք ծերութեան և անկեալ ՚ի Տանիք աւանդէ զնոքին յետ Կարճատե իւրանդութեան յամքի Տեռուն 1842 = ԱՄՇԴ, իրեն զամս երկաստան վարելով Անաշնորդութիւն նահանգիս Սեբաստիոյ ամփոփի մարմինն ամենայն հանդիսաւորութեամբ ՚ի գաւելիթ Ա. Նշանի Մենոստանիս՝ ՚ի շարս հոգելոյս հովուակից հզուարոցն իւրոյ:

Յազմակ Տեսչութեան Կարտապետ Գ.
Սպա.ի Գոլխայեան Ելերեկցւոյ, եւ վասն
անցիցն որ յաւուրս նոր:

Յետ վաղեանելոյ Տ. Կարապետ Բ.
Ս. Եպօ.ի Սեբաստուոյ, Առաջնորդական
Աթոռ Նահանգին մասց թափուր, թէպէտև
Միաբանական Վարդապետք հոկեն բար-
ուզապէս Ս. Նշանի Մենատանիս. վասն
որոյ և խորհուրդք լինին յընտրել զար-
ժոնաւոր ոմն ՚ի նոցանէ յընտաջնորդու-
թիւն Սեբաստիոյ: Այլ սակայն երկպա-
ռակութիւնք ծաղին վասն ընտրութեան
միոյն կամ միւսոյն ՚ի Միաբան Վարդա-
պետացնք և գտուին ընդ այս առաջաւորք
քաղաքիօ և միայ խնդիր ընտրութեանն
անորոշ և անկերպարան, յոյր սակո հար-
կադրի ուղղովուրդն խնդրել ՚ի Տ. Աս-
տուածաւոր Պատրիարքէն Կ. Պոլսոյ
արժանաւոր ոմն իբր Առաջնորդ՝ ՚ի հոգե-
ւոր խնամս և ՚ի մատակարարութիւն ժո-
ղովրդեանն: Ուստի և Պատրիարքական
կոնդակու և արքունի հրավարակա-
կարգի Առաջնորդ Վիճակի Տ. Կարապետ
Վրդպտ. Գարփայեան յիշէրէկ զիւղէն
կեսարիոյ Միաբան Առաքելական Աթոռոյ
Ս. Յակովիեանց որ յերբաւուզէմ և որ ժա-
մանեալ դայ յիբր պաշտօնատեղին ՚ի Սե-
բաստիոն և սկսանի վրեել զԱռաջնորդու-
կան պաշտօնն և զվերատաշչութիւն Ս.
Նշանի Մենատանիս: Եւ Միաբանական
Ս. Հարք աւելատանական նեղութարոյու-
թեամբ ո՛չ յիշելով բնաւ զանցեալ գրե-
տութիւնս յընտրողակ ո՞ն ոործա՞ վասն
ինքեանց՝ հուանդեամբ պատուեն զնորըն-
տիր Առաջնորդն՝ զՏ. Կարապետ Վարդա-
պետ, և ըստ ամենայնի գործակից և օգ-
նուկան գտանին նմա շուրջ բոլորեալ
զնովու խնդալից սրտիւք և բարեպաշտ
ուղղովուրդն ես՝ ուսեալք և օրինակիալք
՚ի հոգեւոր Ս. Հարցն իւրեանց արժանա-
ւոր և վայելուչ մեծարանօք ընդունին
զվերատաշուլչն իւրեանց և մողավին ընդ
հայրական թեօք նորա յամենայն գործա-
պիտանիս և հրամանաց նորա հուռ և հնա-
զանդ կատարիչք, օրովք և յանհունն
ուրախացեալ Տ. Կարապետ Վրդպտ. և օր

ըսա օրէ տեսեալ զեռանդ և զիսանդ բարեպաշտ ժողովրդեանն Սեբաստիոյ՝ գուն գործէր արդիւնաւորել զստանձնեան իւր զպաշտոն։ Որպէս պատմեցաք 'ի վեր անդր՝ ջանիւք Կարապիս թ. հոգեկոյս Առաջնորդի՝ հրիմ Մայր Ս. Եկեղեցւոյ քաղաքիս արկեալ էր՝ 'ի վերջին աւուրդ իւր և վաղճանմամբ նորա թերի մեացեալ էր չիսութիւնն մինչ ց'թամանումն նորընտիր Կարապիտ Վ. բարպատիս վասն որոյ 'ի ժողով գումարին Աճասէր իշխանք և ժողովուրդք քաղաքիս և բանան հանգանտկութիւնս զուարթառատ նպաստից և արոց իւրեանց և 'ի կոտոր հանեն զորք չիսութեանն Ս. Աճամին Մայր Եկեղեցւոյ համակ քարտչէն հաստատուն և հոյակապ, և աւարտիել օգնականութեամբ Ամենակարողին Աստուծոյ և քրտնալից աշխատաւթեամբք համօրէն ժողովրդեան մեծաւ շբոյ և երեկրտպատար խնդութեամբ կատարել տան զօծամբ Տեսան Կարապիտ Վարդապետի յամի Տեսան 1851։ Ի չինսւթեան Ս. Եկեղեցւոյ երեկոյի հանդիսանան Գասուպաշչեան Մ. Յակոբ և իտթար Յովուէի բարեկապաշտ իշխանք՝ չնորենով մեծաքանակ դրամս՝ և որոց չիրիմք կան չքեղապէս երեւու 'ի գաւթիւն։

Ցեսա այսորիկ Կարապիտ Վ. բարպատ, ամենայն եռանդեամբ հոգատար լինի արդիւնաշտա երեկրագործութեան Ս. Նշանի Մինաստանիս, և բոզգմապտտէէ զսիպական նախիրս ոչխարաց, եզանց, ևն., և պայծառացուցանէ զ. Մ. Մենաստանս միաբանական Կարգտորութեամբ, Ապա ձեռնարկանէ քակտել 'ի հրմանէ զհաստահիմն պարիսպ պարտիզի Ս. Նշանի Վանուցու և ընդարձակեալ զպարտէզն՝ կանգնէ պարիսպ աղիւսաչէն, ոչ նուազ կարեռը նորոգութիւնս առնելով նաև 'ի խարիւեաչնուն Ս. Նշանի Մենաստանիս որք հարկաւոր էին։

Եւ քանզի բարեպաշտական ձրիւք
օժտեալ էր ճողովուրդն, վասն որոյ բազ-
մային տնընդհան պահել զեպիսկոպոսւ-
թիւն Առաջնորդական Աթոռոյն Սեբաս-
տիոյ, ոյր վասն՝ ի վեր հանին դիխոգիր
եպիսկոպոսցուցանելոյ զջ. Կարապետ
Վարդապետ՝ զԱռաջնորդն քաղաքիս, և
արտրեալ իշխանաց, քահանացից և ժողո-

վըրդեան զգիր բազմատրագիր զարժառակարութեանէ նորին, առաջեն զնա 'ի Մայր Աթոռն Արքարատեան, Եւ նա ժամանեալ 'ի Ս. Էջմիածին տոնու զօնու թրւն նպիսկոպոսական 'ի Տ. Տ. Տերսէս Ե. Ս. Կաթոլիկոսէ Աշտարակեցւոյ, յամի Տեղան 1849 և վերադառնոյ 'ի պաշտօնատեղին իւր 'ի Սեբաստիա, ընդ որ ուրախացեալ ժողովուրդն, ողջագուրէրն խընդութեամբ զնորապատկէ դէտ իւրեանց և Ն. Մրազանութիւնն՝ բոլրեալ զիւրե ըզհոգեշնորհ խումբ Միաբանական Ուխտի Ս. Նշանի և զիշանաւորո և խոզադութեամբ վարէ զպաշտօնն և վայելէ զեպիսկոպոսաթիւնն:

Եւս ամաց ինչ ազգայինք ոմանք շահախնդիր ոգուզ հետախոյզ լինին քննել և նշգել զաշշուական գործողութիւնն երկար ամաց և զարդիւնս Ս. Նշանի Վանուց որք մասցեալ էին անյայտ 'ի ձեռն Կարապետ նպիսկոպոսիս, Վասն որոյ յընդարձակ Առողջորդարանի Ս. Մենատանիս 'ի ժողով գումարին Տ. Մեսրոպ և Տ. Գէորգ աւագ Քահանայք և իշխանք քաղաքիս՝ Պատոպաշխան Մ. Յակով, Լոթար Յովսէքինան, Աշպահեան, Բժիշկ Մկրտիչ Մեսիայեան և այլք և Թթիսանձեն զծ. Կարապետ Եպոս. առաջ զաշիւ Ս. Վանուց, և գոհացուցանել զրողոքարկուու: Եւ Կարապետ Եպոս. յետ բազում ընդգիրութեանց՝ յորդորանօք բարեկամաց իւրոց խոհանկանաց զիշանի և յոնձն առնու վերաշինել զՍ. Կարապետի Տաճարն՝ որ հնացեալ էր բոյլորվին, ըստ պատրատեալ յատակագծին իւրում: Այսու խոստամամբ և 'ի ներկայութեան հոգեոր և իշխանաւոր ժողովականաց 'ի ձեռին առեալ զաստուածընկալ Ս. Կենաց Փայտն ուխտէ և վատահացուցանէ զծողովուրդն: Եւս ժամանակաց, Միաբան Ս. Հորք Ս. Մենատանիս և իշխանաւորք խորհուորդ առնեն օրբալոյս օծման և զարդապետական պատուոյ արժանացուցանել տու զշնորհասուն Բարսեղ դպիրն Թանմիզնեան՝ որ յառաջագոյն պատուեալ էր 'ի Տ. Կարապետ Բ. Արքեպոս-է դպրութեան աստիճանաւ և ընծայեալ Ս. Մենատանիս, վասն որոյ համահաճ բազանօք ժողովրդեան Տ. Կարապետ Եպոս. Կատարիք զնա 'ի պաշ-

տօնէութիւն Քրիստոսի և անհատանելի կամօքն Աստուծոյ վայելէ զօծումն սրբալոյս և զվարդապետական աստիճան՝ Տ. Պետրոս անուածմբ՝ յամի Տեղան 1851: Տ. Պետրոս Վարդպապետ ընդ նովանեաւ նուգեոր ծնողին իւրոց փայտի օր քան զօր յազգանուէր գործո և պատուաքեր հանգիստնայ հայրենեացն և Տ. Կարապետ Եպոս. ի և յառաջդիմէ 'ի վաստակաշտատ տքնութիւնն, որոյ վասն Կարապետ Եպոս. և Միաբանական Ուխտ Ս. Մենատանիս արժուն և վայելուչ համարին ծայրագոյն արժիքնեամբ վարդապետական ի Տ. Վայրագանուէր մատուցաննեն խնդիր յԱզգ. Պատրիարքարան զի շնորհնեցի զԱռաջնորդաւական Փոխադրութիւն Վիճակիս Տ. Պետրոս Ս. Վրդպատ.ի, ընդ որ անյապազ ժամանէ Պատրիարքարական հոնդակ օրհնածիր 'ի համատառ Եպոս-Առաջնորդաւական պաշտօնի Տ. Պետրոս Վրդպատ.ի օրոյ արժանացեալ վամ քամ մեծագոյն և վայելուչ պատուոյ մտադիր ջանայ յագանուէր ծառայութիւնս: 'ի սմին ժամանակի Տ. Կարապետ Եպոս. ըստ կանխագոյն խոստամանն ձեռն արկանէ 'ի գործ հիմնարակութեան Ս. Կարապետի Տաճարին Մենատանիս և պատրատեալ զծախսն գոհաց յառաջացն աշացն մեկնի 'ի Կ. Պալիս յանձն արարեալ զի ինսւթիւնն հոգեոր որդուոյն՝ Տ. Պետրոս Ս. Վրդպատ. օր խոհանկան իմաստութեամբ և անվեհեր յառաջ մզէ զգործն և օժանդակութեամբ հոգեսէր ազգայնոց՝ 'ի կատար հոնէ զշինութիւն փառապանծ և հոյակապ Ս. Կարապետի Տաճարիս, և ուրախ առնէ զժողովուրդն: Եւ Կարապետ Եպոս. գնացեալ 'ի Կ. Պոլիս և վարեալ անդ նաև զպաշտօն Պատրիարքական Փոխանորդութեան յաւուրս Տ. Յակոբայ Մերագան Պատրիարքի, փոքր ինչ ժամանակս, վերադարձան զսկսեալ իւր զգործ, ջանիւք հաւատարիմ փայտարիս, և աւարտեալ զտանէ զսկսեալ իւր զգործ, ջանիւք հաւատարիմ փայտարիս իւրոյ Տ. Պետ-

բառ Մ. Վրդպատ.ի: Եւ ժաղովնուրդն ընդունի սիրայօժար և ըստ առաջնորդն մեծարէ զանձնուէր Առաջնորդն իւր զՏ. Կարապիտ Ս. Եպս.:

Այլ յետ ամցաց ինչ խռովի բովանդակ ժողովնուրդն Սերբաստիոյ յերեսաց Անդրաշտ նիկ Վարդանեան, Կիւրինցի Ճանոյ Պէկան և Քրիստոսառուր Ղաղաքառսեան տնաձանց որք առաջին յԱզգ. Պատրիարքարարանն թուղթ ծանր ամրաւանութեան ըղկարտապետ Եպիսկոպոսէ, որ Կոչի ՚ի Կ. Պոլիս՝ հանդերձ բողոքարկու ազգայնովք առ ՚ի առաջ զբացարութիւն՝ զամրասատանութեանցն: Եւ Կարապիտ Եպս. քննցեալ ՚ի Կ. Պոլիս մեայ անդ ընդ երկար ժամանակու և փախանակ նորա առաջին ՚ի Սերբաստիո Տ. Երեմիտ Եպս. իրեւ Տեղապահ Կարապիտ Ս. Պատրիարքարանն հրաժարեցուցանէ զՏ. Կարապիտ Եպս. յԱռաջնորդական պաշտօնէն Սերբաստիոյ և հրամայէ Տ. Յակոբ Ս. Եպս. ին Եւդոկիոյ գդնալ ՚ի Սերբաստիո և ձեռն արկանել Առաջնորդական նորոգ ընտրութեանց: Ընդ այս վեր ՚ի վայր յուղի բովանդակ ժողովնուրդն Սերբաստիոյ՝ քաջածանօթ լինելով անպարտութեան Տ. Կարապիտ Եպս. ի զի ամրաւանութիւնը վերոյ գրելոցն զրպարաւութիւն էին բովանդակ և արդիւնք անձնական կրից և շահախնդիր ոգւոց, որոյ վասն վերստին խնդրեն զնասաւառութիւն Տ. Կարապիտ Եպս. ի յԱռաջնորդական պաշտօն քաջածանօթիու ՚ի սմբի ժամանակի Տ. Կարապիտ Եպս. անձայն անշշուկ մէկնի ՚ի Պոլոսյ և հազիւ հասանէ յԱմսախա՞ արգելուի թէն, առաջան դարձեալ գայ ժամանէ յԵւդոկիոյ: Ընդ խռովութիւնս յայսոսիկ Տ. Եղեմիոս Եպս. յընդդիմութենէ ժողովը ըրբեանն Սերբաստիոյ մեկնի աստի և հասանէ ՚ի Կ. Պոլիս: Իսկ Տ. Պատրոս Մ. Վրդպատ., որ գնացեալ էր ՚ի Կ. Պոլիս՝ ներկայանայ յԱզգ. Պատրիարքարարան, և

՚ի ձեռն Քննիչ Յանձնաժողովոյ՝ քննութելն յայտ առնէ զասացելոցն, և մնայ անդ ժամանակո ինչ: Եւ Յակոբ Եպս. Եւդոկիոյ ըստ պատրիարքական հրամանի եկեղել ՚ի Սերբաստիո, գումարէ ՚ի նիստ զԴաւ. Երեսփոխանական ժողովն վիճակիս և ՚ի ներկայութիւն երեսուն և երկու Երեսփոխանաց կատարի զԱռաջնորդական ընտրութիւնն: Մի քուէ առանայ Երեմիտ Եպս. և երեսուն և մէկ քուէ Տ. Պատրոս Մ. Վ. Թանձիզնեան և ըստ օրինի ընտրի Առաջնորդ Վիճակիս, և ընարական արդիւնք տեղեկագրեն յԱզգ. Պատրիարքարարան: Եւս այսորիկ Տ. Կարապիտ Եպս. որ Յայր յԵւդոկիո, վերադառնայ ՚ի Սերբաստիո և հասեալ ՚ի Ս. Նշանի Վանս վայելէ զիւրն հանգիստ:

Իսկ Ազգ. Պատրիարքարանն ընկալեալ յՑիկեկացիր Տ. Յակոբայ Ս. Եպս. ի Եւդոկիոյ և Երեսփոխանական ժողովոյն Սերբաստիոյ հաստատէ և վաւերացուցանէ զընտրութիւն Տ. Պատրոս Մ. Վրդպատ. յԱռաջնորդութիւն Վիճակիս և առաջ զօրհնածիր Կոնդակն հաստատութեան յամի Տեղան 1872: Եւ Տ. Պատրոս Մ. Վրդպատ. մէկնեալ ՚ի Կ. Պոլոսյ և ժամանեալ ՚ի Սերբաստիո՝ ողջագուրէ զվերածնողն իւր զՏ. Կարապիտ Ս. Եպս. և անցեալ ՚ի գլուխ նուիրական պաշտօնան սկսանի վարել զնոյնն: ՚ի շահաւէս ծառացութիւն Տ. Եկեղեցւոյս և ՚ի խնդութիւն համօրէն ժողովրդեան: Եւ Տ. Կարապիտ Եպս. տեսեալ զօրիելին իւր զՏ. Պատրոս Մ. Վրդպ. նրածքացեալ յԱթոռ Առաջնորդական, միիթարի հոգով և վայելեալ ժամանակա ինչ անդորր և հանգիստ կիանս ՚ի Ս. Նշանի Մենաստանիս և անցուցեալ զաւուրա ծերութեանն աղօթիւք և լցեալ օրհնութեամբ աւանդէ զնոյն յամի Տեղան 1877 և թաղի ՚ի գաւթի Ս. Մենաստանիս՝ ՚ի շարա հոգելոյս նախորդացն: Իսկ Տ. Պատրոս Մ. Վրդպատ. (այժմ Արքեպս.) յօրէ անտի մինչև ցայսօր վարէ ամենայն անձնութեամբ զԱռաջնորդական պաշտօն նահանգիս Սերբաստիոյ:

ԹՈՒԻՐՔ ԲԺԻՇԿԱՆԵՐՈՒ ԴԵՐԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱԼՆ ՄԷԶ

Թուրք աղբիւրներու տեղեկութիւնները շատ ասելի յստակօրէն կը հաստատեն Տքթ. Նազըմի դերը:

Տօղան Ավչէօղու, Թուրք պատմագիր մը, զինք կը գասաւորէ որպէս Հայոց ջարդին պատասխանատու կեղդրուական անձը եւ կը հաստատէ թէ «տեղահանութիւններուն», որոնց իրագործումը յանձնուած չը վստահելի իթթիւստականներու եւ մասնաւոր հաստատութեան, նպատակն էր Հիմնականօրէն լուծել Հայկական Հարցը: Իրենց քարոզիչը իթթիւստի ներքին խորհուրդներուն մէջ Ա. Շէքիրն էր»: Ֆ. Ռ. Աթայ իր յուշերուն մէջ անկասկածելիօրէն կը հաստատէ թէ Շէքիրը հակամէտ էր «Հայերը բնաջընջելու, որպէսզի արգիլէ ապազյա Հայատանի մը Հիմնարկութիւնը» Արեւելեան նահանգներուն մէջ:

Երեք հայ աղբիւրներ անկախարար կը յայտնեն այն իրականութիւնը թէ Տքթ. Շաքիր կը նկատուէր - անմիջական եւ ոչ անմիջական ճեւով - ոճրադործներու խոմքերուն առաջնորդի դեր կատարողը, այն իմաստով որ ինք անհնապէս կը ղեկալարէր ջարդերը՝ առաջնորդի տարադը հազած:

Ինչպէս նաեւ Գերմանական եւ Բրիտանական ապացոյցներ անհերքելիօրէն կը փաստեն այս երկու բժիշկներուն կեղդրուական դերը Օսմանեան Հայոց բնաջընջան մէջ: Գրադատելով Տքթ. Նազըմը, «լոնտոն Թայթզ թերթը կը զրէ հետեւեալը»:

«Որպէս բժիշկ դրազումով, եւ ոչ թէ առանց ուխտի, Տքթ. Նազըմը որդեգրեց Երիտասարդ Թուրքերու դատը... որպէս քաղաքագէտ վարդապէտ... յաճախ պատճառած է վայրագօրէն դաֆն առապանքներ աւելի քան գաստակառը բռնականներ կամ ինքնորոշ քաղաքադէտներ: Թշուառաբար այս հիանալի մեծ խոռոշարը հաստատեց թէ մափաղանցօրէն վատանգաւոր քաղաքագէտ մըն է...»

Մոպադ եւ Խոպէսփիէր դասական օրինակներ են այս տիպին... Անժիշապէս որ Մեծ Պատերազմը ծագեցաւ, Նացիները եւ իրենց դաշնակինները սմբակոծեցին Թալէաթ փալան հականայկական պրոպականողով եւ մօտ 1916ին Հայ համայնքին կէպը մահացած էր»: Էստ Լոնտոնի «Մօրնինկ Փօսթին», Տքթ. Նազըմը «կը գըպարտանայ անձնապէս մէկ միլիոն ըսպաններ իրագործելով»: Ասիկա ակնարկութիւն մըն է Նազըմի կողմէ արտայայտութեան մը՝ իդմիրի Հայոց մասին, պատերազմի ժամանակ:

Գերմանացի գնդապէտ Ստանէէ, որուն հրամանատարութեան տակ եւ որուն հետ Շէքիրը արձակազինային կուիներ մղեց Խուսերուն դէմ պատերազմին առաջին երեք ամիսներու ընթացքին, ինք եւս կը հաստատէ Տքթ. Շէքիրին գլխաւոր դերը: Գնդապէտ Ստանէէ՝ վերհսուատելով Շէքիրի Հայոց դէմ մզած բնաջնջան պայքարը, կը հաստատէ նաեւ փութկուս ՚փոխադրութիւնը ոճրագործներու, որոնք կը ծառայէին արձակազինային կուիներուն ժամանակ, ամրոխային ըսպանի պաշտօններու: Ստանէէ կը դատապարտէ այս ոճրագործներուն «քնանջումները, իրագործուած Հայոց դէմ գաղանային վայրագութեամեր» եւ զանոնք կը կոչէ աստորին մարդիկի», ու կը մատնանչէ թէ Շէքիր, իրեն աջակից ունինալով երրորդ բանակին հրամանատար Մահմուտ Թէմալը, գլխաւոր կազմակերպողն էր ջարդին:

Վերջապէտս, Բրիտանական տեղեկագրեր կը հաստատեն վերոյինեալ յայտնագործումները Շաքիրի գեւին մասին: Իր Լոնտոն ուղղած տեղեկաղրին մէջ ծովակալ Տէ Խոպէկ, օրուան Անդրական Բարձր Յամանակատարը Պոսոյ մէջ, կը նկարագրէ Շաքիրը որպէս զանգամ առամանափակ զաղունի յանձնախումբին, որ կը ճանչցուէր Դէքիրի Հայութիւն) անունով,

կազմուած իթթիւատ եւ թէրագիլը կուսացութիւններուն կեդրոնական վարչութեանց կողմէ, կազմակերպելու համար Հայ ցեղին բնաջնջումք։ Տեղեկատութեան գրասենեակի տեղեկագիր մը հետեւեալը կը բովանդակի - «Ի՞չչքիլադի Մէհսուսա կազմուեցաւ, իթթիւատ եւ թէրագիլը վարչութեանց կողմէ 1914ին՝ Հայերը բնանջնիւու նոյատակով, եւ անոր զեկավարն էր անևարագիր Պէհակատին Շաքիրը։ Զինադադարէն կարճ ժամանակ առաջ, 1-2 նոյմ. 1918ի էկո գիշերուան, Շաքիր եւ Նազըմ, ուրիշ գլխաւոր իթթիւատականներու հետ, Թուրքիային փախան Գերմանական մարտանաւով մը։

Տքթ. Նազլմ յանցաւոր գտնուեցաւ
եւ մահուան դատապարտուեցաւ Թրքա-
կան Զինուորական Աստեանին կողմէ (5
Յուլիս 1919ին)։ Նմանապէս յանցաւոր
գտնուեցաւ եւ դատապարտուեցաւ Տքթ.
Շաքիրը որպէս «գլխաւոր մեղասկից» (13
Յուն. 1929ին), սակայն այս երկու դա-
տավճրութերը տրուեցան երկուքին բացա-
ֆայութեան։ Շաքիր ապաստան գտաւ
Գէրլինի մէջ, ուր ապրեցաւ «Ալբ» ճած-
կանունին տակ, եւ երբեմն ալ «Տքթ.
Մէկմէտ»։ Ան սպաննուեցաւ 17 Ապրիլ
1922ին, Հայ վրիժառուի մը կողմէ։ Շա-
քիրի մահէն ետք Նազլմը ահարեկ փիճակ
մը ունեցաւ կը Գերմանական ոստիկա-
նութեան բացառիկ պաշտպանութիւնը
խնդրեց։ Ան վերջապէս Թուրքիա վերա-
դարձաւ, կատահութիւններ ստանաւէ ետք
թէ բոլոր իթթիկատական զեկավարները
որոնք վատանգուած էին Հայ արդարու-
թեան Փէտայիններէն։ Հաճոյքով ընդու-
նելի են Հայրենիք, որքան ատեն որ նոր
վարչածեւին Հակառակոր չեն։ Բայց Տքթ.
Նազլմ փորձեց Մուսթաֆա Քէմալի (Ա-
դամթուրք) վարչածեւը տապալել եւ վե-
րստանաւ իշխանութիւնը ի նպաստ Իթ-
թիկատին։ Ան դատուեցաւ Անկախութեան
Աստեանի կողմէ Անգարայի մէջ, մաւուան
դատապարտուեցաւ եւ կախուեցաւ ուրիշ
իթթիկատական գլխաւոր դէմքերու հետ՝
26 Օգոստոս 1926ին։

Բացի Շաքիրէն եւ Նաղմէն, ուրիշ բազմաթիւ Թուրք բժիշկներ եւ հիւանդապահներ գործոն գեր ունեցան Հայոց ջարդը

նախաճեռնելու եւ կազմակերպելու գործին
դը նախաճեռնելու եւ կազմակերպելու
մէջ: Անոնց մեծամասնութիւնը շրջանա-
ւարու եղած էր Պոլսոյ Կայսերական Զին-
ուորական Բժշկական Գոլցէն, ուր իթ-
թիւատ կուսակցութիւնը հիմնուեցաւ եւ
անեցաւ: Անոնք եւ շատ մը ուրիշ բժշկա-
կան ուսանողներ անդամակցեցան Մաս-
նաւոր Հաստատութեան, ձևելով արիւնա-
լի հետք մը պատերազմի շրջանին:

Անոնցմէ ամենէն նշանաւորը Սոլէյ-
ման Նուման փաշոն էր, զօրավար մը և և
պատերազմի ընթացքին գլխաւոր բժիշկը
Օսմանեան զինեալ ոյժերուն։ Ան նաև և
գլխաւոր վիճարոյժն էր բանսկին ընդհա-
նուր հրամանատարութեան, գլխաւոր ըս-
պան բանակի բժշկական մարմնին և վե-
րակացուն առողջապահական ծոռայու-
թիմներուն։ Ան ձերբակալուեցաւ յետ-
պատերազմեան Թուրք կառավարութեան
կողմէ, որ զինք ամբաստանեց թէ «Հրա-
մայած էր իրեն պատկանող առողջապա-
հական գործիչները որ սպաննեն իրզու-
մի, Սվասի և Երզնկայի բնակիչներուն
հիւանդները, ժողովորդին առողջենքը
համաճարկներէ և սովամահ ըլլալէ
պահպանելու պատրուակով։ Ան նաև
ամբաստանուեցաւ թելադրած ըլլալով իր
գործիչները սպաննել բանակին Հայ բը-
ժիշկներն ու հիւանդապահները։ Վերջա-
պէս, Անգլիացիները զինք Մայթա աքսո-
ռեզին, ետքէն պատուելու համար։

Տքի. Ֆազիլ Պէրի, վիրաբոյժ մը գնդապետի աստիճանով, սերտօրէն կը համագործակցէր Տքի. Եկէրին հետ Անոր մէջ կը ժիանային պէրճախօսութեան հանձնարը եւ կազմակերպական տաղանդը, զօրշագրենու եւ գրգռելու Մահմետականները Գասթիմունի եւ Սլազ նահանգներու հայութեան դէմ: Ան արագորէն բարձրացաւ Իթթիչատի շարքերուն մէջ եւ եղաւ կուսակցական քարոզիչ եւ կազմակերպիչ շատ մը զիմաւոր քաղաքներու մէջ: Նախ քան իրագործումը Գասթիմունի, Սլազի եւ Էրզրումի ջարդերուն, ան շրջեցաւ այս նահանջներուն մէջ, կազմակերպելու համար գաղտնի փորձուրդները, որոնց պաշտօնն էր պատրաստել ամբոխային ջարդի մեջնան

առեղական մակարդակի վրայ։ Ան մեղսակից էր երկու հայ նշանաւոր բանաստեղծներու սպաննութեան, համակարգիլով ուժիքին բանակավարութիւնը Քէմալ Օղուս զին հետ, որ իթթիհատին պատասխանատու քարտուղարն էր Զէնգիրի մէջ։ Անդիմացիներ զինչեա ու Մալթա աքսորեցին Յունիս 1919ին, ապագային դատուելու համար։

Մէջմէտ Հասան (Էղաքի) զինուորական դեղագործ մըն էր, հարիքագետի տատիճանով (յետոյ հազարապետ), որ պատասխանատու էր երգում նահանգի երգակայի շրջանին Հայոց ջարդին։ Ան ամբաստանուեցաւ պատճառ դարձած ըլլալով ջարդին երկու հազար հոգիէ բազկացած Հայ բանուոր զինուորներու մարտախումբի մը՝ Սասնայ ձորին մէջ։ Խողիողած էր բազմաթիւ Հայ տեղահաններու կարաւանները եւ բռնաբարած, ինք անձամբ եւ իր գործիչները, 250 Հայ կիներ եւ մանուկներ։ Մէջմէտ այնքան մեծ աղղեցութեան տիրացած էր իր շրջանին մէջ, որ կառավարիչը իրեն ստորակարգ դարձած էր։ Իր գործիչները իրենց ըսպաննած տեղահաններու դիմակները գետի ջուրին մէջ կը նետէին։ Ան ամբաստանուեցաւ նաև մեծաքանակ կողովուտով, որուն միջոցաւ, ըստ շրջան ընող զըրոյցներու, 300,000 թրքական ոսկիի (1,500,000 Տոլար) հարստութիւնը մը դիզեց։ Անդիմացիներ ձերբակալեցին Մէջմէտը Ապրիլ 1919ին եւ զինք Մալթա աքսորեցին։

Ահմէտ Միտհատը իթթիհատի պատասխանատու քարտուղարն էր Բալուի մէջ, ուր ան կազմակերպեց տեղահանութիւնը Հայերուն շրջանէ մը՝ որ զինուորական գործունեկութեան զաշտ մը չէր եւ կարելի չէ այդ պարզութմբ արդարացնել ո՛չ զինուորական եւ ո՛չ ալ բարենորոգումներու առումներով։ Ան դատավական պատերազմէն ետք եւ յանցաւոր գտնուեցաւ որպէս օմեղասկիցը ջարդերու ոճիրին։ Առենանը զինք դատապարտեց տասը տառուայ տաժանակիր աշխատանքի, որմէ յաջողեցաւ փախիլ, սակայն Անդիմացիները զինք վերջապէս մը պատերազմէն առաջակցուեցաւ 1916ին, հայկական գրամագլուխ կողովուտած եւ գտանձատունը մի քանի հարիւր հազար թրքական ուկիներէ դատարակած ըլլալուն համար էր եւ ո՛չ թէ իր կատարած ջարդերուն համար։ Ետքը ան Անգարա նահանգին կառավարիչը նշանակուեցաւ, ուր եւ հաւաքեց Հայոց վերջին մասորդները, զանոնք տեղահան ընելու համար։ Որպէս փախստական արդարութենչն՝ պատերազմէն ետք անձնասպան եղաւ նախքան իր ձերբակալուիլը, բանտէն փախչեէ և լուք։

Պատերազմի ատեն, իթթիհատի Ընդհանուր Քարտուղար Միտհաթ Շուլքուի (Պէտա) հետ խօսակցութեան մը ընթացին, Տքթ. Ոէշիտը կը պատերազմէն թէ՝ իր անձնական եւ թէ՛ ալ իր կուսակցութեան տեսակետը Հայոց ջարդին ըլլալու ատեսակէտը Հայոց ջարդին ըլլալու ատեսամերը։

Պէտէն բժիշկ մըն եմ, սակայն չեմ կրնար իս աղդամանականութիւնս ուրանալ։ Ես այս աշխարհ որպէս թուրք մը եկայ:

Հաւանաբար այս բժիշկներուն խումբին ամենէն աւուելի անձը Մէջմէտ Ռէնչիտն էր, վեթերան իթթիհատական մը, որ 1915ին Ճիարպէշիրի կառավարիչ նըշանակուեցաւ։ Հարիւրաւոր, հաղարական այս տեղահան եղած էին պետութեան արեւելիան եւ կեդրոնական նահանգներէն որպէսած Ճիարպէշիր։ 15 Սեպտեմբեր 1915ին գրուած յուշագրութեան մը մէջ, Ոէշիտ կ'ակնարիէ նահանգներէն տեղասան եղած 120 հազար Հայերու։ Ան վշարար կառավարիչը՝ կը կոչուէ՛ կադմակերպած ըլլալուն համար բազմաթիւ սպաննութիւններ եւ չարյարանքներ։ Ան ճանչուած էր որպէս մէկը՝ որ իր զգներուն կուրծքին վրայ պայտ գամել կու տար եւ ապա զանոնք թափօրով փողոցներու մէջ կը շուշադրէր։ Ան բոցափայլ զամերով պայտերը զետեղել կու տար իր զուկերու սրտերուն, կը ջախճախէր անոնց զանկները եւ ոմանք ալ խաչել կու տար տարօրինակ խաչերու վրայ։ Հօլթայն, Գերմանացի հիւպատոսը Մուսուլի մէջ, համոզեց իր երկրի դեսպան Վանկընհայր մը որպէսպի միջամտէ թուրք կառավարութեան մօտ Ոէշիտը չափի մէջ պահելուն համար։ Երբ ան վերջապէս արդարուէն պատուեցաւ 1916ին, հայկական գրամագլուխ կողովուտած եւ գտանձատունը մի քանի հարիւր հազար թրքական ուկիներէ դատարակած ըլլալուն համար էր եւ ո՛չ թէ իր կատարած ջարդերուն համար։ Ետքը ան Անգարա նահանգին կառավարիչը չըլլ նշանակուեցաւ, ուր եւ հաւաքեց Հայոց վերջին մասորդները, զանոնք տեղահան ընելու համար։ Որպէս փախստական արդարութենչն՝ պատերազմէն ետք անձնասպան եղաւ նախքան իր ձերբակալուիլը, բանտէն փախչեէ և լուք։

Պատերազմի ատեն, իթթիհատի Ընդհանուր Քարտուղար Միտհաթ Շուլքուի (Պէտա) հետ խօսակցութեան մը ընթացին, Տքթ. Ոէշիտը կը պատերազմէն թէ՝ իր անձնական եւ թէ՛ ալ իր կուսակցութեան տեսակետը Հայոց ջարդին ըլլալու ատեսակէտը Հայոց ջարդին ըլլալու ատեսամերը։

Պէտէն բժիշկ մըն եմ, սակայն չեմ կրնար իս աղդամանականութիւնս ուրանալ։ Ես այս աշխարհ որպէս թուրք մը եկայ:

իմ աղքայնականութեանս հետ նոյնացումը ինծի համար ամէն բանէ վկր է... Հայ դաւաճանները իրենց որմանախոր մը զտած են մեր հայրենիքի որտին մէջ անոնք վտանգաւոր մանրէներ են: Միթէ բժիշկի մը պարտականութիւնը չէ՝ այդ մանրէները փեացնել: Կամ Հայերը կը փեացնեն Թուրքերը եւ այս երկրին տէրերը կը դառնան եւ կամ թուրքերը կը փեացնեն Հայերը: Վարաննելու հաւանականութիւնը չկար իմ ընտրութեանս մէջ, եւ արդէն իսկ ընտրութիւնս ըրած եմ: Իմ թրութիւնս կը տիրէ իմ կոչումիս վրայ: Անշուշտ իմիցն զիս կը տանջէ, սակայն չէի կրնար հանդուրժել իմ երկրիս կազմալուծման սկսիլը: Աչքնըս պահ մը փակեցի եւ մտքովս պահ մը սահացայ առանց որեւէ վերապահութեան: Գալով պատմական պատասխանատուութեան, զիս երբեք չի մտահոգեր թէ ի՞նչ պիտի գը թեն իմ մասիս այլ աղգերու պատմիչները:

Շատ մը ուրիշ բժիշկներ եւ առողջապահական մարմիններ մեղսակից եղան ջարդին իրագործման՝ մղուած իրենց ջերմ նոյնացումէն իթթիւատի աղքայնական նպատակին հետ: Տարբեր՝ նախապէս յիշուած բժիշկներէն եւ վիրաբոյժներէն, անոնք չնախաճեռնեցին եւ չկազմակերպեցին դաշնային բարբարութիւնները, սակայն զօրավիզ եղան կործանման ծըրագրին ամբողջական իրադորժման:

Թէվֆիք Ռուշտու (Արաւ) Տքթ. Նաղումին աներձագին ու գործակիցն էր, եւ ըստ Թուրք պատմիչի մը՝ ան «ջերմեռանց համակիր» մըն էր իթթիւատ կուսակցութեան: Ան անդամ էր Առողջապահական Բարձր Խորհուրդին, որ կարելի եղածին չափ էր մասնակցութիւնը բերաւ: Հայ զոհերուն դիմակներէն աղատուելու դործին: Համաձայն գաղտնի զործերը վկայութեան մը, զոր ներկայացուց Մուսթաֆա Ռէշշատ, ոսահիկանութեան տնօրէնութեան քաղաքական բամբի գլխաւորը զինուորական ատեանին, Ռուշտուն իրականութեան մէջ Առողջապահական Մասնակցութիւններուն ընդհանուր վերակացուն էր:

«Յանձնաժողով մը կազմուցաւ նախապահութեամբ Ալի Մումիֆի (ներքին

գործոց նախարարութեան օգնական քարտուղար), որուն անդամ էին նաեւ Խօմայիլ Քանզօլաթը (ներքին ապահովութեան հրամանատար) եւ կարդ մը իթթիւատականներ: Այս յանձնաժողովով Ռուշտուն մասնաւոր պաշտօնով մը ներքին գործոց նախարարութիւն զրկեց: Օժտուած կարդ մը բժիշկներով՝ Տքթ. Ռէշշատը չըջեցաւ ջարդի զանազան վայրերը, ուր կիրի հազարաւոր քիլոկրամներ պատրաստուած էին: Զրուրները լեցուն էին դիմակներով եւ գոցուած՝ հողով ծածկուած կիրի խաւով մը: Թէվֆիք Ռուշտուն իր առաքելութիւնը կատարելու համար վեց ամիսներու պէտք ունեցաւ, եւ յետոյ վերադաւաւ:

Պատերազմին վերջին օրերուն, իթթիւատը որպէս քաղաքական կուսակցութիւն լուծուելէ եւ անոր գլխաւորներուն փախուատէն ետք, Տքթ. Ռուշտուն թէշչատուտի վարչականներէն մին եղաւ: Այս կուսակցութիւնը իթթիւատին տեղը եկաւ: Ան շարունակեց զրավիդ ըլլալ իթթիւատի խոչաններուն եւ զեկավարներով՝ կարմիր Մահմէկին միջոցաւ: Պատերազմի ընթացքին, Տքթ. Շէքիրը այս կազմակերպութեան գլուխը կը կենար, իսկ Զինադապարի ընթացքին՝ այս կազմակերպութիւնը կարծես իթթիւատի մէկ ցուցափեկը եղաւ: Որպէս կարմիր Մահմէկի զանձապահը եւ շատ մը իթթիւատական բժիշկներու օգնութեամբ (որոնք այս կազմակերպութեան անդամներն էին), Տքթ. Ռուշտուն հանգանակութեան ձեռնարկի մը ձուեցաւ, Հայթայթելու համար իթթիւատի գաղտնի զործունէութեան դրամական պէտքերը զինադապարի ընթացքին: Ան ձերբակալուեցաւ, ուրիշ իթթիւատականներու հետ, 2 Փետր. 1919ին, Թէվֆիք փաշայի կառավարութեան կողմէ, սակայն ուրիշ մահրամանութիւններ չկան: Ան վերջապէս Թէմալականներուն միացաւ եւ շուտով բարձրաստիճան դիրքերու հասաւ եւ ծառայեց որպէս Թուրքիոյ Արտաքին Գործոց նախարարը 1925ին մինչեւ 1938:

Փրօֆ. Մէշմէտ էսաստ Փաշա (Խլիք) կայսերական զինուորական բժկական վարժարաբանը աւարտեց 1889ին, նոյն տա-

ՀԱՄԱՊՈՅԱԾ ԵՒ ԲԱՂԴԱՏԱԿԱՆ ԱԿՆԱՐԿԻ ՄԵՐ ԵՒ ՔՈՅՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՏՕՆԱՑՈՅՑԵՐՈՒՆ, ՎՐԱՅ ԵՒ ՍԱՂԻՄՈԿՈՆ Ա.Ի.ԱՆԴՐՈՒԹԻՒՆԵՐ

Յիսոնակի, հնդօրեայ հպահոց օրերէն և Շաբաթ օր կը տօնուի յիշտատակը Ս. Գրիգորի Սմբալեազործին, Նիկողոյոսի հայրապետին եւ Միւռոնայ եպիսկոպոսին: Բայց երբ Տիրամօր Ընծայման նշանը իյնայ Շաբաթ օրուան, յիշեալ երեք տուրքերու յիշտատակը կը փոխադրուի երկու շաբաթներ ետք տօնուազ Ս. Նիկողոյոս Սքանչելագործ հայրապետի օրը: — Գրիգորի յիշտատակը այլ եկեղեցիներ կը կատարին 17 Նոյեմբերին: Երկրորդ Նիկողոյոսին մը տնուան շենք հանդիպիր այլ Տօնացոյցերու մէջ: Միւռոն կը տօնուի Յունաց մօտ 17/30 Օգոստոսին:

Յիսոնակի շաբաթապահոց յաջորդող եօթնետակը կը բացուի Յուլիանի և Վասիլիոնի կոյսերու յիշտատակութեամբ: Առաջինը Եւրոպական Julianan է, Լատինաց մօտ 16 Ապրիլին՝ իսկ Յունաց մօտ 21 Դեկտ./3 Յուն. ին տօնուած, իսկ միւսը իգականն է Basilին, Basilissa անունով (Anastasiaի հետ) Լատինաց Տօնացոյցին մէջ երեցոց իր ընկերունիէն օր մը առաջ (15 Ապրիլին):

Յիսոնակի Բարեկենդաննը տմենէն ուշ — 21 Նոյմ. ին — հանդիպած տարիներուն, յիշեալ զոյգ սրբունիներուն հատ կը տօնուիրն նաև Յիսոնակի եւ Եօթնետակի եւ: Օրը տօնելի սուրբերը (Խնդոս, Գոմիա Կոյսեր և ուրիշներ), Աւագ Տօները վրայ հասնելուն: Իսկ Յիսոնակի Բարեկենդաննը 17 Նոյեմ. ին հանդիպած տարիներուն, երկու կոյսերու տօնին կը միանայ տօնը

Արբահամու և Խորենայ իւր սարօքն, որոնց մտոին իօսեցանք նախորօք, իսկ ինգոսի և միւլուներուն մասին պիտի խօսինք իր տեղին:

Երեքարթի տօն է Մրցոցն Առևիտանուի բահանային, Տարազոսի, Պորբոսի, Անցրոնիկոսի եւ Ոնեսիմեայ, իւ այլոց առկերացն Մրցոյն Պողոսի: Զուկիանոս կը տօնուի երկիցու Խոսեցանք իր մտոին իր կարգին (Զ. Բ. զկնի Հոգեգալստեան): Պորբոս (հանդերձ ընկերօք) Յունաց մօտ կը յիշուի 12/25 Հոկտեմբերին, Տիրուրոսի հետ միասին, որ Երուսալեմէմի Յունաց Պատրիարքի անուան տօնը բլլալով՝ կը հանդիսաւորուի Ս. Յորութեան Տաճարին մէջ Պատրիարքական Պատարգագով և Մազթանքի արարողաւթեամբ: Անդրոնիկոս 17/30 Մայիսին, իսկ Ոնեսիմոս՝ 15/28 Փետր. ին կը նշուի Յունաց մօտ:

Հինգարթի տօն է Մրցոցն Կիլիմյ հայրապետին եւ Բագարատոյ՝ Տօռումենոյ եւ պիտուղոսին: Կղմէս, Հռովմէի Նախնի Պատգերէն է, 23 Նոյմ. ին նշուած Լատինաց՝ իսկ 23 Յունուարին Յունաց մօտ:

Շաբաթ տօն է Մրցոց առանձինոցն եւ առաջին Լուսաւորչացն մերց՝ Պայեսուի Եւ Բարբոսիկոսի: Ունի իր նախատանակը: Սակայն Շաբաթ օր կը գոհանանք հօթ Ս. Գրիգորի մատրոն մէջ (Խման հաստրակ Շաբաթներու) մատաւցուած Պատարագով: — Առաջինը, Աւետարանի առջ իսկարիստացին Յուգուն (որ, մեր մօտ, ինչպէս ահսանք, կը տօնուի նույն Մաս-

րին երբ այս հաստատութեան մէջ իթթիհատը ծնունդ առաւ եւ Տքթ. Նազրմը անոր միացաւ: Նման այս վերջինին, հաստնալ Փարիզ մեկնեցաւ եւ շրջանաւարտ վլուկայուէլ ետք Պոլիս վերադարձաւ եւ եղաւ աչքի Հիւանդութիւններու Հոչականոր բժիշկ մը եւ ուսուցչապետ բժշկական

վարժարանին մէջ: Որպէս մոլեռանդ աղայնական, որ զինադադարի տարիներուն հիմնած էր Աղդային Խորհուրդը, ան ձերբակալուեցաւ եւ Մալթա աշորուեցաւ դաշնակիցներուն Պոլսոյ պաշտղական գրաւումէն ետք՝ Մարտ 1920ին:

դուխտ կոյսի հետ միասին) Յունաց մօտ կը տօնուի 19 Յունիս/2 Յուլիսին, մինչ Լատինաց մօտ, Եմաւոն առաքեալի հետ միասին, 28 Հոկտ. ին: Երկրորդը, Աւետարանի Նաթանայէլը, Կանա քաղաքէն Գուլիլիացւց, Լատինաց մօտ — որոնք եկեղեցի ունին, կառուցուած յիշեալ դիւզաքաղաքին մէջ պատահած Աւետարանաւ կան հարսանիքի վայրին վրայ, ուր մեր Տէրը իր առաջին հրաշքը գործեց — կը յիշատակուի 24 Օգոստոսին, իսկ Յունաց մօտ, Բառնաբասի հետ միասին, 11/24 Յունիսին: Անոնք կը նշեն նաև Բարթողիմէսու և Տիրոս առաքեալներու նշանացաց փոխտրութիւնը՝ 25 Օգոստոսին:

Յիսոնակի (ոմանք կը գործածեն Յիսոնակի յոգնակի և սխալ ձեռ) Երրորդ եօթնեակի մոււտքին կը գտնենք տօնը Գինաւիրոսի եպիսկոպոսին, Մերկիւլուսի զինաւորին, Եպիսկոպոսի և Երաւափառայու Յիսոնակի Բարեկենդանը ամսնէն կառաւի (15 Նոյմ.) հետ առարիներուն, վերջին երկութը կ'անջատաւին միւսներէն և կը տօնուին յաջորդ օրը (Դի. 1 Դեկտ. ին): Միայն Գենուարիսու անուան կարելի եղաւ հանդիպիլ, այն ալ Լատինաց Տօնացցցին մէջ միւսին, 19 Սեպտեմբերի դիմաց:

Յիսոնակի Գ. Երեքշարթին հաստատուն տօն մը չունի և, բացի վերոյիշեալ պարագայէն, ընդհանրապէս կը գրաւուի նոխավիկայ եւ ի Գրիսոս անդրսնիկ հաւաացան բազուցին սբագարու առնով (այդ օրը Անդրեանի անունը կրող անձեր ալ իրենց անուան տօնը կը կատարեն) ւ- 4, 5 կամ 6 Դեկտ. ին հանդիպած տարիներուն, կամ Յիսոնակի Գ. եօթնեակի Եշ. և կամ Դ. եօթնեակի Բշ. կամ Գշ. օրերուն յատակ առներավ, երբ անոնց տեղը գրաւառէ Տիրամօր Յզութեան տօնով, որ անշարժօրդէն կը յիշատակուի 9/22 Դեկտեմբերին:

Հինգշարթի տօն է Մըրոց Հարցն եպիպացւոց՝ Պողոսի, Պողոյ, Մահարայ, Եւալրի, Յովիանոս Կրեցւոյն, Յօվիանոս կարեան, Նեղոսի, Արակի, Միսիանու, Դանիէլի, Մատիոնի, Մակարիոսի, Պիմենի եւ այլոց Մըրոց հարցն Այս սրբանոյին, որ իրեն առաջ գտաւառէ Տիրամօր Յզութեան տօնով, որ անշարժօրդէն կը յիշատակուի 9/22 Դեկտեմբերին:

Քով կը յիշատակուի Ս. Պատարագի ընթացքին, բնակոն է որ միախումքը չի տօնուիր այլ Եկեղեցիներու մօտ: Այսպէս, Պօղոս, իրեն առաջին ճգնաւորը, Յունաց մօտ կը տօնուի 15 Դեկտ. ին, իսկ Լատինաց մօտ՝ 15 Յունուարին: Մակարը կամ Մակարիիսոց սխալ է նոյնացնել Ս. Մակոր Հայրապետի հետ, որուն չիրիմը կը ցուցուի նու, Ս. Յակոպիսանց Մայր Տաճարին մէջ գտնուող և իրեն խստովանքի վայր ծառայող փոքր ճամարան մը մէջ, ուր և Խոստավանհօր կողմէ Ս. Պատարագ: Կը մասաւցուի տօնին օրը: Ինչպէս վերը դիմել տուինք: Յզութեան տօնը Հինգշարթի կը գուգադիպած ատեն, այս սուրբերու յիշատակութիւնը կ'անցնի երկու օրեր եռ՝ Գշ. օրուան: Լատինակ և Ս. Տիգեաց մէջ ժամասացութիւնը կորպուրող Մակոր Երաւանչէմացի հայրապետը կը յիշատակին 10 Մարտին: Յազնանէն կը տեսնէն Գրեցին (Գուր բառէն) սխալ տառագարձութեամբ — Գբնեցի — կը տեսնէնք կարգ մը Օրացոյներու մէջ: Նեղոս, Սիղուանոսի հետ միտսին, Լատինաց մօտ կը տօնուի 20 Փետր. ին: Արսենիոս, Մակարիիսու հետ (իրեն ճգնաւոր), Յունաց մօտ՝ 19 Յուն. / 1 Փետր. ին: Արագիոն: Լատինաց մօտ՝ 30 Հոկտ. ին: Ի վերջոյ, Պիմեն կը յիշուի Յունաց մօտ 27 Օգոստ. / 9 Սեպտ. ին: Մասկուայի Ռուսաց Պատրիարքի անուան տօնը ըլլալուն, այդ օր Խուսաց Մայր Եկեղեցւոյ մէջ կը մասաւցուի հանդիպաւոր Ս. Պատարագ և տեղի կ'ունենան Մազթանք, Թափօր և ընդունելութիւն:

Երբաթ տօն է Մըրոյն Նիկոլայոսի Միւռայ սինծելացործ հայրապետին: Մխալ է Զմրւնոսի Գոչել Santa Claus Կաչմամբ Եւրոպացիներուն ծանօթ և Յունաց մօտ շնուափարաց պաշտպան նկատուած այս մէծ սուրբը: Փոքր Ասիոյ Լիքիա նահանգի գիւղերէն է Միւռայ: Անոր անունով սինծոն մը գոյութիւն ունի Մայր Տաճարի ներքին գութիւն մէջ, ուր սակայն ցուրտ Եկեղեցի հանդիպելուն՝ Պատարագի փոխարէն միայն Վերաբերումը տեղի կ'ունենայ այդ օր: Եափայի մեր վանքն առ նոյն անունը կը կրէ, կ'երևի ծովին մօտ ըլլալուն (յիշել յունաց վերոգրեալ կո-

չումը սուրբին), ինչպէս ըսինք, Տիրամօր Ընծայման տօնը Շարաթ եկած տարիներուն, զոյդ Նիկողայոսները - նաև զոյդ Սքանչելագործները - կը տօնուին միասին, Յիսոնակի Գ. Շարաթ օրը, իսկ Եղութեան տօնը Շարաթ եկած տարիներուն՝ գարձեալ միասին, Յիսոնակի Առաջին Շարաթ օրը:

Ս. Նիկողայոս կը յիշտատկուի բոլոր եկեղեցիներու կողմէ 6 Դեկտ. ին: Եւ երբ օրը ըլլայ Շարաթ, մեզի հետ նոյն օրը կը տօնուի: Յունաց մօս մեծ ժողովրդականութիւն կը վայելէ և Օրթոսոքս ազգերու մէջ շատ է թիւը Nicolas անունը կրող անձերուն: Յոյնիր հոս իրենց Մայրավանքի ճամրուն վրայ անոր անունով կառուցած են վանք և եկեղեցի: Բաց աստի, անոնք Պէյք Ճառլ գիւղին մէջ (Բնիթենէմի մօտ) աւսին եկեղեցի մը սուրբին անունով, ուր ամէն տորի 19 Դեկտ ին կը կատարեն մեծ հանդիսութիւն: Անոր ժօտակայքը ցայց կու առան քարայր մը, ուր ըստ յունական աւանդութեան տեսն մը ապրած է սուրբը Սուրբ Երկիր այցի եկած ժամանակի:

Յիսոնակի Գ. Կիրակին Բարեկենդան է Ս. Յոկոբոյ պահոց: Այդ օր կամ չատ մօտ տներ կ'ինայ Թիկտեմբրեի 9ը, երբ մեր Եկեղեցին, միւս Արքելեան Եկեղեցիներու հետ (բացի Ղպտականէն, որ չունի այդ տօնը), կը կատարէ յիշտատկը Ցղուրեան Ս. Աւունածածի յլնանյէ: Լատինաց մօս Immaculate Conception կոչուած այս տօնը կը նշուի օր մը առաջ՝ 8 Դեկտ. ին մէծաշուրջ հանդիսառութեամբ, Վերափոխումէն ետք իրեւ Երկրորդ մեծագոյն տօնը Սրբունիին (Աստվածայէլ մարդկային ցեղի Փրկագործութեան): Աւեն մը անցած էր Հրամայուած Տօներու շարքը և համահաւասար գծի վրայ կու գոր Վերափոխման հետ: Արքելեան Կաթոլիկ Եկեղեցիներ 9 Դեկտ. ին կը տօնեն Անարա Յոլուրիներ չոււ նին Անարա կոչումը և ասնը նշանակած են ըստ մեզի), զոր Լատինաց մօս այդպէս կոչուած է 1854ին, Պիոս թ. Պապի կողմէ, և այդ գաւանակէտը ամրացուած է 1858ին, Հուրտի հրաշքով, երբ ի պատասխան փոքրիկն Պէրնատէթի ռի՞զ ես

դուշ հարցումին, Տիրամայրը կը պատասխանէր: "Je suis l'Immaculée Conception" (Ես անարատօրէն լրացուածն եմ):

Ցզութեան տօնը, զոր հոս կը տօնենք 22 Դեկտ. ին (այսինքն Զմեւնամառուտի կոմ Այժեղջիւր արեագարձի օրը), վերջինն է մեր Եկեղեցւոյ խաչանիշով նշանակուած և (մատի վրայ համրուող) անշարժ տօներուն: Այդ օր տեղի կ'ունենան նուև եղանակին վերջին հանդիսութիւնները Ս. Ամածնայ Տաճարէն ներս ի Գերսիսմանի - «Հրաշտափառ» և հանդիսաւոր Ս. Գոտարագ Ս. Կուսի գերբզմանին վրայ - , և մինչև գարուն, տօն Աւեաման (բոլորվին սխալ է ոմանց կողմէ գործածուած Աւեաց բառը), որիէ հանդիսութիւն չի կատարուիր հու:

Պահոց Բ. օրը տօն է Սրբոցն՝ Մինասոյ, Յեմոցինեայ, Գրափոսի, եւ կամաւոր աղիսացն՝ Յովինաննեու եւ Ալեխիաննուիր Մինասի ժաման խօսած ենք: Գրափոսի պարագային, Կարդ մը Օրթոցյաններու մէջ անէկ առաջ անաեցիօրէն գործածուած եւ շաղկապը միանալով տօնունին, յառաջ է եկած Յւլցափոս սխալ կոչումը: Յովհաննէս, «Ողորմած մակդիրը առած, իրեւ եպիկոպոսապետ Յունաց մօս կ'իրեւի 12/25 նոյմ. ին, իսկ իր Ընկերը, իրը շառն Աստուծոյ»՝ 17/30 Մարան:

Երեքշարթի տօն է Սրբոցն՝ Կուռնելիսի հարթւապիտին, Նմաւոնի՝ ազգականն Քիսոսուի, Պողիկարպոսի՝ հայրապետին Ձիւնենիոյ եւ վիտիցն՝ որք յԱւելելու կաւուցան: Առաջինը՝ Լատինաց մօս՝ Փետր 2ին (Տիաննընդպառաջի օրը): Շմաւոն Յունաց մօս նոյն կոչումով կը նշուի 27 Ապրիլ/10 Մայրիսին, իսկ Լատինաց մօտ, պէղէսվպասի որդիս յունելեալ կոչումով, 18 Փետր. ին, ժամանակին կմուսուս կը պատարագէին այդ օրը, որովհետեւ Շմաւոն կը նկատուի այն աշակերթը (72ի խումբէն), որ միւս կղէսվպասի հետ մեր Տիրոջ հանդիպեցաւ - կամ որուն Տէրը հունդիսիցաւ - Յարութեան երեկոյին: Պողիկարպոս 23 Փետր. ին (հոս 7 կամ 8 Մարտին, համաձայն Նահանջ կամ պարզ առարի ըլլալուն): Յունաց մօտ, Լատինաց մօտ ալ այժմ կը յիշտատկուի նոյն օրը: Արքելեան վկաններու մասին՝ ոչինչ:

ինչպէս ըստ եղանք, այս տօներէն մին կամ միւսը երբ գրաւուին Յզութեան տօնով, կ'անցնին նախորդ եօթնեակի Գշ. օրուան (2 կոմ 3 Դիկու.):

Հինգշարթի տօն է Մրցոցն՝ Խևսո ափոսի, Օլսենիոսի, Խլինիոսի, Ովհեսեսի եւ Մարգարիոսի, Օգսենախոս մեռ Տեառա Նընդուաջի օրը, 14/27 Փետրուար, կը յիշատակուի Յունաց մօտ Եւգինէոսներ՝ մէկէ աւելի: Ովհեասկա կը պատկանի 72 աշակերտաց խումբին:

Շաբաթ տօն է Մրցոցն՝ Յակոբայ Մըծքին հայրապետին, Մարուկի ճգնաւորին եւ Մելիոսի եպիսկոպոսին: Այս սուրբերուն տօնախմբութիւնը հաս կը զուգագիպի տարույն վերջին Շաբաթ օրուան Ռունի իր նախատօնակը: Սովորութիւն է հաս սուրբին նկորով սեղան մը կանչնել Մայր Տաճարի դասին մէջ և հան կատարել ընծայից վերբոքերումը, Պատարագը, պարզ Շաբաթներու նման, Ս. Գլխադրի մատրան մէջ կը մատուցուի:

Մծրինի հայրապետը մեծ ժողովրդականութիւն զայելող սուրբ մըն է մեր մօտ, Յակոբ անունը կրողները – որոնք շատ հն – այդ օրը կը կատարեն իրենց անուան տօնը, հակառակ որ կան նոյն անունը կրող երկու մեծ առաքեալներ – Տեսանկղրայր և Գլխադրի – օրոնց անունովը կոչուած է Երուսալէմի Հայոց Մայրավանքն ու Մայր Տաճարը (յաճախ սխալմամբ կոչուած Ս. Յակոբայ եղակի):

Քիչ մը տարօրինակ է որ Ս. Յակոբ Մծրայի անունը – ու մանաւանդ Մարուգիին ու Մելիոսինը – տեղ գտած են Շբրիսոս Ած միւր մաղթանքին մէջ, մինչ մեծ առաքեալներու և հայրապետներու անունները չեն արթնացած այդ բախտին, – Մծրացին Ղպտոց մօտ կը յիշատակուի 13/26 Յունուարին: Զկրցանք զինք գտնել միւսներուն մօտ:

Յիսոնակի եւ Յօթնեակը կը բացուի Մրցոց հայրապետաց Եպիսկոպոսի եւ Աղդէի եւ Մարուքայի եպիսկոպոսին տօնով: Էզս նախոս, ռասառածագրգեցաց կոչուած, կը կարծուի ըլլու այն մանելով օրհնեց (Մրկ. Ժ. 16): Հատինաց մօտ կը տօնուի Հոկտ. 17ին, իսկ Յունաց մօտ՝ Դիկու. 20ին:

Երեքշարթի տօն է Մրցոցն՝ Թեոպոմպայ եպիսկոպոսին եւ Թեովնայ վկային եւ շորից զինուորացն՝ Բատոսի, Եւսիբի, Եւստիմի եւ Բատիլիղեայ: Առաջին երկութը Յունաց մօտ կը յիշատակուին Ասուաւայայտնութեան ձրագալոյցի օրը (Յուն. 5/18): Միւսներուն տեղը չգտանք:

Յիսոնակի Բարեկենդանը ամենէն ուշ (21 Նոյմ.) եկած տարիներուն, վերոյիշեալ սուրբերը կ'երթան օր մը ետ, և կը տօնուին թշ. Օրուան սուրբերուն հետ:

Հինգշարթի տօն է Մրցոց կուսանացն Խնդոսի եւ Գունայի եւ Գիերիկոսի Խոհանոյին, եւ Երևուց բիւրուցն ուշ այեցան յեկեղեցին Նրկումիզացւոց: Միայն 20,000 ժարահրոսներուն յիշատակութեան հանգիպեցնք, այն ալ Յունաց մօտ՝ Դիկու 28/10 Յունուարի գիմաց:

Դարձեալ Յիսոնակի Բարեկենդանը ամենէն ուշ եկած տարիներուն, ինչպէտք սունք, այս սուրբերը կ'երթան ետ մինչեւ Յիսոնակի թ. թշ. Օրը, առնուելու համար Յուլիսանէի և Վասիլունիի հետ:

Այս բոլորէն ետք, եթէ մինչև 23 Դիկու. միջոց մատյ, կը յիշատակուի նախ Արգար թագաւորը և ազատ Արրանամ ու Կորէնը, իւրեւ սորօքն: Միայն թէ, Յիսոնակի Բարեկենդանը ամենէն կանուխ (15 Նոյմ.) եկած տարիներուն, միջոցը բայն ըլլարուն, Աստաւածատուրը կը զատուի իր ընկերներէն և կը առնուի օր մը ուշ (22 Դիկու., Յիսոնակի Զ. Գ. Օրը):

Իսկ 22 Դիկու. ը Շաբաթ եկած տաեն, Ս. Բարոզի և ընկերաց յիշատակ կը կատարենք, այդ տարին Ս. Ծննդեան շաբաթապահոց կեց օրերուն մէջ Շաբաթ օր գոյութիւն չունենալուն:

Առ ի հնատաքքրութիւն ըսննք թէ Երաւաղէմի մէջ, երբ Նոր Տօմարով Նոր տարուան առաջին երեք օրերէն մէկը իյնայ Շաբաթ օրուան, անպայման այդ օրը տօնն է Արգարու թագաւորին:

Յաջորդիւ պիտի խօսինք Աւագ Տօներու մասին և փակենք Տօնացոյցերու ուսումնասիրութեան նուիրուած և քիչ մը երկարած այս յօդուածաշարքը:

Գ. Ճ.

(Մնացեալը յաջորդիւ՝ 15)

ԱՐԱԽՈՍԱԿԱՆ

**ՀԱՌԱԽՈՍԱԿԱՆ ԵՎԱՂԵՑԻՆ
ՊԱՌԱԽՈՎԻՆ ՀԱՅ ՀԱՆԱՑՄԱՆԻՆ**

**ՃԵՂԻՑԱԿ' Յ. ՍԻՓԱՆ ԳԱՆՅ. ՄԻՍՍԱՆ
ՀԱՅԻՎՈւ, Գայիշեռմիա, 1987**

Հայր. Եկեղեցւոյ համեստ և գործարնեայ պաշտօնէին սա հատորը, բազկացած 250 էջերէ և լոյս տեսած իր պաշտօնավայր Հոս Անձելքսի մէջ — փեթակը Գայիֆորնիոյ Հայութեան —, մեր Եկեղեցւոյ զուակներուն յանձնաբարելի օգտակար և պատառարեր հրատարակութիւն մըն է անտառակայու:

Իր գրքի մաքրատիպ էջերէն (ունի նուև Անգլիերէն բաժին), հնդինակը կը խօսի կրօնքի, Եկեղեցւոյ, անոնց ծագութիւն ու դերին, ազգային հարցերու և աւանդութիւններու և այս բոլորին հնա մատէն կամ հնուուէն ազերս աւնեցող հարցերու մասին: Այլ խօսքով, այլազան նիւթերու հաւաքածոն մըն է այս հատորը, ուր կարելի է հնատաքրքրական տեղեկութիւններ գտնել նոյնիսկ . . . Սամարիոյ և Ասմարացիներու մասին:

Արդար պիտի չըլլար սակայն բաւարարուի միայն նկարագրական և գնահատական տաղերով և շըսնէ կարգ մը գիտողութիւններ:

Տ. Սիփանի գրական յաւակնութեամբ չէ անշուշտ որ իշած է հրապարակ: Զունի նաև պերճախօս քարոզիչի տաղանդ, որ իր խօսքերուն հագցնէ այժմ ու կախարդանք, զանոնք ուղղակի առաջնորդող մարդոց սրաթ դռներուն: Անը աեզ խոցելի է, միջակին ու տափակին սահմաններուն միջն գեհքորոց:

Ինչ որ ուշագրաւ է սակայն երիտասարդ հոգեևարականին մէջ և արժանի գնահատութեան, իր հօտին ու ժողովութեղին հոգե-մտաւոր սնունդ ջամերելու փոյթն է ու պարաւատակամաւթիւնը, ի մի բառ՝ Հովկին խօսքը հօտին, որով երկուքը իրուր կը կապուին ու առաջինը իր գերը իրագործած կ'ըլլայ աւելի ամ-

բոյջական ու ընդարձակ տարրութեամբ: Եւ առանց որուն, Հովկիը ամփոփուած կը մնայ ծխակատար քահանայի սակաւապուազ գործադաշտի ներ սահմանին մէջ: Քահանան, որ տան մը եղած է նուև Միարան Ս. Աթոռոյոյ, կը խօսի նոյնպէս դաւանական հարցերու մասին: Կ'արժէր սակայն որ ան աւելի տարածուեր այս մարզին մէջ: Այլապէս, իր տուած կը կը տար բացատրութիւնները չեն կրնար գուհացնել բանիմաց ընթերցողը և ամրապնդել իր մէջ համոզումը մեր Եկեղեցւոյ սողափառութեան:

Արժանապատիւ Տէր Հայրը չունի նուրաւթիւն երր կը խօսի մեզի Ս. Սահմակէն ու Մեսրոպէն և կամ Թաշն Վարդանէն: Գեղուած հանցերէն մետաղ հանելու ճիշք կ'արդիւնասորուի միայն մէծ ու բացառիկ ազգանդներու պարոպային:

Տ. Սիփանի կը մնայ աւելի խնամքով ընտրել իր նիւթերը, համոզիչ փուստիր նորել ի պաշտպանութիւն իր տեսակէտներուն, աւելի յդկել իր լիզուն և աւելի տարակայօրէն մօտենալ մեր Եկեղեցին ու ժողովութը յուզող օրուան հրատապ հարցերուն:

Հեղահամբոյր կրօնաւորը, որ տան մը երկացն է ԱՄԻոնսի Էջիրէն, վերջիր ձեռնարկած է հրատարակութեան ըՄայր Եկեղեցին անուամբ կրօնական ամսաթերթիկի մը: Կը մտղթենք որ անոր Էջերուն վրայ լիազոյնս արդիւնասորուին իր մասու մարզանքները և իր ոճը ստանայ առաւել փայլ և առուգութիւն:

Մեր վերջին գիտողութիւնը վերապահեցինք զրքի խորագրին: Լոյ հուտաք, Ոչ միոյն շատ յեղյեղուելէն մաշած տոռւթիւն մը ըլլալուն, այլ մահաւանդ հաւատքի բնորոշումին համար ազգունուն մը կանչուած ըլլալուն: Կարելի է բայց Քրիստոնեական հաւատք բամ Մովսիսական հաւատք, բայց ոչ՝ Խուա կամ Անդիայի (Բէկուզ Անդիայիան), ոչ իսկ՝ Կարոլիկ կամ Յորոսու հաւատք: Հուասէ, համոզում և զաւանենք տարրեր բաներ են և չուռինք իրաւունք այդ բառերէն մին կամ միւսը ըստ կամս գործածելու:

Գ. ՃԱՐՏԱՐ

ՅԻՄՈՒԽ ՏԱՐԻ ԱՌԵՎԱԶ

ԱՄՍՈՐԵԱՑ ԼՈՒՐԵՐ

ՃԻՄՆԱԲԱԿԱՑ ՅՈՂՈՎԻ ՎԱՐԺԱՐԱԿԱՆԻՆ

Կիրակի, 5 Սեպտ.ի առաւելաւն, Ս. Պատրիարքը կանուխ մեկնեցաւ Յոպակէ, ընկերակցութեամբ Տնօրէն ժողովոյ անդամներէն Տ. Տիրան, Տ. Միռն և Տ. Սերովէ, և Յոպակէի հախարդ Տեսուչներէն Տ. Գէորգ և Տ. Ներսէս վարդապետաց, ժամանեց նոխան Ա. Պատարագը, որու միջոցին քարոզեց օրուան հանդիսութեան առթիւ, ի ներկայութեան խուռն ժողովարդի Ս. Պատարագէն յիտոյ, աշխաղ էիցա համայնքց նոգեոր երգով կազմը-ւեցու թափօր, և վանասան սրահին մէջ կարճ դատարք մը վերջ, տմրոզ ժողովուրդը, արք և կանայք, մեծք և փոքրիք, հատեակ, համախամբ, գլխաւորութեամբ Ս. Պատրիարք Հօր և ինը վարդապետաց, կէս ժամ գնացքով, ամբողջ Յոպակարնակ ժողովուրդին հետաքրքիր նայուած քին առջեւն, հասաւ հին գերեզմանատան վայրը, ուր արդէն քանի մը շաբաթներէ ի վեր գրաւած էին ամրող շէնքին հիմերը: Հան, պաշտամ Ս. Գրական ընթերցումներէ, շարականներէ և ազօթներէ վերջ, Ա. Պատրիարքը՝ կարդալ տալէ վերջ՝ թաղել տուռ յիշատակարան մագաղաթը սրուակի մը մէջ, ակա շաղախեց անկիւնաքար մեծ վեմք և օրէնքնեցան չէնքին չորս կողմերց: Մատաղի զենումին միջացին, Ս. Պատրիարք Հօյրը անուանակոչեց գորոցը՝ Ա. Գլխաւորի Վարժարան Ա. Աթոռոյց: Զափ չունէր ոգեսրութիւնը, զոր համարէն ժողովուրդը կ'արտօյայտէր մեծ եռանդով: Հստ հախանաշուեալ ծրագրի, չէնքին համար վանքը տրամադրած է 4300 Պաղ. Պակի, պիտի աւարտի ի վերջ գոյ Յաւնուարի:

Կէսօրէ վերջ, Յոպակէի Տեսուչ Տ. Հայկագուն վերջի կարգութեամբ, թէյասեղանի շորջ խմրում մը տեղի ունեցաւ քաղաքին չունուակին աձերուզութէմ Գերմանական պանդոկին մէջ: Ներկայ էին Հովհաշնորհ Վարդապետները և քառասունի չափ յարգելի ազգայիններ: Ուրախ արտ-

մադրութեան մէջ խօսեցաւ Ս. Պատրիարք Հօյրը, խօսելով ազգային կրթութեան մեծ պէտքին և Վանքի կողմէ այդ տեսակտով ցուցուած փոյթին մասին, երկու ազգայիններ, Պ. Պ. Եսայիան և Մանեգիեան, չնորհակալութեան խօսք ուզզեթին ի դէմս Ս. Աթոռոյց և Ս. Պատրիարքին, և սիրով ըոյց տուին յանձնառակւթիւն նորաչինութիւթ վարժարանին ներքին կահուկարասին ժողովուրդին հանգանակութեամբ հոգալուուն Օրհնութեամբ փակուցած այս խմբումը Ս. Պատրիարք և Վարդապետներ գարձան երուալզէմ:

ԱՅՃԱԼՈՒԹԻՒՆ Ի ՑԻՐԱԾԻԱ

Դշ. 14 Սեպտ.ին, Ամեն. Ս. Պատրիարք Հօյրը, ընկերակցութեամբ Հօդշ. Տ. Տ. Սերովիք և Հայրիկ Վարդապետաց, առաւելաւն մեկնեցաւ Տիրերիա, այցելելու աշակերտութեան միւս էկսին, որ երկու շաբաթ տաւջ գացած էր Գալիլիա: Ճիշտ հէսօրին հասու Տիրերական ծովին ափը իրիկնադիմին այցելից քիչ մը անդին, ծովիզրի հօմալիիքիւններու մեծ անտառը, ուր իրենց Տեսչին՝ Տ. Եղիշէ Վարդապետի հնա այժմակար Ս. Աթոռոյու — Ս. Ա.՝ գնու նոր հասած և օթեան կազմած էին սորկաւագներէն վեցը և տասը աշակերտուներ: Երբ Ս. Պատրիարքը և ընկերացոյ վարդապետները ժամանեցին իրենց մօտ, ամէնք նորիրական ծովակին առջև շարուած էր գեղին Ն. Շնորհական ըլմաքրապէս օրինակի, տառքելոցն թիւստուի, որք ի ծովէն Տիրերական ի յերկուային կոչեցանալը: Ն. Ամեն. զգածուած սրտի խօսեցաւ անոնց և յորդորեց զիրենք յիշել ձկնորսի հաւակներուն և ուսկաններուն այշ պարզուէ ոլորտին մէջ փառաւորուած հոգեոր կոչումի մեծ դասը և համագրաւուի նոր խորհնուրդովր: Մատակայ Գերմանական օթևանին մէջ գիշերիէ վերջ, յաջորդ օրն ամրող Սրբուան Հօյրը անցուց անտառին մէջ, աշակերտուներուն հնա, և իրիկուան դէմ գործու իրուացէմ: — Նոյն օրը, Տ. Տիրան Վրդ. մեկնեցաւ Տիրերիա:

(«Սիմեն», 1937, Ժ.Ա. Զարի, Հոկտեմբեր, Թիւ 10, էջ 222):

Զ Ե Կ Ո Յ Ց

ՀԱՄԱՅՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՏՐԻԱՐք-ԿԱԹՈՂԻԿՈՍ

Ն. Ս. ՕՇՈՒԹԻՒՆ ԷԼԻԱ Բ.Ի ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ԵՐՈՒՍԱԼԵՄ

19 Հոկտեմբեր, Երկուշաբթի առաւօտ ժամը 10ին, քաղաքա ժամանեց համայն Վրաստանի Պատրիարք-Կաթողիկոս Ն. Ս. Օծութիւն էլիա Բ. ըս Եսպայի դռուց՝ Նորին Ս. Օծութեան բարի գալուստ մազ-թեցին կրօնական համայնքներու պետերը, ի բացակայութեան Ս. Աթուայոյ Գանձակալին, Լուսաբարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքիպոս. Գաղանճեան, ընկերակցութեամբ Աւագ Թարգման Հոգչ. Տ. Աւան Վրդ. ի և Տիրոր Գեորգ Հինդիանի, բարի գալուստ մազթեց Նորին Սրբութեան յանուն Սրբազն Պատրիարք Հօր, Եստոյ բոլորը Թափօրով առաջնորդուեցան Ս. Յարութեան Տաճար, ուր եղան բարի գալուստի ճառեր և գոհարանական ազօթք: Ապա բարձրացան Յունաց Պատրիարքարան:

23 Հոկտեմբեր, Որբութ առաւօտ ժամը 10ին, Նորին Սրբութիւնը իր հետեւրդներով Ս. Յակոբեանց Մայրավոնքը ժամանեց, ուր դիմաւորուեցաւ Գերշ. Լուսաբարապետ Սրբազն Հօրմէն, Գերշ. Տ. Կիւրեղ և Գերշ. Տ. Տաթև Եպիսկոպոսներէ, Բարեխնորի Սարկաւագներէ և ժառանգաւոր սաներէ: ՀՀրաշափառակի երգեցողութեամբ, Նորին Ս. Օծութիւնը Մայր Տաճար առաջնորդուեցաւ և Ս. Գրիշաղը սրբատեղույն վրայ իր ուխուց կատարելէ եսք բարձրացաւ Պատրիարքարանի դահլիճը:

Նորին Սրբութիւնը Պատրիարքարանի գահիին մէջ իր գոհոււնակութիւնը և ուրախութիւնը յայտնեց թէ երկրորդ անգամ առիթը կ'ունենայ այցելելու Ս. Քաղաք (եկած էր առաջին անգամ 1980ին), և ապա անդրադարձաւ Հոյ և Վրացի Եկեղեցիներու գարաւոր յարաբերութեան և բարեկամութեան: Լուսաբարապետ Սրբազն Հայրը լայնօրէն անդրադարձաւ երկու ժողովուրդներու ազգային և եկեղեցական անցեալի և ներկայի պատմութեան՝ իր սոյն ճակատագրին կապուածները: Նորին Սրբութիւնը իր այս այցելութեան առթիւ Պատրիարքարանին նորիրեց Յիսուսի դիմագիծով իրու մը, իսկ Գերշ. Լուսաբարապետ Սրբազնը, յանուն Ս. Աթոռոյս Գանձակալին, Վերջին Ընթրիքը ներկայացնող զեղեցիկ սատափեայ տուփ մը:

24 Հոկտեմբեր, Շաբաթ երեկոյ, Պատրիարքարանիս գահլիճին մէջ, Ն. Սրբութեան ի պատիւ տրուեցաւ Տօքէլլ-ընդունելութիւն մը, որուն ներկայ եղան՝ Յունաց Պատրիարքը իր հետեւրդներով, Լատինաց Պատր. Փոխանորդը (Պատրիարքը Վատիկան կը գտնուէր), Ֆրանչչակեանց Մեծաւորը, Քաղաքին յարանստութեանց պետերն ու Հիւպատուսական ամբողջ կազմը, Ներքին և Արքաքին Նախարարութեանց և Թաղաթապետական կազմի ներկայացուցիչները:

Նորին Սրբութիւն էլիա Բ. իր խոր չնորհակալութիւնը յայտնեց իրեն ի պատիւ ընծայուած այս բարձր և զեղեցիկ ընդունելութեան:

Ն. Սրբութիւնը քաղաքէս մեկնեցաւ 26 Հոկտ. ին՝ Երկուշաբթի:

ԴԻՒԱՆ Ս. ՍԹՈՒՈՈՑ

Մ Ա Վ Ա Ր Ա Բ Ի Ն Ե Ր Ա Յ Ե Ն

Հ Ե Ռ Ա Գ Ի Բ

Ամենայն Հայոց Հայրապետի Օժման տարեդարձի առիթով, հետեւալ հեռագիրը լզուած է Մայր Աթոռ։

Խուսակեմ, Զ Հոկեմիքեր 1987

Ձեր Մրգութեան զանակալորեան եւ օձման 82-րդ տարեդարձին ուշախ առիթով, հանեցեք ըլլուսիլի մեր, Ս. Յակորեանց Միաբանութեան եւ Աստիճանոյ համայնքի ջեմազին ընորհաւորութիւնները, երկար ու երջանիկ օրեւու լուազոյն բարեմաղութիւններով հանդիր։

Ե Լ Ի Ն Հ Ա Ր Ք Ա Պ Ա Ր Ք Ա Ս Ա Ր Ք Ա Վ Ա Ր Ք Ա Կ Ա Ն Ք

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ-ԲԱՄԱԿԱՆՔ

• Եր. 1 Օդուտ. — Ս. Թաղեսի առափելոյն և Սալինոյ կամքն: Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Գյուղադիր, ֆամարարներ Հոգչ. Տ. Կոմիսար Վրդ. Եկեղեցինեան:

• Եր. 2 Օդուտ. — Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամարան մէջ: ֆամարարն եր Հոգչ. Տ. Գուսան Արենայ Աւճաւեան:

• Եր. 3 Օդուտ. — Հայրապետցին Արքանան եւ կիւրիք: Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Գյուղադիր, ֆամարարն եր Հոգչ. Տ. Կանիկ Վրդ. Մանկասարեան:

• Եր. 4 Օդուտ. — Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոր: ֆամարարն եր Հոգչ. Տ. Խաժակ Վրդ. Գարամեան, որ հիւրաբար կը դուռը մեր մէջ:

• Եր. 15 Օդուտ. — Գիշօրի Աստամարաբին: Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Գյուղադիր, ֆամարարն եր Հոգչ. Տ. Համբարձում Վրդ. Քէշիլեան:

• Եր. 16 Օդուտ. — Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնատան մարան մէջ: ֆամարարն եր Հոգչ. Տ. Խուրբեն Վրդ. Խովակիմեան: Ազա կատարուեցաւ մակաղօրնեւթիւ աւանդական արարողութիւնը, նախագահավեամբ կերչ. Տ. Կիւրեղ նպա: Գարիկեանի:

• Ել. 17 Օդուտ. — Այսօր սկսաւ Վերափոխումը կանխող երկարաթեայ հանդիրաւոր Ս. Գատարագներու մատուցումը Գեմսեմանիի Ս. Աստուածածնայ Ցանարին մէջ, Տիրամար Ս. Գերեզմանին վրայ:

• Եր. 22 Օդուտ. — Նվիսոսի Ս. Փողովոյն (43): Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Աստուածածին: ֆամարարն եր Հոգչ. Տ. Կանիկ Վրդ. Մանկասարեան:

• Կիր. 23 Օդուտ. — Բարեկենաման Ս. Աստուածածին պահոց: Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Աստուածածին: ֆամարարն եր Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. Ջղչանեան:

• Ել. 27 Օդուտ. — Առաւտօեան ժամը 2ին, Մայրավանքի մեջ զանգը սուքի կը հանէ Հռոշեանի Հայրեա և ժողովուրդէն կարիսը մաս մը, որոնց քիչ ետք կիյնին կեմսեմանի ձոր, որ Ս. Աստուածածնայ Ցանարին մէջ, Տիրամար Ս. Գերեզմանին վրայ կը պատարացէ Հոգչ. Տ. Անա Վրդ. Ղարիպեան: Ցանարի Ցեռուչ Հոգչ. Տ. Հայրիկ Վրդ. Գալայենեան Նախագահավեամբ, հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ Ցանարի հանգուցեալ Ցեռուչներու և լուսարաններու հոգիներուն համար Ետարե սուացն Ս. Հաղորդութիւն: Վանք վերադարձին արշալոյ եր արդէն:

• Ուր. 28 Օդուտ. — Նախակարի Ս. Էջմիածին մատուցուեցաւ ի Ս. Աստուածածին: Հանդիսապետն եր Գերչ. Տ. Կոմիսար Վրդ. Եկեղեցի եպօս:

• Եր. 29 Օդուտ. — Տօն Տողակարի Ս. Էջմիածին: Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Աստուածածին: ֆամարարն եր Հոգչ. Տ. Կոմիսար Վրդ. Եկեղեցի եպօս:

— Կէսօրէ ետք, Գերչ. Տ. Կիւրեղ նպիսկի դիմաւորութեամբ, Միարան Հայրեա ինքնաշարժերով իջան կեմսեմանիի ձորը ու Հըրաշափառութեամբ, Հանդիսապետն եր Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. Ջղչանեան: Արարագութեանները լրացան ժամը 10ին:

— Իրկնադէմին, նոյն վայրին մէջ պաշտօնեցան Հնկումի կարգ, զիւերային և առաւտօեան ժամերգութիւնները: Հանդիսապետն եր Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. Ջղչանեան:

• Կիր. 30 Օդուտ. — Վանականին նոյն վարչութեամբ, Առաւտօեան, գարենալ Գերչ. Տ. Կիւրեղ նպօսի դիմաւորութեամբ, Միարան Հայրեա ինքնաշարժերով մեկնեցան կեմսեմանիի ձորը ուր յիս Հըրաշափառութ հանդիսապետ մուտքի ի Ս. Աստուածածնայ Ցանար, Տիրամար Ս. Գերեզմանին վրայ օրուան հանդիրաւոր Ս. Գատարագը մատուց և Սրբավայրին առջի հատարուած Անդամանների համագանեց կերչ. Հանդիսապետ Արքազանը:

— Կէսօրէ ետք, Մայր Ցանարին մէջ պաշտօւած Անդամաններին և հախատանակին ևս նախագանց կերչ. Հանդիսապետ Արքազանը:

• ԲՀ. 31 Օգոստ - Թիւառակ մենիցդ Ս.
Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխացիքը
Ժամանակը էր Հոդզ. Տ. Քառաշն Արզ. Ալեան-
եան էր Հոգեան զատկան կարգը Կատարելուցաց
Մայր Տաճարի գավիթը Բ. Պահանջնեանը Տ. Կրա-
քից Պատրիարքի շիրմին տօս Նախագահնեց
Գերզ. Տ. Կրաքի նպա. Պարիկեան:

• Եր. ն Սեպտ. — Է. օր Վերափոխման: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Աստուածածնայ խորանին քրայ: Ժամարաբն էր Հոգ: Տ. Վանիկ Վրդ. Մանկառարեան:

* Կիր. 6 Սեպտ. — Հ. օր Վերափոխման: Ս. Պատարագը մատուցածքառ ի Ս. Յարսթիւն, մեր վերնաւան և Պատշխաւոր Ս. Առողջական Պատրաստէլու Վատարագեց, ըստ ուղարքի Բանական, Տաճարին Տեսուելու հոգի: Տ. Վազարը Վրդ. Խաչառարեն:

• Р. 7 Увроп. — Նախառոնակին ի Ս. Յա-
կոր Նախառակեց Հաւաքարապետ Գերշ. Տ.
Քարեգին Արքեպս. .

• ፭፻. ४ ሁኔታ. — በ. የጊዜካብዎን ነው በስኅንዋ፣
፭. የመሠጥዋጥ መመጣጭዎችን የቅርቡናዎንታሩ፣
፮. በመስራዎችን ሰው የአውሃን ፖጀ፣ ሆኖም የበደ-
ረቂቶች ተቀባዩኝ ሰውን ቅሬታ የመሠጥዋጥ፣ ይህ
መግባሪዎችን ሰው የአውሃን ይከተሉትም፣ ሆኖም
ለማሳዣ ቅሬታ የሚከተሉት ስምምነት የሚያስፈልግ ይችላል፡

* Եր. 12 Սեպտ. — Քովմայի առաջելոյն: Ս. Գատարագր մատուցուեցաւ ի Ս. Գիշատիքից ժամարարն էր Հոդչ. Տ. Հայրաբում Վրդ. թէ, ի, եան:

— Նախատօնակին ի Ա. Յակոբ Նախագահեց
Քերը. Տ. Կիւրեղ Եպս. :

• Կիր. 13 Սեպտ. — Քիւ Գօւյ Ռ. Պատուածնիք: Ը. Կատարագր մատուցածքաւ Գիթսկեանիք Ծ. Աստուածածնայ Տաճարնին մէջ, Տիւամօր Մ. Գիրեզմանին իշխան Փամարան էր Գիրչ. Տ. Կիրեղ Խառ. Գարիկիեան Ներկայ էր մեծամասնութիւնը զալութիւն Գարող ըլխուսեցաւ Լուսարարապետ Գիրչ. Տ. Գարեգին Արքեպիսկոպ. Կատարուեցաւ Եռգեհեանգոտեան պաշտօն, Բշ. 7 Սեպտ.ին Տաճարի բնդէն մաքրութեան մաննակցողներու հանդուցեալ հարազատներուն: Յետոյ հոգիսուրէ արտօցաւ պարտէցոր:

Յա Ֆիւտ Գուույի տօնին վերջին տարինեւ-
րուն կատարուած այս հանդիսութիւնը զայա-
լուրուած է առաւելաբար շանքերովը ճանաբարի
կորուփի ճեսուչ Հոգէ. Տ. Հայրիկ Վրդ. Գա-
մանին անձնաւ.

• Եր. 19 Սեպտ. — Նիկիոյ Ա. Ֆողովոյն (325):
Ա. Գառարացը մատուցուեցաւ ի Ա. Գիլսադիր:

• Կիր. 20 Աւագ. — Բարեկենզան Ա. Խաչի պահոց: Ա. Գառարագի մատցութական ի Ա. Յարութիւն, մեր գերանամատրաք մէջ: ի Ամառան էն շուրջ: Տ. Խոստէն Առաջ Բարեկենիւն:

— Նախատոնակին ի Ս. Ցակոր Նախագահեց
Հուսարաբազետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպիս.:

• Բ. 21 Մեպտ. — Մնունի Փ. Ասուածածիկ:
Առաւտուն, Լուսարաբետ Փերց. Տ. Գարե-
գին Արքապս. ի գիլաւորութեամբ, Միաբան
Հայրեր ի շնչարքերով իշան Գիրեսմանիի
ձորց ու Նըսաշափառով մուաք գործեցին Ա.
Ասուածածնայ Տաեար, ուր Տիրամօր Ս. Գե-
րեզմանին Վրայ օրուան հանդիսաւոր Ս. Գա-
տարագց մատոյց Հորդ, Տ. Անուշաւան Վրդ.
Զշանեան եպիսկոպոսական խոյր ի գլուխ:

• Եր. 26 Սեպտ. — Տօն Եկեղեցոյ ի Խաւակա-
սի Ա. Խաչիմ: Ա. Պատաքադր մատուցուցաւ ի
Ա. Գլխադիր ժամարարն էր Հոգչ. Տ. Գուսան
Արդ. Աճանեան:

— Խաչվերացի հանդիսաւոր նախատօնակը
պաշտուեցաւ Մայր Տաճարին մէջ։ Հանդի-
սապետն էր Հուռարարապետ Գերք. Տ. Գարե-
գին Արքեպոս., որ ապա Ս. Խաչափայտի մա-
սունքը թափօրով վիճակը լց Աւագ Սեղան,

— Գերը. Սրբազնը նախագահեց նաև իրիկնադեմին Մայր Տաճարին մէջ պաշտուած և կեսցէսի և Հակման կարգերուն:

• Կիր. 27 օնտու - 805 գ. հԻՐԱՑՈՒՆ Ա. ԽՈ-
ԶԻՆ. (120): Մայր Տաճարի Աւագ Սեպանին վրայ
օրուան հանդիսաւոր Ա. Պատարագը մատոյց
Լուսապատճեն Գեռու. Տ. Գալիկին Առնիս.

Գաղանեան դիրք. Տ. Կիւրեղ Եպո. Նախագահեց Մելքոնեան բարերար եղարսց հոգիներուն համար կատարուած տարեկան հոգինանդասեան պաշտամունքին:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ պաշտըւած խաչվերացի մէծ Անդառանուին նախագահեց Գերց. Լուսարարապետ Սրբազնը:

• Եր. 3 Հոկտ. — Տօն Խաչի: Ս. Պատարագը
մատուցուեցաւ Մայր Յանձնարի Ս. Նշան վեր-
ամատարան մէջ: Ժամարաբն էր Հոդչ: Տ. Յամ-
արձում Վրդ. Քէշիչեան:

• Կ/ր. 4 Հոկտ. — Բարեկենիան Վարազյան Ա. Խոչի պահոց; Ս. Պատարագը մատուցվուից առ ի Ս. Յարսլին, մեր վերնամատրան մէջ ժա-

* Ա. Բ. Գ Հ պ կ ա . — Ն ա խ ա տ օ ն ա կ ը պ ա շ տ ը -
հ ա ռ ա . Զ ա յ ա լ ա Ա լ ի լ ո վ Կ ե ր ս ո ւ ե կ ե ս կ ո ւ ն մ մ է է :

Հանդիսապետն էր Գերը, Տ. Կիւրեղ ծպու։
• Եր. 10 Հոկտ.- Խ. Գեղցայ օգավարին։
Ե. Պատարագը մատուցուեցա ի Ս. Գերդ
Դատավայ։ Ժամանակն էր Հուն։ Տ. Կիւրեղ

Վարդ. Ներպէթենան Ապա Միաբանութիւնը
պատուանիրուեցան Հպտոց Հոգէ. Վանահայ-
քէն. Երթ ու դարձի թափորները գլխաւորեց
գնուզ. Ճ. Կիւռեղ հաս.;

— Կէսօրէ ետք, Քիրլ. Տ. Կիւրեկի Սպիհոկ. ի
գլխաւորութեամբ, Միարանութիւնը ւըրաշա-
փառով մաւադգործեց Ս. Յարութեան Տաճար,
ուր մեր վերնամատարան մէջ պաշտուեցան
ժամերգութիւն և նախատանիկ Ազգական
սեւեց Տնօրինական Արքատեղիւեց այցելու-
թեան հանդիսական Թագոր Տաճարէն ներս
Թագորապետն էր Հոգլ. Տ. Հայրիկի Վրդ.:

• Կիր. 11 Հոկտ. - Տօն Վարազայ Ս. Խաչին
(160): Գիշերային և առաւտուեան ժամերգու-
թի. Աները պաշտուեցան ի Ս. Յարութիւն, յեր
վերնամատրան մէջ: Ապա, Գիրշ. 8. Կիրեղ
եպս. մատոյց օրուան հանդիսաւոր Ս. Պատո-
րագը Թիբաստոսի Ս. Գիրեղմանին իրայ և Խա-
փակաց Ամենան շայց Կաթողիկոսի Ն. Ս.
Օծութիւն Տ. Տ. Վաղգէն Ա. Ի Օծուն ՏՇՐՈ տա-
րեդարձին առթի կատարուած և Հայրապետա-
կան Մալթանքի արարողութեան:

• 72. 17 Հոկտ. — Ս. 72 աշակերտաց Քիթ-
ստիք: Ս. Գատարաբեկը մատուցուեցաւ Մայր
Յանձնական Խնաքին գաւիժը, Ս. Կերպարայ սեղա-
ծին վրայ, Յամարաբը էր Հոդը. Տ. Գուսան
Արզ. Ալճանեսեան:

• Կիր. 18 Հոկտ. — Այսօր կատարուեցաւ
Խելէի. Յ. Ներդայ վանուց տամբեկն ուխ-
տակնացութիւնը, ներկայութիւնը բազմաթիւ
ժողովուրդի (Երևագալէնն, Եպայէնն և Հայ-
պայէնն) հ. Խախագահութիւնն Պատրի. Փաթո-
Ները. Տ. Կիւրեղ Սպահ.ի, որ քարոզեց օրուան
ուուրբին մարտիրոսութեան և որրութեան դա-
շափարին շուրջ Յարդորեց Խարչէլահայու-
թիւնն հեռան մեալ մեր պատուին դիմադրից
իւթարող տարք բարեց մաշակոյթի մաշակոյթի ազ-
գեցութեանն ամարտութիւնն էր Հովչ. Տ. Ս. Խան
Վրդ. Այս տարի ալ անձեռնո էր ողբ.

• № 4. 23 ζακιτ. — θωρακίδωνεως αγ. ιωάννη βα-
σιλεύορ. οναβήσιασινακέρ. ωμαζητητεγωα. β. Β. Βα-
κόροτ. ζωνθήσιασινακέρ. θερα. δ. Κατερίνη θεοντ.

• Եր. 24 Հակո. — Ս. Թարգմանչաց Վարդապետաց մերց (Տօն ազգային և եկպեղային); Մայր Տաճարի Աւագ Սիելանին վրայ Վատարագեց, ըստ սովորութեան, Ս. Թարգմանչաց Երկրության վրա Տեսուչը՝ Գերշ. Տ. Կիրովի եպոս. Հիւրաբար Ս. Աթոռ Գտնուող Պրազիկի Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Տաթև Ծպոս Խախագահնեց Կիրակոսին բարերար գերգաստանի հոգին Տեսուուն համար Կատարաւած տարեկան հոգեհանդստեան պայտամաներին:

• Կիր. 25 Հսկու. — Ա. Պատարագը մատուցուեցաւ գարձեալ ի Ս. Յակով, Աւագ Սեղանին վրայի ժամարարն էր Գիրշ. Տ. Տաթիկ Եպա. Ղարիպեան:

Φ έρ. 31 ζηκτ. — Η. Διατήρης Ειδικευωνός για την Επιτροπή της Αποστολής στην Κύπρο που θα διενθετηθεί στην Αθήνα στις 15 Ιανουαρίου του 1963. Την παραπάνω απόφασην θα πρέπει να την επιβεβαιώσει ο Πρωθυπουργός.

* Ք. 18 Օգոստ - Հին Քաղաքի Նոր Ռա-
տիկանապետի Նշանակման առթիւ, Վանցիր
մօտակայ Զօրանոցը դացին Հոդջ. Տ. Անուշա-
ւան Վրդ. Է Ցիար Գ. Հնադիւեան:

• **Р. 31** 04. — Залізничиною (Залізничиною).
• У березі джерела було виявлено кілька фрагментів кераміки, які відносяться до посуду, використовуваного в давнину для зберігання води.

* № 1. Աելուտ. — Այսօր վերաբացուեցաւ
Ս. Թարգմանչաց Երկրորդական Կարժարանը՝
եռամբեկայ ամառնային արձակուրդէն յետոյ;
Երկնեռ աշակերտութեան թիւն է 100: — Այս
ատքը, ուստից ական կազմին վրայ աւելցած
են՝ Տիկին Անոնչ Նարպաշեան, Սք. Գերուպ
Տիրպիքեան և Կարդինալ Գետառնեան և Տիրպ
Փօքէվ Վու և Տիկ Կարդինալ Լէփէնեան:

* Կիբ. 13 Սեպտ. — Երեկոյեան, Վահեմ-
քաղաքապետ Թէստի Քօլէքտի Կոզմէ, Քաղա-
քահարաբանի սրահին մէջ, ի պատիւ Ս. Երկիր
այցելու Երրորդական հարգ Մը Կարենոր քա-
ղաքապետի ըրուն արքայած ընդունաւութեան
Ներեկոյ Եղան Գիքը. Տ. Կիբ. Ապու. Հոգչ. Յ.
Անուշաւան Վրդ. և Ժիշա Պ. Հնիւսաւան

• 82. 14 Սեպտ. — Երեկոյեան, ի պատիւ
Աթէնքիք քաղաքապետին, Յունաց Գատրիարք
Ամենա. Տ. Քրոսոսոսի կողմէ Խաչազանքիք մէջ
արուեած ընդունելուութեան ներկայ գոտուեցան
Ամեն. Ո. Պատրիարք Հայրը, Լուսարաբապետ
Գերշ. Տ. Գառագիպին հ. Կերը. Տ. Կիւրիկ Արքա-
պաններ, Տ. Սիան Վրդ. և Ցիոն Հնդուեաննեան

* Գ. 15 Սեպտ. — Կէսօրին, Ամեն. Սրբ. Պատրիարք Հայոց Պատրիարքարանի պարտեզին մէջ հաշկերթ մը սարքեց ի պատիւ Յանաց Պատրիարքին.

— Սերեկայեան, Բումանական հեկղեցւոյ
Հովիքին հոգլէ, Եկեղեցւոյ կից սրահին մէջ,
Բումանիոյ Նոր Գատրիքարք Ամեն. Տ. Նիքի-
թաս Պատրիքարք անուան առնիւ առթիքօ
առտաձ ընթառնելութեան Ներկայ գումանացած
Պատր. Փոխ. Գերլ. Տ. Կիրիկ Նպաս. Հոգլ. Տ.
Անուշաւան Վրդ. և Տիար Գեորգ Հինգիեան

• Բ. 21 Սեպտ. — Կեօրէ ետք, Անկլիքան եպս. ի փոխանորդին մեկնման առթիւ, Սէյնթ ծորճ եկեղեցւոյ հից որակն մէջ սարգուած երաժշտի թէյտառեղանին ներկայ գտնուեցան Հոդշ. Տ. Անուշաւան Վրդ. Զդշանեան և Հոդշ. Տ. Բարեկդ Վրդ. Գալէմսէրեան:

• Գ. 22 Սեպտ. — Հրէից 5748 Նոր Տարույ առիթով, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը չնորհաւորական և եռադիր յզեց նորայէլի նախագահ Վահեն Հայրէ Հէրքոցի, Վարչապետ Վահեն Հայրէ Եմիրին, Քնէսէրի նախագահ Վահեն. Եղանձ Հիլէլիք և երաւաղէմի ֆաղաքպետ Վահեն Թէսի Թօլէքի:

• Գ. 23 Սեպտ. — Առաւտուն, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, ի գուշի Միարանութեան, բացումը կատարեց ժառանգ. Վարժարանին և Բնայարանի 1987-88 գործացական սարեկըրջանին և աշակերտաթեան, թիւով 20, պատշաճ և ազգու յորդարական մը խօսեցաւ:

• Բ. 24 Հոկտ. — Երեկոյեան, Առւքոթի (Ճաղաւարահարաց) տօնին առթիւ, Գաղաքապետ Վահեն. Թէսի Թօլէէրի հոգմէտ, Դաւթի բերդին մէջ տրաւած ընդունելութեան ներկայ եղանձ Պատր. Փաթ. Գերշ. Տ. Կիւրեղ Խոփիկ., Հոդշ. Տ. Անուշաւան Վրդ. և Տիար Հ. Հոկտ. Եղանձ Երեկոյեան:

— Քիչ ետք, Լուսաւարպետն Գերշ. Տ. Գարեգին Արքեպս., Հոդշ. Տ. Անան Վրդ. և Տիար Գեօրգ Հինգիկեան ներկայ գտնուեցան Սպանիոյ ազգային տօնին առիթով, Սպանական Ընդհ. Հիւպատոսին հոգմէտ, Հիւպատոսարանի պարտէզին մէջ տրաւած ընդունելութեան:

• Գ. 25 Հոկտ. — Կեօրէ ետք ժամը 1ին, Քաղաքապետարանի օրակին մէջ, Գաղաքապետ Վահեն. Թէսի Թօլէէր յանձնեց Տիար Կարապետ Յակորեանի պաշտօնական գիր մը, սրով յիշեալը կը ճանչցաւէր իբրև նոր Առևիթար Հայ Համայնքի, տարիիք բերմամր Հրաժարած Տիար Յօհաննէն նախարարէթեանի տեղ, և այդ առթիւ դրուատեց Սպանիահայութիւնը իբրև օրինակիի և օրինապսի համայնքը ներկայ են շարը 30 աղդայիններ, սրուցմէ Պր. Յարութիւն Խաչատուրեան ըրաւ չնորհաւորական քանի մը խօսք: — Նոր Պուխթարը Ուրարտիկը է և Երեկոր սարիներ ծառայած է Ա. Աթոռոյու Այժմ Լուսաւարը է Մայր Տաճարին և պատօնութեան Ցարարեական Դիւլանի:

• Գ. 26 Հոկտ. — Կեօրէ ետք, Գերշ. Տ. Կիւրեղ Ս. Կիւրեղ Եպս. և Հոդշ. Տ. Տ. Սկան և Հայրիկ Գարդապետներ Ղպտոց Ս. Գեօրգ Եկեղեցւոյ մէջ ներկայ եղանձ Արակի Երեկոյեան 51 տարիին յանկարծաման եղանձ Ղպտի Համայնքի Մուսիթար Ֆաւտ Հանանայ յազգակաւութեան և Երգեցին մը վերինն Երաւանցէր. Ապա ցաւակցութիւնն յայտնեցին իր այրիին Տիկին Հերմինէի, որ դուստրն է ծանօթ աղդային Գր. Միքայէլ Թամայեանի:

• Ե. 27 Հոկտ. — Կեօրէ առաջ, Լուսաւարպետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպս. և Հո-

դէշ. Տ. Սկան Վրդ. ներկայ եղանձ նօթք Տամբ Եկեղեցւոյ մէջ, նորին Սրբութիւն Յովիկանէս Պօղոս Բ. Պապի Գանակալութեան Յրդ տարեգարձի առթիւ Պապական նութիրակին կողմէ մատուցուած հանդիսաւոր Ս. Պատրիարքին և Մաղթանքին նոյն երեկոյեան, յիշեաները (ու նաև Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. և Տիար Հինգիկեան) մատակացեցան նօթք Տամբ սրակներուն մէջ տրաւած Տօրիկիի ընդունելութեան:

• Ուր. 28 Հոկտ. — Պատշիլի Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Տամբ Եպս. Ղարպիկան ժամանեց Ս. Աթոռ. ուր մեաց տասներկու օր:

• Կիր. 29 Հոկտ. — Երեկոյեան, Լուսաւարպետ Գերշ. Տ. Գարեգին և Պատր. Փոխանորդ Գերշ. Տ. Կիւրեղ Սրբազններ, ընկերացանքեամբ Հոկտ. Տ. Սկան Վրդ. ի, ներկայ եղանձ Յունակ Ամեն. Տ. Ֆրանսուս Ա. Պատրիարքի առուան տօնին առիթով, Զիթենեաց Երբան Գալիլիոյ վանքին մէջ տրաւած ընդունելութեան: Ներկայ էր նաև Պատաստանի հիւմ Բ. Կաթողիկոս-Պատրիարքը:

• Եր. 31 Հոկտ. — Երեկոյեան, Reformation Dayի առթիւ, Լուսերականներու Եկեղեցւոյ մէջ Կայացած արարութեան և որուն իր մատակացութիւնը բերաւ նաև մեր գորաց դասը — և ըստիս սրակին մէջ տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Գերշ. Տ. Տամբ Եպս., Հոդշ. Տ. Տ. Անուշաւան և Վանիկ Վարդապետներ:

ՈՒՐԱՐՄԱԿԻՐ ՎԱՀԷ ԶԱՔԱՐԵԱՆ

28 Սեպտ., Խաչիերացի Մեռելոցին, Քաղաքին Յրանական հիւմանդանցին մէջ ի Տէր Հանգեաւ Ս. Յարութեան Տաճարի բազմամեայ լուսարար Ծրց. Վահեն Հանգամանցը:

Հանգուցեալը ճնած է Երուսաղէմ 1934ին ընէկ Սալիմացի ճնալքէն: Նախակրթութիւնը Ս. Մարգմանչաց Վարդապետնին մէջ ստանալէ ետք, 1944ին մտած է ի շարու Ս. Աթոռոյ Միարանից և ծառայութեան կոչուած Ս. Յարութեան Տաճարէն ներ, Ուրար առնելով տարի մը ետք Վերջին սարիներուն խանգարուած էր իր առողջութիւնը և, հակառակ համեմատարար իր Երեկոսարդ տարիին, քանի մը ամիսներ առաջ կոչուած էր հանգստեան:

Յուղարկասորութիւնը կատարուեցաւ յաջորդ օրը Կեօրէ ետք Ս. Երեշտակապետաց Եկեղեցւոյ մէջ — որուն Երկարամեայ Լուսաւարը էր իր Երգայիր՝ Յարութիւն և գլխաւորութեամբ Պատր. Փոխանորդ Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. և մատակացութեամբ Պատրմինը ամփոփացացաւ Սուրբ Փրկչի Գերեզմանատան մէջ:

Հանգիստ իր հսդիրին և միխթարութիւն իր սպաւոր Եղբօրն ու Քրոջ:

**Ա. ԱԹՈՌՈՉՄ ԿԻՒՂՊԵՆԿԵՐՆ ՄՊՏԵՆԱԴՊՐՈՆԸ ՃՆՈՐՀԱԿՈՎՈՒԹԵՌՄ
ՍՑԱՑԱՆ Է ՀԵՏԵԽԵԱԼ ՀՐԱՑԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

Բառարան Հայերէնէ Սպաներէն - Յարութիւն Թէքէետն: Գ. Այրէս, Սեան Հրատ., 1981, էջ 736 + Breve Resena de la Historia y Cultura Armenias:

Բառարան Սպաներէն - Հայերէն - Դակտ. Յարութիւն Շ. Վրդ. Թէքէեան, Պէյրութ, Տպարան Ֆօթօ Փրէս, 1955, էջ 557: - Նաև Յաւելուած՝ Համառու Սպաներէն Քիրականութիւն, ԽՀ. էջ:

Մէր եւ Բարեկամութիւն - ձէրալտ Քէլլի: Հայացուց՝ Հ. Եղիշէ Ճիւլեան (Մինիթարեան Ուխտէն), Վանեսիկ: Հրատ. «Զարթօնք», Պէյրութ, 1987, էջ 159:

Աղօթազիրը Կիպրիանոս Որ Կոչի Նաև Հազար և Մէկ Անոն: Պէյրութ, Հրատարակութիւն Հայ Առաքելական Եկեղեցւոյ Եղբայրակցութեան, 1987, էջ 168:

Օսմանեան Կայսերական Բանակի Սպայ՝ Բժիշկ Աւետիս Ճէպէճեանի Օրագիրը (1914-1918), Հրատ. Վիօլէթ Ճէպէճեան Գրադարանի: Պէյրութ, Տպ. «Զարթօնք», 1986, էջ 88:

Կեանր մը Յուիրում - Սուրէն Գուլյանէր (Պատմող): Գրի առաւ՝ Մանուէլ Թէօսէւսան, Յուազարան և Խերգրթ՝ Թորոս Թորոնեան, Հալէպ, Տպ. 1984, էջ 207:

Ալպոն Հալէպի Հայ Գաղթականներու Հիւղաւանին (1922-1956): Հայերէն և Անգլերէն: Հալէպ, Տպարան Օփէթ Էլ-Պորք, Վարդան Մրապեան, 1986, էջ 92:

Երգեր Հողի եւ Մարդոց Մասին - Հայկ Պարիկեան, Բանաստեղծութիւններ: Հալէպ, Տպարան «Արեւելք», 1985, էջ 83:

Թոխչներ - Պարոյշ Զ. Մասիկեան, Գանիքէ, Նուպար Տպարան, 1987, էջ 96:

Սատուած Զայնաւիփիւն - Սահակ - Յավաչի: Վիեննա, 1987, էջ 96:

Խորհրդածութիւններ ... - Հ. Գէորգ Վրդ. Արդարեան: Վիեննա, 1987, էջ 40:

Միայն Մէկ Ժամ - Վարդան Ջօրենց: Վիեննա, 1987, էջ 67:

Նոր Նիւթեր եւ Դիտողութիւններ Հրատարակիչ Վանանդցւոյ մասին - Գր. Մեսրոպ Մ. Վ. Գրիգորիան: Ազգային Մատենադարան, Հասար ՄԱՀ. Բ. Անփոփոխ Տպագրութիւն: Վիեննա, Մինիթարեան Տպարան, 1969, էջ 159:

Հովիին Սրբաւական Երգը - Արքային Հովուապտական Խոսրը - Հէրրլա Ա. Կ. Հասէսեան: Սովորու 23: Փաստաթիւն, Արմինիին Պայացը Քուէճ, 1987, էջ 103:

Սուրբ Հոգիով Լեցուած Հաւատացեալը Խնյակէ Կ'ըլլայ - Եռևաննա Թօրօ (Հոգեոր Հովիւ), Փաստաթիւն, Գալիքորնիս, 1987, էջ 34:

Աղօթքի Զօրութիւնը - Հեղինակ, տպագրավայր, Թուական՝ Նոյն: էջ 36:

Գրիգոր Պահաւունի Մազիստրոս (10հմ-11հմ), Կեանքն ու Գործունէութիւնը - Լեռոն Գ. Խաչերեան: Լոս Անձէւըս, Ալքօ Փրինթինկ, 1987, էջ 494:

Հայաստանեայց Եկեղեցին Պահապան Հայ Հաւատարի - Միքան Քահանայ Միսեան: (Հայերէն և Անգլերէն): Հալիվաւ, Գալիքի., Շիրակ Հրատ., 1987, էջ 256:

Ցուշամատեան Հայ Սզնութեան Միութեան: (Հայերէն և Անգլերէն): Հրատ. Հ. Օ. Միութեան Կնքը. Վարչութեան, Պասթռ, 1986, էջ 212:

Ցաղազ Գրիգոր Պըլտեանի Քերթոլութեան - Նորդան Եպս. Զաքարեան: (Հատուածներ «Սենատիւ Մասին»): Լիսն, Ֆրանսա: Տպ. Կլէնտէլ, Գալիք., 1987, էջ 329:

Աստղահոյլի Ոտնանետարին - Արքակ Արքեպոս. Մանուկեան: Քերթուածներ: Թէհրան: Լոս Անձէւըս, Տպարան ԵԲԱԶ, 1987, էջ 126:

Քրիստոնէական Ծոլքիր - Եղիշա Պայիկեան: Փաստինա, Գալիք., 1986, էջ 191:

Այցելութիւն Հայրենիքիս - Ուոզ Գլանդիկան: Լոս Անձէւըս, Գալիք., 1987, էջ 81:

Եսանցացիր (Ուսումնական Սրբութեան), Բ. Տպագրութիւն (Գիւտին 40ամեակին առթիւ) - Բարթէն Վրդ. Թօփեան: Մօնթրէալ, Տպ. Տպարան Մանավեան, 1987, էջ 114:

Քերթօն - Նազարէթ Թօփեան: (Տոն Քիչոթ Հրաշագործ): Փարիզ, 1987, էջ 116:

- Յովհաննէս Թ.** Հինդլեան, Կեանքն ու Մանկավարժական Գործունէութիւնը — Մեսոբուպունի Մեսրոպ Թանգարաննեան: Աթէնք, Տպ. «Նոր Աշխարհ», 1986, էջ 104;
- Յուզիկ Եւ Գունաւոր Նկարներ** — Հրանդ Փափազեան: Խոթանգուլ, 1987, էջ 178;
- Ռոպէր Հատուէնեան Գրական Գործունէութիւն 40ամեայ Հանգրուանին** — Մաքրուէր Պ. Յովսէքին:
- Գ. Յովսէքինան (Խմբագրող): Հրատարակութիւն Միիթարեան Սանուց Միութեան «Սան» Մատենաչարի: Խոթանգուլ, Մուրտոս Օֆսէթ, 1987, էջ 192:
- Համառօտ Տարեցրութիւն 190օ - 195օ** — Սուրէն Ծ. Վանեցի: Նուիրուում է Վեհափոռ Հայրապետի Գունակալութեան 30ամեայ Տարեգարձին: Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1986, էջ 317:
- Հայաստանը Յուստինիանոսի Դարաշրջանում** — Նիկողայոս Ադոնց: Թաղաքական Կացութիւնը ըստ Նախարարական Կարգերի: Երեան, «Հայաստան», 1987, էջ 638:
- Պատմական Հայաստանի Թաղաքները** — Թաղեաս Յակոբիան: Երեան, 1987, էջ 256:
- Պատառիկներ Խնցեալից** — Ղեանդ Մանուկիան: Երեան, 1987, էջ 69:
- Ընտիր Երկեր** — Բաղմիկ Դաւոյեան: Երեան, 1987, էջ 605:
- Մարդ Հողի Վրայ** — Նուուպար Ակիշեան: Պատմուածքներ: Սփիւրքահայ Գրողներ, Երեան, 1987, էջ 357:
- Արեւորդիներ** — Կարպիս Սուրէնեան: Երեան, 1979, էջ 329:
- Արշալոյաց Վերջալոյս** — Անիկ Սէյրանեան: Երեան, 1979, էջ 155:
- Բարի Լոյս, Սրիգ** — Աղաւնի: Երեան, 1980, էջ 385:
- Պոէզիայի Հասակը** — Լեռն Մկրտչչեան: Երեան, 1979, էջ 195:
- Մարաւ (Վէպ)** — Անահիտ Սահինեան: Երեան, 1980, էջ 505:
- Թրաշուշաններ** — Գէորգ Արշակեան: Երեան, 1978, էջ 639:
- Սիպիլ (Զատէլ Ասսատուր)** — Արփիկ Մ. Մինասեան: Երեան, 1980, էջ 174:
- Վերջին Մոհիկանը** — Ֆենիմոր Կուպեր: Բուռերէսից Թարգմանեց՝ Հ. Հայրապետեան, Երեան, 1979, էջ 380:
- Սեւ Եւ Կարմիր** — Գառնիկ Ադդարեան: Երեան, 1979, էջ 113:
- Սեղմեցին Սիրտս** — Վիկտոր Բալայեան: Երեան, 1979, էջ 294:
- Բարի Հսկան** — Վահագն Դաւթեան: Հանդիպումներ Վիլեամ Սարոյեանի հետ: Երեան, 1979, էջ 205:
- Քարանձակ Բնակիները** — Սերո Խանզատեան: Երեան, 1979, էջ 99:
- Ընտիր Երկեր (Մանկական Բանաստեղծութիւններ և Պաշմներ)** — Գուրգէն Գորբրէէլ-եան: Երեան, «Գյանջլիք», 1978, էջ 398:
- Ինձ Հետ Եիր Դու** — Արշալոյս Մարգարեան: Երեան, 1979, էջ 174:
- Առակս Ջինչ Ցուցանէ ...** — Յովհաննէս Շիրազ: Երեան, 1978, էջ 62:
- Ժայուից Մասուր է Կաթում** — Համե Սահեան: Երեան, 1979, էջ 172:
- Արեւագիրը** — Լուգիկի Դուրեան: Նկարները՝ Հ. Մամենի: Երեան, 1980, էջ 94:
- Մայրիկը, Տատիկը, Մեծ Տատիկը** — Բորիկը Բարլոյեան: Երեան, 1979, էջ 53:
- Ախ, Այս Մասիսը ...** — Գէորգ էմին: Երեան, 1980, էջ 155:
- Ցաւերժի Ճամբրողը** — Գէորգ էմին: Երեան, 1980, էջ 31:
- Երկնագոյն Ափսէն** — Անահիտ Պարսամեան: Երեան, 1980, էջ 21:
- Սուտիկ Արսկանը** — Յովհաննէս Թումանեան: Երեան, 1978:
- Շուն ու Կատուն** — Յովհաննէս Թումանեան: Երեան, 1979, էջ 14:
- Բարի Կոկորդիլոսը** — Խաչիկ Հրաչեան: Երեան, 1980, էջ 82:
- Ճանապարհորդ Ջեկոն** — Մտեման Թօրեան: Երեան, 1978, էջ 8:
- Մորուների Ընտանիքը** — Կարլէն Գէորգեան: Երեան, 1979, էջ 87:
- Երբ Անտառ Մտաւ Ջմեռ** — Կամարի Տօնոյեան: Երեան, 1979:
- Շնիկի Եւ Փիսիկի Արկածները** — Եօկէֆ Զապէկի: Երեան, 1979, էջ 14:
- Հայ-Բուլղարական Տարեկամութեան Պատմութիւնից** — Զօրապ Մ. Ղասարեան: Երեան, 1978, էջ 95:

- Հայ Սոցիալական Խմաստափրութեան Պատմութիւն — Գէորգ Տ. Երլոպեան:** Հելլեն Նիստական և վաղ Ֆիդուլուկան շրջան։ Երևան, 1978, էջ 443։
- Մորիկի Գաղտնիքը — Անրագէյ Վորոնին:** Թրգ. Պ. Խաչատրեան, Երևան, 1979, էջ 37։ Էջեր Հայ-Խուսական Երաժշտական Կապերի Պատմութիւնից — Աւելքանդր Թողեսոս-եան, (19րդ Դարի 2րդ կես - 20րդ Դարի Սկիզբ)։ Երևան, 1977, էջ 216։
- Զմրուխտ Սափոր — Արտաշէս Բարսոյեան:** Երևան, 1980, էջ 182։
- Խէպէ՞ս Մեծացար, Որդիս — Սուրեն Բարայեան:** Երևան, 1980, էջ 136։
- Հայկական Ժողովրդական Հէրիսթներ — Երևան, 1980, էջ 303։**
- Երկեր — Յակոբ Շատրունի:** Երևան, 1979, էջ 486։
- Նովէլներ — Գրեգոր Զօհրապի:** Դպրոցական Գրադարան, Երևան, 1978, էջ 313։
- Երկեր — Գարրիէլ Սունդաւկեան:** Դպրոցական Գրադարան։ Երևան, 1980, էջ 364։
- Սովհետական Սոցիալիստական Հանրապետութիւնների Միութեան Սահմանադրութիւն (Հիմնական Օրէնք) — Երևան, 1976, էջ 63։**
- Երկեր — Աւետիք Խանճակեան:** Երևան, 1980, էջ 262։
- Հաւասարում Բազմաթիւ Անյայտներով՝ Վարդգէս Պետրոսեան:** Երևան, 1977, էջ 477։
- Եղբայրական Զայնիկ — Լ. Գ. Սեղբոսեան (կողմող):** (Սովետական նշանաւոր գրող-ների ստեղծագործութիւնների ժողովածու)։ Երևան, 1978, էջ 294։
- Կամօ — Իլիսա Դուրինսկի Մուշեաձէ:** Խուսերէնից թրգմ։ Սարգիս և Մանուկ Մանուկեաններ, Երևան, 1979, էջ 385։
- Գարեգին Արուանձնեանց (Կեսնքը և Գործունէութիւնը) — էմմա Ա. Կոստանդեան:** Երևան, 1979, էջ 192։
- Այսպէս Մենք Հասանք Յաղթանակի — Իվան Ք. Բաղրամեան:** Երևան, 1979, էջ 780։
- Զիթենու Ճիւղը — Գէորգ Հայրեան:** Երևան, 1981, էջ 284։
- Նախօքննեան Բանակի Կործանումը Ծուսաստանում — Պավէլ Ա. Ժիլին:** Թարգմանաց Տ. Մ. Խոցոնեան, Երևան, 1979, էջ 581։
- Մի Կեանը Քիչ է — Եղուարդ Աւագեան:** Երկու Գրքով։ Գիրք Երկրորդ՝ Կորսուած Արդարութիւն։ Երևան, 19-0, էջ 432։
- Անյայտ Զինուորի Ցիշատակարանը — Յարութիւն Մկրտչեան:** Վէպ — Գիրք Երկրորդ, Երևան, 1980, էջ 862։
- Զերմանց Մխիթարութիւն — Զօրոյր Խոլովիեան:** Երևան, 1979, էջ 305։
- Երկեր — Հրաչեայ Քոչոր:** Երևան, 1981, էջ 501։
- Ազատութիւնն Արսորական — Ալեքսանդր Արաքսանեան:** Երևան, 1979, էջ 567։
- Հէրիաթներ (Դպրոցական Կրտսեր Տարիքի Երեխանների համար) — Նարլ Գէրրօս Ռուսերէնից թարգմանեց Ամալիա Ղուկասեան:** Երևան, 1980, էջ 124։
- Ամպրուից Եւսոյ — Սահման Մանուկէիսոն:** Նոյէլներ ու Պատմուածքներ։ Թրիլիսի, ԱՄերանից Հրատարակութիւն, 1979, էջ 254։
- Beyond Sex Roles — Gilbert Bilezikian. What the Bible Says About a Woman's Place in Church and Family. Grand Rapids, Michigan, Baker Book House, 1986, pp. 300.**
- Armenian Language and History Instruction Within the Los Angeles Primary and Secondary Schools — Armenian Alumni Association. A Survey (1985-86). Los Angeles, Armenian Alumni Association Press, 1986, pp. 20.**
- Arax — Kinora T. Nersessian. Independence, Missouri, 1987, pp. 300.**
- Turquia, Estado Genocida — Pascual C. Ohanian. (1915-1923). Documentos, Tomo I. B. Aires, Ediciones Akian, 1986, pp. 599.**
- Los Armenios — Sirarpie Der Nersessian. 78 Fotografias, 48 Dibujos, 2 Mapas. Texto del original "The Armenians". Traducción del inglés: Antaram Aharonian. B. Aires, Ediciones Akian, 1987, pp. 236.**

ՍՈՒԱԱ ԳԱԼԱՅՅԱՆ
Գործուած Մասնադարանի

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

— Բարեկարգութիւն Հայց. Եկեղեցւոյ	ԹՈՐԴՈՄ ՊԱՏՐՈՒՐԻ	186
----------------------------------	-----------------	-----

ԿՐՈՆԱԿԱՆ

— Մարտիրոսներ	ԳԵՂՐԻ Ս. ՃԻՆԻՎԻԶՆԱՆ	190
— Նիւրակածութիւն	» » »	191

ԲԱՆԱՍՏԵՂՆԱԿԱՆ

— Անվերնազիր	ՀՈՒՐԾԱՄ	192
— Քոռեակներ	Մ. ՄԱՆՈՒԿԻԱՆ	194
— »	Գ. ՃԱՐՏԱՐ	195

ԲԱՆԱՍԻՐԱԾԱՆ

— Մանեապատում	Ն. ԱՐՔ. ՇՈՎԱԿԱՆ	196
— Վենեսիկ և Վիեննա	Հրատ. ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍՅԱՆ	198

ՀԱՅ ՆԱԱՐԹՂՆԵՐ

— Հայ Նկարողներ ԺԱ. - ԺԵ. Դաւերու	Ն. ԱՐՔ. ՇՈՎԱԿԱՆ	204
-----------------------------------	-----------------	-----

ՄԱՅՆԱՅԳՐԱԿԱՆ

— Կոյուղդ Փոխման Աստուածածնի	» » »	208
------------------------------	-------	-----

ՊԱՅՄԱՆԱԿԱՆ

— Մասնաւոր պատմագրութիւն	ՏԻԳՐԻՆ Ս. ՔԻՐԻՉԵԱՆ	209
--------------------------	--------------------	-----

Թուրք բժիշկներու դերը Հայոց ջարդին մեջ Թրգմ. ԱՐԱՄ ՊԵԼԵԱՆ

Համառօտ եւ բաղդասական ակնորկ մեր եւ Տոյր Եկեղեցիներու Տօնացոյցերուն վրայ	Գ. Ճ.	218
---	-------	-----

ԴՐԱԽՈԽԱԿԱՆ

— «Հայ Եկեղեցին Պահապան Հայ Հաւատի»	Գ. ՃԱՐՏԱՐ	222
-------------------------------------	-----------	-----

ՑԻՍՈՒԽ ՑԱՐԻ Ա.Ի.Ա.Զ

— Ցոպպէի Վարժարանին հիմնարկելը	223
— Այցելութիւն ի Տիբերիա	223

Վրաց Պատրիարքի այցելութիւնը Երուսաղէմ

224

Ա. ԾԱԿՈՐԻ ՆԵՐՍԻՆ

— Հեռազիր	225
— Եկեղեցական - Բեմական	225
— Պատմական	228

ՑԱՐՈՒԽ

— Ուրարտիկիր Վահե Զահարեան	228
----------------------------	-----

Ցանկ՝ Կիւլպէնիկան Մատենադարանի կողմէ սասցուած գրերու

229